


Մայմանդութիւն
գրականութեան

Սաս-Ը 1910/0.

13/0
891.99.09
Մ-95



891.542.09
Ա-99

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

Ի Պէտ

ԲԱՆԱՍԻՐԱՑ

ՄԱՆՈՒՍ.ԴՐ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՈՒՍԱՆՈՂԱՑ

ՀԱՏՈՐ Ա. ՄԱՍՆ Ա.

ՄԻՆՉԵՒ ԵՐՊ ՈՍԿԵԴԱՐԸ

ՅՈՐԻՆԵՑ

Յ. Գ. Արքյան



ԳԻՆ 7-ՆՐՃ.

Կ. ՊՈԼԻՍ
ՏՊԱԿՐՈՒԹԻՒՆ Ո. ՕԱԴԱԽՈՎ

1911

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

91
10 NOV 2011

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

891.99.09

Մ-95

Այ

ՄԱՆԱՍԻՐԱՅ
ՄԱՆԱՍԻՐԱՅ ԲԱՐՁՐԱԴՈՅՆ ՈԽՍԱՆՈՂԱՑ

Ի ՊԵՏՈ

ԲԱՆԱՍԻՐԱՅ

Ա Ա Ա Ա Ա

Յ Օ Ր Ե Ն Ե Ց

1009/2
1008

Յ. Գ. Միհրան



Կ. ՊՈԼԻՍ
ՑՊԱ.Դ.ՌՈՒԹԻՒՆ Ո. ՍԱ.Գ.Ա.ԾԱ.Ը

1910



Մ Ո Ւ Տ Վ

Սկիզբեն մինչեւ հինգերորդ դարու հայ գրականութեան եւ մատենագրութեան մեր այս պատմութիւնը դասագրական, որ մասնաւորապէս յօրինուեցաւ միջին չափով մը՝ ՚ի պէս բարձրագոյն հայ ուսանողաց առ հասարակ եւ բանասիրաց, հրատարակութեան տալով արդ՝ կը համարինք լրացունել զիսաւոր եւ անհրաժեշտ պէս մը մեր բարձրագոյն ուսանողաց համար՝ ըլլան ազգային ըլլան մասնաւոր վարժարաններու :

Կը խնդրենք պտտուարժան ուսուցիչներէն՝ որ տալով արժան կարեւորութիւնը մեր այս իբրեւ հախաձեռն աշխատութեան եւ անոր կցորդելով ալ՝ ըստ տեղայն եւ պարագային՝ իրենց մասնագիտական ծանօթութիւնները ներդաշնակաբար՝ հաճին մեկնել ու աւանդել իւրաքանչիւր գուման իրենց բարեջան աշակերտաց՝ իբրեւ մը՝ մի դաս՝ ՚ի բերան ուսուցանելով նաև այն պատուական գրաբառ աւանդները, պատմուկան ու բանասեղծական, որ մեջ բերուած են :

Աւելի նոյս ու յարգարեալ ձեւով մը կազմելու համար այս գործին Բ. սպագրութիւնն եւ մնացած Բ. մասը՝ սպասելով ժամանակին եւ աւելի դիւրութեանց, կակնկալենք առ հասարակ ներողամտութիւն մեր ակամայ թերութեանց ու զանցմանց համար, որ ի հարկէ պիտի տեղի ունենային այս կարգի անկորի ու իբր անձանօր կալուածի մը մեջ:

Երեսունէ աւելի տարիներու բանասիրական մեր պարապումներուն արդիւնք՝ այս գործով կը բուի մեզի քէ «չիկար» կն լաւ բան մը յօրինած եղանի՛ բողոքով լաւագոյնը լաւագոյն առիրներու :



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԳԼՈՒԽ Ա.

Մարդ՝ ստեղծուած օրէն, իբրեւ մանրանկար հայելի
տիեզերքին ու Մեծ Հոգիին, ազգեցութեամբ մանաւանդ
այդ Մեծ Հոգիին քան իր իսկ բոլորովին ազտա ներշըն-
չումով՝ ունեցած է իր լեզուն՝ իր առաջին արտայայ-
տութիւնն իր մտածումին, առանց որոյ չէր հնար ըլլաւ
իրեն ու կոչուիլ բանաւոր: Բանաւոր արարածին հա՛րկ
էր ունենալ բարբառ արտայայտիչ բանին:

Աշխարհի կամ մարդու սկիզբէն ՚ի վեր՝ բնչպէս չէ՝
եղած կրօն մը բոլորովին նոր (*), նոյնպէս ալ չէ՝ եղած

(*) Մաքու Միւլէր, Կրօներու վրայ, (յառաջարան) Զ.

լեզու և զրականութիւն մը բոլորովին նոր : Ամէն լեզու և դպրութիւն՝ ունի ցարդ ոճեր ու տարրեր նախական միակ լեզուի մը, որ էր նախամարդոց խօսած լեզուն, և ցայսօր իր շառաւիլիները կը խլըրտին այլ և այլ աղջերու լեզուներուն մէջ . թէպէտ և անոնց քերականական յեղմանց և բառական նշանակութեանց մէջ նշմարել հաստատ յարաբերութիւն կամ համեմատութիւն՝ շատ դժուարին է արդ, հին դարերու մշուշներով փոփոխութիւններով և թերոյթներով այլակերպած կտրատուած ըլլալնուն պատճառով : Ազգերու պատմութեան բուն նախնական սկիզբն ալ՝ ինչպէս նախնական դիպաց հաստատութիւնք և յարաբերութիւնք՝ ծածկուած են առասպեկներու և անյայա զրոյցներու ամպերուն մէջ . տարբեր չէր կըրնար ըլլալ լեզուաց սկիզբին ալ :

Աւանդական հասածներով ամրացած յայտնութեամբ մը միայն կըրնանք ըսել՝ թէ ինչպէս աստուածներէն առաջ աստուածի մը, յոգնակիններէն առաջ եղակիի մը, կրօններէն առաջ կրօնի մը, այնպէս ալ լեզուներէն առաջ լեզուի մը, միակ սկզբնալեզուի մը, գոյութիւնը բնական ու տրամաբանական է, որով և հնար է մեկնել պատմական ու լեզուաբանական հին երեւոյթները :

Մի և խօսուն մարդկութեան հետ՝ իբր անոր հինաւուրց մէկ ճիւղը՝ ցայսօր հասած վաղեմի հայ ազգն ալ ունեցած է, անյիշատակ ժամանակներէ, իր սեպհական լեզուն՝ թերեւս նաեւ իր գիրը^(*), արտայայտու-

(*) Ուժանք Փանիկեան նօանագիրք ըսուածը կը համարին հին Հայոց այս գիրերուն մնացորդը, և չորրորդ դարու (թ. Ք.) հասած նոխ ու կազմ լեզուն կենթաղրէ նախորդ երն դարերու մէջ գիրի զոյութիւնը, առանց որոյ չէր հնար տեւել մնալ այդպիսի պերն լեզուի մը մինչեւ այդ դարն այդ նոխ կազմվէ:

թիւն իր հայրենիքին տոհմային գիտակցութեան և ներշնչեալ ու աւանդեալ իմաստութեան . լեզու՝ բաւական հզօր հաղորդարար ու իսկամբիա դիտութեամբ օժտուած, իբրեւ լեզու տոհմի մը, որ կցորդ է հնդեւրոպական հապես բարոյական ու փիլիսոփայ մեծ ցեղին^(*):

Առանց մտնելու հոս՝ գասագիրքի մը զգոյշ և որոշ սահմանով՝ լեզուաբանական տարտամ ու բազմադէմ տուփներու (données) մէջ, որ առած չեն դեռ որոշ կայք ու կայում և չեն բերած ցարդ անխախտ եղրակացութիւն՝ հնար է առ այժմ ըսել որ՝ ինչպէս ամէն ազգի նոյնպէս Հայոց մէջ ալ՝ գիրը կամ գրականութիւնը ծագում առած է զատ լեզուի մը ձեւանալէն ետք՝ ներշնչօրէն և արուեստօրէն ալ, ըստ ազդեցութեան հոգետեստութեան և փորձառութեան ժամանակացը, ուր ծնաւ :

Ազգի մը լեզուն՝ նկարագիրն է անցեալին մէջ անոր ունեցած հոգեկան ու իմացական աստիճանին, որ կազդէ անոր ապագային ալ վրայ, թէպէտեւ այս ազդեցութիւնն հնագոյն ժամանակիներ շատ սահմանափակ եղած կերեւի՝ նկատելով մանաւանդ՝ որ հին ազգաց շատերուն մէջ ուսմունք և գրականութիւն մենալաճառի պէս էին կրօնական պաշտօնեաներու :

Հինաւուրց մարդկութեան մէջ՝ գաղափարներու արտայայտութիւնք կըլլային գրեթէ միշտ անկատար եղանակով և յաճախ խորհրդական նշաններով . որով՝ իբրեւ նախածինները մարդկութեան՝ հին մարդիկ գրեթէն առաջ թուի սկսած են նկարագրել ու պատկերագրել: Երկու ձեռք իրերախառնուած՝ կը նշանակէին հին ազգերու մէջ խաղաղութիւն կամ միաբանութիւն, նետք՝ կը նշա-

(*) Է. Բընան. ծագում լեզուի, էջ 68:

նակէին պատերազմ, աչք՝ աստուածութիւն կամ նախախնամութիւն, գաւաղան՝ արքայ կամ արքունի իշխանութիւն:

Ասիական պատմութենէ, որ հիմն ու սկիզբն է ամէն հասած պատմութեանց, ինչպէս Ասիա՝ հիմն ու սկիզբն ամէն ծանօթ աշխարհներու, նաեւ ժամանակակից հմուտներու դիւտերէն, կը ընանք խելամուտ ըլլալ՝ որ Ասիայի ընդարձակ գաւառները նուաճող յազթական հին ազգեր՝ ունէին իրենց յատուկ կերպ մը գրելու, որուն արդի զիտունք կը սեն սեպագիր կամ բեւեռագիր: Այս կերպ արձանագիրք՝ ժայռերու, վէմերու, արձաններու, թրծուն աղիւմներու վրայ փորագրուած գտնուեցան ու կը զըտնուին Եփրատի ու Տիգրիսի ափանց վրայ, ուր կային ժամանակով Բարելոն և Նինուէ հոչակաւոր քաղաքները: Պարսից աշխարհին մէջ Ստահր, հին Պերսեպոլիսի մօտերը Շօշ, Համատան, կամ նախնի Եկրատանի մօտերը, Ելվէնտ լեռներուն վրայ, Որոնդէս: Կրման Շահ՝ Բիսխուռնի կամ Բիհսիտունի ժայռերուն վրայ, Կոլկասի հիւսիսի կողմերը Դարբանտի մօտերը, Վանի շուրջն են:

ԳԼՈՒԽ Բ

Ա կղբնական ու արձանական այս կերպարաններուներքեւ արտայայտուող հայ լեզուն ալ՝ որչափ կը ընան հաւաստել մեղի ցայսօր ծանուցուած գիտնական տեսութիւնք և իր այժմեան երկաւիդ ամբողջութիւնը (գրաբառ ու աշխարհաբառ բաժանումներու տակ)՝ է զլիսաւուրապէս արիական (Անդեւրոպական) լեզու մը անջատ անրապէս արիական լեզուն ազդուած, ներշնչուած, ծնունդ առաջ ու կերպացած է արիական կրթութեանց ու հանդերձանաց որրան Ասիայի արեւմտակողմ ու արարատեան վաղընջուց դաշտային, լեռնային, անդորր խրոխտ ու պատմական նահանգներուն մէջ՝ տոհմին սփոռուելէն ետք կրելով շատ անգամ՝ դադիւն պատմական ու յալթական հոսանքներու հարկադիր աղբեցութիւնները փոփոխութիւններն ու յաւելուածները:

Բայտ այսմ՝ էապէս արիական, սակայն հետզհետէ ալիրող, արշաւող, ձուլող և ձուլուող կամ շրջասփիւռ ազգերու (փոխւգեան, կիմմերեան, ասորական, պարսկական, մերթ սեմական և դուրանեան) ոճերն ու բառերն ալ ներգործած են իր վրայ, այսպէս որ այսօրուան գրաբառ և աշխարհաբառ լեզուներուն մէջ՝ կը գտնուին հինէն ու Անդեւրոպական նախալեզուէն եկած հասած բառերուն և ոճերուն առընթեր՝ ոճեր ու բառեր տիրապէս փոխւգեան, կիմմերեան, ասորիկ, երրայիկ, դուրանեան և մերթ բուն յոյն և լատին ալ, որոնց պիտի

ակնարկենք ապա եւ որո՞նք ճշգել որո՞նք ու դասակարգել՝ լեզուաբանութեան կինայ:

Ասոնցմով կը բնանք մերձաւոր հաւանականութեամբ իմաստասիրել՝ թէ նախահայոց լեզուն, ծնունդ հայկեան ժամանակներու եւ ածանցեալ իմն նախարիական մայր ու միակ լեզուէ մը ի սկզբան անդ՝ հետզնետէ ուրոյն դէմով պատրաստուած կազմաւորած և կահաւորուած է զատաբար, Հայաստանեաց միջնաշխարհային դիրքին բերումով, ասիական և մասամբ եւրոպական (յոյն լատին) այլ և այլ բարբառներէ՝ մինչեւ որ հասած է քրիստոնէութեան չորրորդ և հինգերորդ դարերու կուռ կազմ ու ճիմ լեզուին, որ հաշչքի մը չափ զարմացուցած է արեւմտեան լիերջին դարերու լեզուազէսներն անդամ և որով դրուած են մեր ձեռք հստած նախնեաց կրօնական պատմական ու քերթողական երկերը:

Հելլէն պատմիչներէն երողոս. Դիմնիսիոս աղիկառնացի, Եւտոքսիոս ու Քսենոփոն՝ իր օտարք ոմանք՝ կը համարին հայ լեզուն փինիկերէնին համանման, առանց հիմնաւոր ապացոյցի, ինչպէս կան համարողներ դայն սեմականէ և դուրանեան լեզուէ անգամ.

Նախապատմական մշուշներու մէջ ծրարուած՝ հայ հին լեզուին ինքնութեան կցորդութեան կամ ածանցման մասին եղած այլ և այլ թուիքներու մէջ՝ մեզի, իր Հայու եւ իր հայ լեզուին ու ողինն կաթոգին ծանօթներու, արժան եւ իրա՛ւ է համարել՝ հետեւելով նաեւ պատմական ու հոգեբանուկան աւանդներու եւ խելամտութեանց՝ թէ այս մեր լեզուն, գէթ նախահայոց լեզուն, էր արդէն ուրոյն տոհմային լեզու մը Հայոց նախահարց ատենէն՝ մինչ հայ տոհմն ազատութեան նախկին կայքը կառնէր մեծ Հայոց ազատ գաւառներուն մէջ, այսինքն

ասկէ իբրեւ չորս հազար տարի առաջ՝ երբ արարատեան մայր նահանգին մէջ կը տեղաւորուէր բունը մեր ուրոյն ցեղին, Ս. Դիրքի աշտարակալնութենէն քիչ ետք: Ու նախահայական լեզուն, ինչպէս ցարդ ժամանած հայ լեզուն, ըստ վերջին գիւնոց, կը պատկանէր հնդեւրոպական լեզուաբաժինին:

Հիւպչման գերմանացին՝ քննելով հայ լեզուին բառերն ըստ իրենց ծագումին և անոնց մէջ նշանակելով շարք մը պարսիկ, յոյն, ասորի և արաբ բառեր՝ որոշեց ըուն հայ բառերն և տուաւ հայ լեզուին հնդեւրոպական լեզուներու մէջ առանձին տեղ մը, որ վերն յիշուած նախահայոց ուրոյն լեզուի մը գաղափարին՝ նախապատմական ժամանակներու մէջ՝ կը պատշաճի հետեւաբար:

Սպա՝ հայ լեզուն ի սկզբանէ ցայսօր մեծ մասով համարելի է մէկ գեղեցիկ ձիւղն հնդեւրոպական խումբին, որով և արժանաւոր արտայացտիչն արիական տոհմի մը հին ու նոր զգացումներուն և մտածումներուն:

ԳԼՈՒԽ Գ

Սախանայոց այս լեզուն ի՞նչ աստիճանն կցորդ է հնդեւրոպական ըսուած նախալեզուին կամ բուն սկըզբ-նալեզուին մարդկութեան, որուն եղերելու են աշխարհի բովանդակ լեզուներն և որով բոլոր այնժամու մարդկութեան գգացումներն ու մտածումները կարտայայտուէին գէթ մինչեւ նոյ ինչպէս կաւանդէ մարդկային յիշատակարանաց պատկառելիներէն նուիրականն ու գլխաւորը՝ Ս. Գիրք «Եւ էր ամենայն երկիր լեզու մի»(*), և բարբառ մի ամենեցուն» (Ճննդ. Ճ.Ա.Օ.) զայս եւս՝ չառ մը նախասպատմական պարագաներու հետ՝ չենք կըրնար որոշել հաւաստեաւ, բացի կարգ մը հին հասարակաց բառերէ ու քերական ածանցումներէ, որ նոյն կը պատահին հին Սանսկրիտին, Զէնտին, Ճարտին, մանաւանդ Պարսիկին, Ասորիին ու Երրայականին հետ։

Մեր նախորդ գլուխներուն եղրակացութեան վրայ՝ թէ Հայոց մայր լեզուն ձիւդն էր գլխաւորապէս հնդեւրոպականին անջատ և որոշ՝ կըրնանք դիտել տալ նաեւ

(*) Այս լեզու մին՝ ըստ իւրաքանչիւր տոհմային նախասիրութեան ոմանք հնդեւրոպական նախալեզուն, ոմանք ասորական, ոմանք Երեր նահապետին միջոցով աւանդուած երրայականն ու մեր Հ. Ղուկաս հնահնեանն (Հնախօս, Հայաստ, հատ. Գ.Ա. և նման հայ մատենագիրը հայ լեզուն կը համարին։ Խակ մարդկային ցեղին ինչպէս լեզուներուն բաղմաթիւ նախամարդեր ու սկըրնալեզուներ ունեցած ըլլալուն ծածկազիտական ենթաղրութիւնն ի հարկէ մեր շրջանակին դուրս կը մնայ։

որ այդ լեզուն փոքր ի շատէ աղդուած էր նաև, մանաւանդ բայերու կողմէն, դուրանեան լեզուաբաժինէն՝ որ Ս.րարատի հիւսիսակողմին Դուրանեանց աղդեցութեամբ և շփումով մտաւ նախահայոց լեզուն մէջ, ինչպէս ապա Ասորւոց ու Երրայեցւոց հետ կրօնական ու քաղաքական կցորդութիւններով և թարգմանութիւններով՝ մտան նոյն լեզուին մէջ առանին կրօնական ու քաղաքական մանաւանդ միավանկ բառեր։ որով մինչեւ քրիստոնէութեան սկզբնական դարերը հայ լեզուն, մանաւանդ մատենագրականը, էր կանոնաւորեալ ու կազմաւորեալ ամբողջ մը ծփ՝ ցայնօր ժամանած մոյր նախահայ արմատ լեզուին վրայ ճիւղաւորեալ ու տերեւեալ հիւսեալ՝ գուրանեան և գլխաւորապէս ասորի պարմիկ ուրեք երրացիկ ալ բառերով և ոճերով։ Ասոնցմէ անաւտոմիկ պատահական գոյզն ճաշակներ բառերու, մանաւանդ ասորի պարմիկ ու Երրայական բառերու, որոնց ծագումը մինչեւ սանսկրիտին տանողներ կան։

Կիւսկի	(ասորի)	ոսկի
Զապար	»	կապար
Զային	(երբ. ։)	զէն
Ս.ին	»	ակն
Պըտիւ	»	պղինձ
Դըլի	»	դոլ
Ապատ	»	շինուած ապատ
Տապար	»	բարբառ
Ուիքրա	»	երկիր
Սէֆէր	»	սոփեր
Հար	»	լեան
Զէլիթ	»	ձէթ

Ուր	(Եբը .)	Հուր
Իոյր	»	Կոյր
Ոզ	»	ոյժ
Շապուա	»	շաբաթ + եօթնեակ
Էմ	»	էմմա + մայր
Զար	»	չար թշնամի
Սուլհան	»	սեղան
Ահի (օձ)	(սանսքրիտ)	ահի (պարանոց)
Իզլարս	»	Աստուած
Արհադ	»	արդար
Իմազդ	»	իմաստ + բան
Հարու	(Ճարտն)	գարուն
Պաճց	»	պատիժ
Իմա	»	հիմայ
Կայա	»	կով
Հայի	»	այս'
Ճից	»	ճիշդ
Կռց	»	կռչիկ
Այց	»	այց
Ճին	»	գին
Ազատ	(պարս .)	ազատ
Տէշտ	»	դաշտ
Թէշթ	»	տաշտ
Իսփէր սիփէր	»	ասպար
Նիզէ	»	նիզակ
Նամէ	»	նամակ
Րահ	»	ռահ
Բէզմ	»	ռազմ
Բէնկ	»	երանդ
Կիւնալէ	»	գմբէթ

Թէմէր	(պարս .)	կամար
Հէմսւր	»	համսւր
Միփիտ	»	սպիտակ
Պուք	»	պակնուլ
Սուկ	»	սուգ
Զօրավէր	»	զօրաւուլ
Տէպիր	»	դպիր
Տատ	»	դատ + իրաւունք
Տուխթէր	»	դուստր
Լուխէն	»	լուսին
Մէրզպան	»	մարզպան
Փիւշթիպան	»	պաշտպան
Չէշ	»	ճաշակել
Փէյման	»	պայման
Փէյքէր	»	պատկեր
Փէյզամ	»	պատղամ
Իսփէրիս	»	ասպարէզ
Փէնպէ	»	բամպակ
Տէշնէ	»	դաշոյն
Տիվ	»	դեւ
Լժիր	»	միր
Հէզար	»	Հազար
Թապ	»	տապ
Խիւսթիվան	»	խոստովան
Կէվհէր կիւհէր	»	գոհար
Միւրվարիտ	»	մարգարիտ
Մէրտ	»	մարդ
Երզանի	»	արժանի
Միղ	»	մէգ
Նիկեար	»	նկար

Պիւն	»	ըուն
Տիւշվար	»	գժուար
Տուզէխ	»	դժոխք
Պազու	»	բաղուկ
Բէկ	»	երակ
Լիս	»	լիզել
Մէրդ	»	մարդ
Ֆէրիչթէ	»	հրեշտակ
Մուղ	»	մող
Պէտթէր	»	վատթար

(Այս պարսիկ բառերն հաճած է չնորհել մեզի տուաւելովիւ Ստեփան էֆ. Կուրտիկեան։) Ասոնց վրայ կան բազմաթիւ պարսիկ, ասորի, կովկասեան և փոփոքեան բառեր հին հայ լեզուին մէջ՝ զգեցած հայ ողի ու ձեւ և անզանալանապէս համացուլուտծ նախահաջոց բառերուն հետ։

Յ Յ Յ

ԳԱՐԻՒՅ ԳԵ

Ի բրիւ սրբազնապէս եւ որոշապէս աւանդեալ Ս. Գիրքէն (մեծ Մովսէսէն) ու մեր Մովսէս Խորենացիէն ալ՝ միայն հետեւեալները կը բնանք նշանակել նախամարդգոց մեր նախահայոց հետ ունեցած կցորդութեան և յարաբերութեան վրայ։ Ս. Գիրք կը պատմեն թէ ջրհեղեղեան տապանը նատաւ Արարատ լերան վրայ, հո՛ն բնակեցաւ նոյ, հո՛ն որդոց որդի ունեցաւ որդիներ, ու անկէ՛ երկրորդ մարդկութիւնը բաժնուելով՝ կազմեց զատ զատ ազգեր։

Մինչև այդ ժամանակ՝ մարդկութեան մի միակ սկզբնական լեզու մը ունենալը, բնական ու հետեւական կարգով և աւանդութեամբ, նար է ընդունիլ նախադրապէս նոյի և յաջորդ սերունդին մինչեւ աշտարակաշինութիւն այս միակ լեզուն գործածելը՝ կը վկայէ նաեւ Մովսէս արձանագրելով Ծննդոց գիրքին մէջ։ Նոյի սերունդին Արարատէն ՚ի սփիւռս աշխարհի ցրուելէն ետք ալ՝ մնացողներն ի՞նչ լեզու առնեն խօսել՝ թէպէտ չէ յաստնի, բայց ամէնէն հին լեզուն ըլլալն հաւանական է։ Ամանք կը համարին զայն հայ լեզուն։

Մեր Հայկ նահապետը՝ Սկենաար դաշտը զնացողներուն հետ կաւանդուի. դարձին ՚ի Հայո՛ սկսաւ խօսել տեղական բարբառը։ Պատմութիւնն այս դէպքէն ետք՝

նախահայոց լեզուին հնութեան իր երաշխիք կընծայէ
պարագաներ, որ չենք ուղեր ժխտել գէթ մինչեւ որ
հաստատուի հակառակը։ Սյս պարագաներն են՝ թէ Հայկ
լեռնադաշտակի մը վրայ շինեց բնակութեան վայր մը,
որոյ անունը մեր իսկ լեզուով կը կոչուի ցարդ Հարք,
գիւղ մը, որ կը կոչուի Հայկաւեն, Հայկայ Բելի հետ
պատերազմած տեղին անունը կըսուի Զօր Հայոց և իր
շինած քաղաքը կը կոչուի Հայք, ու Բելի ինկած տեղն
ալ կանուանուի իշեզմանի։ Հայ պատմահայրն ու Հայոց
Տիրոս Լիւիոն ըստ հզօր խոտութեան ոմք՝ Մովսէս
Խորենացին յայտնապէս կը կանխարսնէ. «Իսկ աշխարհս
մեր կոչի յանուն նախնաւոյն մերոյ Հայկայ Հայք»։ Ինչ-
պէս կըսէ ետքի դարերու պատմիչն Յովհան կաթողի-
կոս։ Իսկ օտար պատմիչք կանուանեն զայն Առմենիս-
արեւմտեան գաղթականութեան կամ գաղթապետի մը
անունով։ Եւրոպական նոր գիտնականութենէն մաս մը՝
կըրնար բաւական յախուռն ժխտականութեամբ և իւրա-
խնդիր քաղաքականութեամբ մերժել այս և ուրիշ ա-
ւանդներ։ բայց մեզի որ Հայ' ենք ու այս կարգի հնա-
գոյն նշմարներու կապուած բնաբար՝ ծիծաղելի ըլլալու-
չափ յանդուգն կըլլայ մերժել յանկարծ չորս հազար տա-
րուան սկիզբ ունեցող այս աւանդակուարները, ուր ճը-
դապահ և հաւատարիմ երրայեցիք՝ վկայութեամբ թալ-
մուտի՛ մինչեւ իսկ 6000 տարուան Աղամի մը ցուպն
աւանդուած կը նշանակեն ու կը հաւատան իրենց տոհ-
մին՝ սրբազն իրաւունքով մը

Արդի բանասիրութիւնն ալ ունենալու է իր հնագի-
տութեան համար սահման մը, մանաւանդ երբ օտարազ-
գի՛ է ու մասնական պատճառներով ալ օտարամերժ։
որմէ անդին հաւատալն աւանդից քան ժխտելն եւ

մարդկային եւ ազգային պարտք է՝ մինչեւ որ այդ ա-
ւանդից փոխան դրուի ու հաստատուի դրական ու ա-
ւելի ապացուցեալ պատմական բան մը։

Այդ բանասիրներէն Բրոֆ. Ենաէն՝ նախահայոց
լեզուին վրայ ըրած է բաւական տարբեր տեսութիւն մը՝
Կարծելով որ Ս. Գիրքի Դետացիք կամ՝ ըստ եբրայա-
կան բնագիրին՝ Խատիմ խիտսիմ խուած ազգը կը խօսէին
նախահայոց լեզուով, որով այդ Դետացիք թէ ոչ Հայոց
հետ նոյն գէթ անոնց կցորդ ազգ մը համարուելու կըլ-
լան։ Կարծի՛ք ու ենթադրութիւն։

Նախահայոց լեզուն՝ ուրեմն՝ ըստ բնագեղ դիրքի
Հայոց բնագաւառին, ըստ նահապետական բարքի ու
աստուածպաշտութեան իր ժողովուրդին, ըստ երկրա-
գործական և (շուրջի ազգաբնակութիւններէն իր երկիրը
պաշտպանելու համար) պատերազմական նկարագիրին՝
արտայայտուած ու հաւանաբար արձանագրուած ալ էր
գեղեցիկ ու իսկաշունչ բանաստեղծութեամբ, առանին
սիրոյ և մոհենական խունկ օրհնիքով, մշակական ման-
րամասն աւանդներով և մարտական գոռող շունչով և
բարբառով՝ չատ հին ատեններէ ի վեր. միայն՝ իր մեկու-
սութիւնը կենդրոնական քաղաքաբնակութենէ և ծովային
հաղորդական յարաբերութենէ ինչպէս և աշխարհիմաստ
մեծ փիլիսոփիայութիւններէ՝ չէ արտադրած ճարտար-
խոսական օրէնսդրական քաղաքական և փիլիսոփիայա-
կան մեծ երեւոյթներ, որպէս ունեցած են հին Եգիպտա-
ցիք, Երրայեցիք, Հելլէնք ու Հռովմայեցիք։ Այսպէս՝
միշտ չանցնելով հաւատականութեան մը սահմանէն՝
կըրնանք ըսել որ Հայկէն մինչեւ քրիստոնէութեան ա-
ռաջին տարիները՝ նախահայոց լեզուն, հետզհետէ ճո-
խանալով, յղկուելով, կցորդուելով ու ածանցուելով

և անշուշտ՝ ի գիր արձանանալով ալ քերականօրէն, հասած
էր մատենագրական ալ լիութեան մը, և ունէր մանաւանդ
քերթողական ու մենենական հարուստ գրուածներ, որոց-
մէ աննշան մաս մը մնացած է արդի բանասիրութեան
և ուսողութեան համար: Եւ աս՝ քանի մը պատճառա-
ներով:



ԳԼՈՒԽ Ե.

Ամէնէն առաջ Նիսոսի չար նախանձը, որ ժամա-
նակին բոլոր մատեաններն այրած ջնջած էր՝ պահել տա-
լու համար ի՛ր յիշատակները միայն. ապա Մեհրուժանի
ոչ նուազ չար ձեռնարկն՝ անհետ ընելու հին Հայոց ար-
ձանագրութիւնները, հուսկ ապա Ս. Լուսաւորիչի նա-
խանձայուղութիւնը՝ կցորդուելով հին Հայոց անիմաս-
տասէր բարքին, զոր Մորենացին կը յանդիմանէ, գրե-
թէ բովանդակապէս ոչնչացուցած են այդ հինաւորց
դպրութեան մենենական բանաստեղծական ու պատմա-
կան նշխարները, որով և ուրիշ անձանօթ պատճառնե-
րով՝ զուրկ կը գտնուինք արդ մեր նախ քան քրիստո-
նէութիւն գրականութեան չատ յիշատակներէն: Ասոնց
վրայ, սակայն, կարգ մը հին անուններ և զրոյցներ
երգեր և քրիստոնէութեան առաջին գարերուն հասած
հարուստ գրաքառ մը՝ բաւական են ցոյց տալու թէ
Հայոց հին մայր լեզուն՝ պատերազմող, ազատութեան
եւ հայրենիքի առանին կենցաղի ու կրօնի նախան-
ձախնդիր, միանգամայն երկրագործ ու վաճառական ժո-
ղովուրդի մը իբր հարուստ և բանուկ ժառանգութիւն՝
ունեցած է տակաւ իբր ամէն ճիւղի մէջ գործածելի
գոյութեան գնացք ու կարեւորութիւն մը՝ շրջաբնակ
բազմամարդ ազգերու լեզուացն հաւասար, համեմա-
տութեամբ իր թիւին և աարածութեան իր աշխարհին,

որ բանուկ անցարան մըն ալ էր Ասիայի արեւմտակողմի ազգերուն :

Հայոց նահապետաց ու լեռներու և քաղաքներու անունները կը ցուցընեն ըստ բաւականին՝թէ նախահայոց լեզուն չէր շատ տարբեր լեզու մը արդի գրաբառ ըստած նախնեաց լեզուէն՝ խօսուելու համար հարկ եղած տեսակ մը անքերական սահունութեան կազմով միայն շեղեղով անկէ . այս անուններէն ահաւասիկ ճաշակ մը .— Հաւանակ, Վաշտակ, Առնակ, Նորացր, Զարմացր, Պերճ, Բաղուկ, Սկայորդի, Հրաչեայ, Պաճոյճ, Տիգրան, Վահան, Վահէ են .: Գր. Մագիստրոս՝ կը մեկնէ այս անուններու նշանակութիւնը մեր նախնեաց գրաբառ լեզուին վրայ՝ գրելով այսպէս «Ո՞ւր Գեղամայն գեղեցկութիւն, ո՞ւր Փառնակ փառացի, ո՞ւր Հաւանակ դիւրահաւան, ո՞ւր Նորացր վասն զի նոր արիութիւն ցուցանէր, ո՞ւր Հրանտ հրատեսակ, ո՞ւր Յուսակ յուսացեալ զօրութեամբ» : Ս. Դիրքն ալ՝ երբայական բոլոր անունները նշանական կաւանդէ, որով նահապետական ընդհանուր սովորութիւն մը ըլլալ կը թուի՝ մանաւանդ հին ազգաց նշանական անուանազբութիւնը :

Իսկ լեռներէն՝ Սրագածն ելած է Հայկի Արմենակ որդիին անունէն, Մասիք Ամասիա նահապետէն, Սիւնեաց կամ Սիսական նահանգը Սիսակէն, Շիրակ Շարայէն, Գառնի Գառնիկ նահապետէն, Գեղ լեռը Գեղամէն, Արարատ Արայէն են .:

Ասոնցմէ աւելի պատմական ու բանաւոր կը թուին քանի մը ջրհեղեղեաե տեղերու անուններ, որոնցմէ հետեւութիւններ հանած են կարգ մը ներհուն հին ու նոր հայ մատենագիրներ՝ Խորենացի, Գր. Մագիստրոս, Հ. Դուկաս Խոհիձեան, Ղեւոնդ Ալիշան են .: Ասոնք գըլ-

խաւորապէս են՝ Երեւան քաղաքը, որուն շուրջ բարձունքն ամէնէն առաջ աչքի երեւցած կաւանդուին ջըրհեղեղի ջուրերը քաշուած ժամանակ . ուր նախ տապանին իջած կաւանդուի եռյ և այդ անունն անկէ ցայսօր նշանակուած է նոյն իսկ Յովսեպոսի պէս լուրջ պատմիչ մը, Ակոսի որ կը մեկնուի Արկ-ուռի՝ իրբեւ թէ նոյի առաջին անդամ հոն ուռի (որթ) տնկած ըլլալուն պատճառով, ինչպէս կաւանդին ալ ցարդ բնակիչք նոյն գիւղին, Առնոյոսն, որ Արարատեան գաւառին մօտ Վասպուրական նահանգին մէջ է, ուր և թաղուած է՝ կրսեն՝ եռյ ինքը . Մարանդ՝ նոյնպէս վասպուրական նահանգին մէջ, ուր թաղուած է կրսէ ազգային աւանդութիւնը նոյի կինը նոյեմզարա, և կը մէկնուի իրբեւ մայր անդ . այդ վայրը սրբազնեալ է ցայսօր և կը մեծարուի Թուրքերէն անդամ, որ կը նախանձաւորին հոն թաղուիլ՝ իրբեւ տեղի թաղման հասարակաց մօր, նոյի տիկնոջը :

Այսէափ առ այժմ կրնանք համառօտել ազգային սիրելի աւանդութիւններէ ու օտար հասպատումներէ՝ վկայելու համար թէ նախահայոց լեզուն էապէս մեր նախնեաց գրաբառ լեզուին հետ կցորդ և յարաբերեալ ըլլալով՝ հասած է ըստ այդմ ուղիղ ճամբով և ոդիով ցայսօր մեր ձեռքն եղած նախնեաց լեզուին մէջ :



ԳԼՈՒԽ Զ.

Եապէս այդ մեծ լեզուն կազմ՝ հին դարերէ ցայսօր, սակայն, իբր ոստանիկ մայր աւանդ՝ դիւսնական, արձանական, մեհենական ու պատժական կենդրոններու և քերթողներու մէջ սրբազնեալ՝ պահած է գոյութիւն մը զատ ու բարձր՝ որոշ այն գաւառաբարբառներէն ու զիւղաբարբառներէն, որ հնուց ի վեր կային հասարակ ժողովուրդին մէջ ու էին ժամանակակից աշխարհաբառներ, ենթակայ միշտ ըստ կամս և ըստ դէպս անկանոն և ստրուկ ալ փոփոխութեանց, որոնցմէ էապէս չէր աղդուեր ոստանիկ մայր լեզուն արարատեան ըսուած խնամով և քերականօրէն աւանդուած տուեալ կանոններու և դպրութեանց միջոցով :

Հին այդ աշխարհաբառներն ալ՝ ունին ցայսօր իրենց այլակերպեալ շարունակութիւնները կերպափոխուած գաւառաբարբառներու մէջ :

Անա այս մայր լեզուն է՝ որ կենթադրուի գործածուած ըլլալ նաեւ հայական կոչուած բեւեռակերպ արձանագրութեանց մէջ ասորական պարսիկ և յայն զիրերը գործածուելին առաջ. բայց այդ բեւեռական արձանագրութիւնք, հայաբան ենթադրուած, մինչեւ ցարդ դրժուարընթեռնլի մնացած են միւս ազգաց բեւեռազիրներէն աւելի. Անդղիացի հոչակաւոր Հինքս հնագէտը՝ կը նկատէ վերջապէս անոնց մէջ հնդեւրոպական լեզու մը, և

Վանայ բերդին արձանագրութեանց վրայ երկար աշխատութիւններէ ետք՝ կը հետեւցունէ թէ անոնք պէտք է գրուած ըլլան հայ լեզուով. իբ այս հետեւութեան գըլիսաւոր պատճառն է՝ անոնց մէջ ձայնաւոր տառեր գրանուիլը, որով յաբեթեան լեզուաց կը պատկանի. անոր մօտ հետեւութեան մը հասած է նաև Մորդման հայագէտ գերմանացին: Այսպէս՝ թէպէտ յոյս կայ օր մը հայ լեզուով կարդալու այդ հնագարեան հայական բեւեռագիրներն ալ, սակայն ցայսօր որոշ հառտղայթով մը լուաբանուած չեն մեր այդ հին բեւեռազամ արձանագրութիւնները:

Դարձեալ՝ չէ գտնուած ցարդ բեւեռածեւ տառերով ձեռազիր մը, որով՝ ըստ հմուտ հնաբաններու՝ այդ բեւեռագրութիւնք հնաբուած կը թուին պարզ քանդակներու և արձանագրութեանց մէջ գործածուելու համար միայն: Հաւանական կերեւի նաեւ՝ որ նոյն բեւեռածեւով վարուող ժողովուրդք ունէին ուրիշ տեսակ մը գրութիւն ալ՝ աւելի ընթացիկ ու գործածելի. ասոնց սակաւաթիւ օրինակները կամ փորձերը կը ընան համարուիլ Բարելմնի մէջ գտնուած քանի մը մանր աղիւսագիր յիշատակարանք, որոնցմէ ցուցադրուած կան Կ. Պոլասի Օսմ. թանգարանին մէջ:

Բեւեռակերպ զիրերու գործածութիւնը չէ տեւած՝ մանաւանդ Հայոց մէջ՝ մինչեւ քրիստոնէութիւն, և ուրիշ ազգերու պէս՝ Հայերն ալ ի վերջոյ թողած լքած են զայն: Ամիացի հարաւային բնակիչք սկսան գործածել փիւնիկեան զիրերը, որ մասամբ մայր են հելլէն զիրերուն և ծնունդ եղիպտական մեհենագրութեանց, և ասոնցմէ ձեւացան տակաւ Սամարացւոց, Քաղղէացւոց, մասամբ Հրէից, Ասորիացւոց, Յունաց և մասամբ Արտաց

գիրերը : Իսկ Ասիայի հիւսիսաբնակները , մեր ազգին հետ ,
առն գործածել Զենտի գիրերը . զայս կը վկային Խորե-
նացին և ուրիշ ժամանակակից ու հետեւորդ պատմա-
գիրք :

Այս Զենտի գիրերը դիմացան մեր մէջ մինչեւ Ս .
Դրիգոր Լուսաւորիչի ժամանակ մինչեւ , Ս . Մեսրոպի ալ
օրերը : Եկեղեցական իրերու մէջ , քրիստոնէութենէն
ետք , կը գործածէին յունարէնն ու ասորերէնը . քաղա-
քականաց մէջ Զենտի գիրը կամ պարսիկ գիրերը :

Ասոնց հետ ունեցած ենք նաեւ բացառիկ պիտա-
ռութեանց համար՝ արքունական նեանազիրներ , որոց
ձեւն ու գործածութիւնը սեղի անցած կերեւին Հռոմա-
յեցիներէն : Ասոնք՝ տեսակ մը համառօտագրութիւն էին (Sténographie) , որուն շատ վարժ էին Լատինք , ինչ-
պէս կը վկայէ իրենց ճարտար արձանագիր բանաստեղծը՝
Մարտիաղէն . Բառերը , կը աէ , որաթոփէ են . այլ այս
նշանագիրը գործածող ձեռք՝ անոնցմէ աւելի արագա-
շարժ են . լեզուն իր գործը չաւարտած , ձեռքն արդէն
կատարած ցւարտած է իրը» :

Նշանագրական այս կերպին մեր նախնեաց մէջ
գործածութեան յիշատակը՝ կը գտնուի Ագաթանգեղոսի մէջ
Ս . Լուսաւորիչի և Հռիփսիմեանց վկայութեան հանդէ-
սին ատենական հարցաքննութեանց ժամանակ . անոնց
խօսքերը Տրդատ թագաւորին հասցունելու նպատակով
կային հոն , կը աէ , արքունի նեանազիրք : «Եւ մինչդեռ
կայրն կախեալ այսպէս , խօսեցաւ (Ս . Դրիգոր) զայս ամենայն
և գրեցին ատենակալ դպիրք նշանագրացն» (տպագր . Վե-
նետիկի էջ 89) դարձեալ «դիպեցան անոյ նշանագիրք՝
որք գրեցին զամենայն բանան , և ընթերցան առաջի թա-
գաւորին (նոյն էջ 140) :

Այս համառօտագրութեան գործածութիւնը կաւան-
գեն եկեղեցական հնագիտութիւնն և սրբազիրք . հայ մեծ
բանասէր մը՝ Մկրտիչ էմինեան Ռուսիացի՝ կը կարծէ թէ
այս նշանագիրք նման էին բեւեռուգրաց կամ հին Ե-
գիպտոսի մեհենագրաց . բայց աւելի հաւ անական համար-
ուած է՝ թէ ամոնք Հռոմայցեցոց տիւրանեան կոչուած
տառերուն նման գրութիւն մըն էին :



ԳԼՈՒԽ Ե.

Այս ամէնէն կը ընանք հետեւցունել՝ թէ նախահաւացոց հին լեզուն ունեցած է՝ ուրիշ քաղաքակիրթ ազգերու հետ ժամանակակցաբար՝ իր գրականութիւնն ալ՝ բեւեւազիր պարզ գրաւոր, զենտի, յօն, ասորի և նշանագիր. թէ այս պայմաններով ան գործածուած է մեհենական. պատմական, ատենական, արձանական ու բանատեղական պէտքերու՝ կատարեալ բաւականութեամբ ու հետզետէ աճելով ձիւլաւորելով իր մայր արժատին վրայ. թէ՝ ըստ այսմ՝ հին Հայոց թիւին, դիրքին, կենցաղին կազմաւորութեան ու պէս պէս գործունէութեանց պահանջումով լեզուն և գրականութիւնն՝ իր գաւառականներով և աշխարհաբառներով հանդերձ՝ ապրած է կենաւնակ յառաջատութիւններով և յեղուածներով. թէ անոր պատկերացուցիչ և կայացուցիչ արձանագրութիւնները՝ գոյցացուցած և յետնոց աւանդած են՝ նախաքրիստոնեայ ժամանակներում՝ շատ մատեաններ արձանագիրներ ու յիշատակարաններ, որ էին երեւեցուցիչ հայելիներ ազգին, կենցաղին, կրօնին, պատմութեան, քաղաքական կազմին են. .

Ի՞նչ ունինք այսօր այս ամէնէն՝ իր յիշատակ ու ապացոյց մեր նախաւոր գոյութեանն անցեալի՝ վերն յիշուած կարգ մը բառերէ ու անուններէ զատ.— Գրո՞ն մը կամ ազգի մը ծագումին, միութեան, պատմութեան,

կրօնին, յարատեւութեան և օրէնքին աւանդները կոթողելու և մեծ հեղինակութեամբ մը յաւերժացունելու համար, նկատելով մարդկօրէն ու պատմօրէն մեր արդի հեռանկատ հայեցակէտէն, հարկ է գոյութիւնը նոյն աղգին մէջ մեծ հանձարի և օրէնսդիրի մը, որ իրմով՝ իբրև ձգողական ու կենսապահ՝ արեգակով ազգութեանը՝ կենդրնացունէ ու արձանացունէ, մշտակեցութեան կնքեալ օծութեամբ մը, անոր բարձր յիշատակները տարամերժ և սրբեալ մաքրեալ ինքնուրոյնութիւնները՝ կեցուցիչ և կենալու արժանի սրբազն աւանդներուն հետ, մինչ այդ ազգին միւսվարիչք և յիշողք՝ երկրորդակարդ աստիճաններու մը վրայ՝ կը զբաղին անհատներու և կրօնական ու աշխարհական ժամանակեայ անցուկ պէտքերու մատակարարութեամբ: Գոյութիւնն այգպիսի մեծ հանձարի մը և օրէնսդիրի մը, որպիսի էր Մովսէս Երրացեցոց համար, որպիսի Կոնփուկիոս Զիններուն համար, որպիսի էին և Կաղմոս Թեսէոս Սողոմոն Հելլէններուն համար, գէթ Ա. Գրիգոր Լուսաւորիչէն և Ա. Սահակ և Ա. Մեսրոպէն առաջ. չէ ունեցած՝ կը թուփ մեր փոքրիկ ածուն մեր ամէնահին ազգը՝ իբրեւ պահապան կենդանացուցիչ իր փառքին, բաց ի նախախնամական թեւարկող մեծ Աջէն, որ հազարաւոր տարիններուն դիպաց, արշաւանաց, յեղափոխութեանց, խառնմանց և ազէտից ու բարերազդութեանց մէջէն պահած հասուցած է մեր ազգը՝ միջակ գիշակով մը՝ քաղաքակիրթ ազգերու հետ, իր միջակային պատմական դիրքին մէջ: Իր գետինին ջերմակէս փարած և նահապետական երկրագործութեամբ գլխաւորսապէս ամրացած, իր հողին և պարզուկ յիշատակներուն և սպառական հողաբնակ կենցաղին վրայ (տե՛ս մանաւանդ Քանափոնի Նահանջ բիւրունի մէջ հին Հայոց շինական

կենցաղի նկարագրութիւնը) դաշտաբնակ և լեռնորդեայ երկրագործ ու հովիւ ժողովուրդ մը . միայն կենցաղական այս իր պարզ ու բնասէր կազմ և կացքով կըցած է պահպաննել իր միջներկրեայ տոհմայնութիւնը, լեզուն, գրականութիւնը, աւանդները՝ մեծ մասով բնրանացի, որոց գրաւոր յիշատակարաններէն շատ քիչն հասած է մեր ձեռք՝ վերերն յիշուած երեք անձնաւորութեանց (Նինոսի, Մեհրուժանի, Ս. Լուսաւորիչի) այլ և այլ դիտումով անոր յիշատակները ջնջելէն մազապուր ապրած, լայնատարած ծովի մը փոթորիկներէն ազատած ու եղերքն ինկած նաւու քանի մը բեկորներուն նման :

Այդ յիշատակներէն մէկ քանին՝ զրոյցներ ու վեպեր և շատն ալ խանդաղատելի վառ երգեր մըն են՝ Գողրան երգեր անունով, որոցմէ կըրնանք տալ քանի մը ձաշակներ՝ նկատելէ առաջ յիշատակներուն ամէնէն միջն ու վսեմը —նախնեաց գրաբառ. լեզուն — որ վերանորոգ կարձանագրուի հսկայ և հրաշալի թարգմանութեանց ու ինքնագրութեանց մէջ՝ գլխաւորապէս չորրորդ և հինգերորդ դարերուն քրիստոնէութեան :

ՊԱՌՈՒԹ Է.

Մրտառուչ կախարկէ Խորենացին մեր նախնի վարիչներուն համար «Զի թէպէտ եւ եմք ածու փոքր (ազգ հայրենիք փոքր), և թուով յոյժ ընդ փոքրու սահմանեալ և զօրութեամբ տկար, և ընդ այլով յոյլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ, սակայն բաղում գործք արութեան գտանին գործեալ և 'ի մերում աշխարհիս, և արքանի գործոց յիշատակի, զրոց և ոչ մի ոք 'ի նոցանէ պէտ յանձին կալաւ մատենագրել». թէ ո՞րչափ իրաւացի է այս անգրագիտութեան և անմատենագրութեան տրտունջը՝ կը հասկցունէ մեր հին փառքերէն գրեթէ ոչինչ ցարդ հասած ըլլալը: Դարձեալ նոյն մեր ծերունին կըսէ «Այլ ինձ թուի, որպէս այժմ, և առ հինան Հայաստարեայց լեալ անսիրելութիւն իմաստութեան և երգարանաց բանաւորաց, վասն որոյ աւելորդէ մեզ և այլ յաղագս անբանից արանց թուլամտաց վայրենեաց ճառել:

Այսափ ալ նախնի մանաւանդ Քրիստոէ տասը գար առաջէն մինչեւ Ա. դարն՝ Հայոց անիմաստասիրութեան վրայ, որուն կախարկէ նաեւ Քոենոփոն իր նախանջիւրունի մէջ՝ նկարագրելով գեղջուկ և վայրաբարոյ հեթանոս Հայոց կենցաղն՝ ուրիշ շատ կողմերով խանդաղատելի ու նահապետական :

Խորենացիին սկիզբները կայ նաեւ յիշատակութիւն «Ամբարանոցի մատենից թագաւորաց», որ ըլլալու էին

արքունի մատենագարաններ ու քաղաքական դիւանագրութեանց պահարաններ :

Դարձեալ մեր պատմահայրը կը յիշատակէ իր Ե. պրակին վերջն՝ Յունաց մէջ կատարելագոյն իմաստուն մը Ալիմպիոդորոս անուն՝ այսպէս ըսելով. «Պատմեցից ձեզ զրոյց անգիրս՝ յաւանդութենէ 'ի մեղ հասեալ, զորս և բաղումք՝ 'ի գեղջկաց զրուցին մինչեւ ցայժմ : Մատեան լիալ զՔախուսւթեայ (նոյ) և զորդւոց նորա, որ այժմ ոչ ուրեք երեւի, յորժամ ասեն կարդ լեռլ բանից՝ այսպիսի : Յետ նաւելոյն Քոխուսւթեայ 'ի Հայո և դիպելոյ ցամաքի, գնաց՝ ասէ՝ մի յօրդւոց նորա կոչեցեալն Ալիմ ընդ արեւմուսս հիւսիսոյ՝ դորել զերկիրն և դիպեալ դաշտի միում փոքր առ երկայնանապիւ միով լերամբ, գետոց լուդ մէջ նորա անցանելով : 'ի կողմանն Ասորեսաւանի, դադարէ առ զետովն երեւումնեաց աւուրս, և անուանէ յանուն իւր Ալեւան Ալ, և դատնաց անողուն յԱրեւելս հարսուց ուստի եկն : Իսկ 'ի կրտսերազունից որդւոց նորա՝ Տարբան անուն 30 ուստերօք ԱՅ գստերօք և նոցին արամիք՝ մեկնեալ 'ի հօրէն բնակէ անդրէն ի նոյն գետնզերբն, յորոց անուն և զգաւառն անուանէ Տարօն և զանուն աեղւոյն՝ ուր բնակեցուն՝ կոչէ Ցրօնս, զի զառաջինն սկիզբն եղեւ բաժանելոյ որդւոց նորա 'ի նմանէ : Նորին դարձեալ և առ եղերբն սահմանացն Բակտրիացւոցն ասէին բնակիլ սակաւ աւուրս : Մնացեալ և մի ո՞նի անդ՝ յորդւոցն նորա. քան զի կողմանքն արեւելից Զրուան զՈիմ կոչեն, և Զարուանդ զգաւառն անուանեալ սաեն մինչեւ ցայժմ(*) :

(*) Հ. Դուկաս Խնճիեան (Հնախօս Հայաստ.) Զարեւանդ կը մեկնէ Զարուանդը՝ Զօրսասպրի վրայ հնախօսելով:

Բայց առաւել յաճախազոյն՝ Հինքն Արամազնեացն 'ի նուագս բամբռան և յերգս ցցոց և պարուց՝ զայսոսիկ սաեն յիշատակօք, և այսոցիկ զրոյցք սուտք, և կամ թէ արդարեւ լեալք, մեղ չէ՛ փոյթ» : Հին ցեղաբաշխութեանց, աշխարհագրութեանց, աւանդից, զրուցաց, երգոց, և նուագտց վրայ պատուական է այս յիշատակութիւնն ալ :



ԳԼՈՒԽԸ Պ.

Ակոխնք ապա պատուականագոյններէն մէջ բներել չին այդ հաստակոտոր աւանդագիրներուն՝ ինչ որ հասած է մեզի վէպ, զրոյց, երգ ու բանահիւսութիւն:

Վէպի կարդին ամէնէն առաջ կը հանդիպինք Հայկի ու Բէլի պատմութեանը՝ Խորենացիէն աւանդուած երկրորդ ձեռքէ, դիւցաղնական խրոխա լեզուով և Ողիմագեան հգօրութեամբ:

«Անե՛ Ղք և երեւելիք՝ առաջինքն՝ ի դիցն, և աշխարհի մեծամեծ բարեաց պատճառք. որ սկիզբն աշխարհի և բազմամարդութեան: Եւ ՚ի սոցանէ հատեալ խարհի ազգ հակայից, անհեթեթք յաղթանդամք մարմնով գտան ազգ հակայից, անհեթեթք յաղթանդամք և վիթխարիք, որք յղացեալ ամբարտաւ անութեամք և վիթխարիք, որք յղացեալ ամբարտաւ անութեամք և նանա զամպարէւշ խորհուրդ աշտարակաշինութեամն. և ՚ի նոյն լինէին ՚ի գործ անկեալք, յոր հողմն ահազին իմն և աստուածային չնչցեալ ՚ի դիցն ցասմանէ՝ ցրուէ իմն և աստուածային հակայիցն և դիւցաղնացին և հաստագամուկ: Սա ի մէջ հոկայիցն քաջ և երեւելի լեալ՝ Ծնդդիմակաց ամենեցուն, որք ամբառնային զձեռն ի միապետել ի վերայ ամենայն հակայիցն և դիւցաղանց: Սա խրոխտացեալ ամբարձ զձեռն Ծնդդէմ բռնաւորութեամն Բելայ. ի տարածանելն ազգի մարդկան ընդ լայնութիւն ամենայն երկրի ի մէջ բազմակոյտ Հոկայիցն անհուն խօլաց և ուժաւորաց:

Թարգմ.— Անեղ ու երեւելի էին աստուածներուն առաջինները, և պատճառ աշխարհի համար մեծամեծ բարիքներու. որոնք աշխարհի ու բազմամարդութեամն սկիզբն ալ էին: Եւ ասոնցմէ ելան Հոկաներու ազգը,

մարդիկ անհեթեթք ու յաղթանդամ մարմինով. որ ամբարտաւանութեամբ յղացան ու ծնան աշտարակ չինելու ամբարիշտ խորհուրդը, և գործադրել ձեռնարկեցին զայն. որուն դէմ ահազին և աստուածային հով մը փչելով աստուածներու բարկութենէն՝ ցրուեց փլուց ամբարտակը, և բաժնեց մարդոց լեզուն անլուր բարբառներու, որով շփոթ և աղմուկ ինկաւ մէջերնին: Հոկաներէն մէկն ալ էր յաբետոսեան անուանի Հայկը, քաջ նախարար վարպետ նետածիգ և հաստաղեղն:

Այս հին հզօր տողերով կրակի պատմել Խորենացին մեր թերեւս ամէնահին դիւցաղներգութիւնը սիրելի. սիրելի մանաւանդ անո՛վ՝ որ Հայկ դիւցաղնի ծագումը կը պատմէր: Կարծես հայ Իլիականի մը սկիզբն է մէջ բերուած այս Կորովի հնախօսութիւնը, որուն միւս հաստուածը կըրնանք համարել հետեւեալը:

«Այս՝ ասէ (Մարիբասէն աւանդուած Նինուէի արքունի դիւանին հելլէնագիր մատեանը) Հայկ՝ գեղագատշամ և անձնեայ, քաջագանդուր, խայտակն և հաստագամուկ: Սա ի մէջ հոկայիցն քաջ և երեւելի լեալ՝ Ծնդդիմակաց ամենեցուն, որք ամբառնային զձեռն ի միապետել ի վերայ ամենայն հակայիցն և դիւցաղանց: Սա խրոխտացեալ ամբարձ զձեռն Ծնդդէմ բռնաւորութեամն Բելայ. ի տարածանելն ազգի մարդկան ընդ լայնութիւն ամենայն երկրի ի մէջ բազմակոյտ Հոկայիցն անհուն խօլաց և ուժաւորաց:

Քանզի անդ մոլեզնեալ այր իւրաքանչիւր սուր ի կող լինկերի իւրոյ ձգելով ջանացին տիրել ի վերայ միմեանց, ուր պատճամունք ի դէպ ելանէին Բելայ բռնանալ ունել զամենայն երկիր, որում ոչ կամեցեալ Հայկայ հնազանդ լինել Բելայ՝ յետ ծնանելոյ զորդի իւր

զԱրամենակ՝ ՚ի Բարեկընի՝ չու արարեալ գնայ յերկիրն Արարատայ, որ է ՚ի կողմանս հիւսիսայ, հանդերձ որդւով իւրովք և դստերօք, և որդւոց որդւովք՝ արամրք զօրաւորօք, թուով իրեն 300 և այլովք ընդոնովք և եկօք յարեցելովք ՚ի նա, և բոլոր աղխիւ, Երթեալ ընակէ ՚ի լեռնոտի միում՝ ՚ի դաշտավայրի, յորում սակաւք ՚ի մարդկանէ յառաջագոյն ցրուելոցն դադարեալ բնակէին։ Զոր հնազանդ իւր արարեալ Հայկ՝ շինէ անդ տուն բնակութեան կալուածոց, և տայ ՚ի ժառանգութիւն կադմեայ՝ որդւոց Արամենակայ. այս արդարացուցանէ զանգիր հին ասացեալ զրոյց։

Եւ ինքն Խաղայ՝ ասէ՝ այլով աղխիւն ընդ արեւմուտս հիւսիսոյ, գայ բնակէ ՚ի բարձրաւանդակի դոշափի միում, և անուանէ զանուն լեռնադաշտակին՝ Հարք, այսինքն՝ աստէն բնակեալքս ազգ ՚ի տունն թորգոմայ ևն։» (Խոր. թ.), Այս երկու հատուածները՝ թէպէտ թարգմանութիւն հաւանաբար Խորենացիին՝ բացց մենք այնքան վստահ ենք նախանայոց լեզուին նահապետական կուռ և հսկայ ոճին՝ որ կը ընանք ըսել թէ՝ եթէ նոյն անցից ժամանակակից նահապետ հայ զրիչէ մըն ալ ելած ըլլար այս զրուցավէպը՝ կարծենք տարբեր ոճով մը չպիտի հայագրուեր. ինչպէս բնագիրին ոգին կը չնչէ հին լեռնորդի բանից կերպարան մը նախարարբառ պարզ դիւցազնախօսութեան, այնպիսի ժամանակ մը, որ նահապետք ուրիշ ազգաց և Հայոց՝ նոյնան խրոխատ աստուածաղշտութեամբ մազնիտացած հոգիազօրած՝ դեռ մեղկացած տկարացած ինկած չէին թէ՛ բարքով թէ՛ լեզուով՝ յետական դիւցապաշտութեանց և բազմազէմ առասպելարկութեանց թոյլ մնութիւբան և բազմազէմ առասպելարկութեանց և արտուղութեանց մէջ՝ նշաւակ նախ բազ-

մազէմ հրոսակաց ու պետութեանց ներգործող ջլատող ազգեցութեանց։ Ինք՝ իրաց հսկայ ճշմարտութիւնն է՝ որ կարձագանգէ այդ պարզ հնախօսութեանց մէջ։

Ասոնց հետեւորդ կուգայ Արայ գեղեցիկի վլալ, որուն ամնարկած էնաեւ Պղատոն իր Հասարակալակեառութեան վերջերը. նոյնպէս Տիգրան Ա. ի վէսլ։

Հին զրոյցներու կամ առասպեկներու բանահիւսական շարքին մէջ կայ նախ Արտաշէսի ու Սաթենիկի պատմութիւնը, որուն մեծ մասը գաւառական նրգեր մըն էն՝ պատմուած Գողթան մէջ։

«Վերջին Արտաշէսի գործերն յայտնի են՝ կըսէ Խորենացին մեծ մատով սոյն վիպասանութիւններէն որ կը պատմուին Գողթն գաւառին մէջ. Արտաշատ հին քարքին շինութիւնը, Ալաններու հետ խնամութիւնը, Սաթենիկի տարփական սէրը դէպի Վիշապազունք, Արտաշէսի գործերուն և մահուան իսկ վրայ ժողովուրդին մէջ կային շատ զրոյցներ։

ԳԼՈՒԽ Ժ.

Սրտաշէս՝ իր գահուն վրայ հաստատուելէն ետք՝
պատերազմ ունեցաւ Ալաններու հետ. Ալանները կը հա-
լածուին Հայերէն ու կանցնին կուր գետը. Սրտաշէս կը
համնի անոնց ետեւէն ու կը բանակի գետին հարաւային
ափին վրայ:

Դուսանք կը զրուցեն որ Հայերը գերի կը բռնեն
Ալանաց թագաւորին որդին. թագաւորը խաղաղութիւն
կը խնդրէ. ու կը խոռոշանայ շատ ընծայ և մշտական
դաշն: Եոյն ժամանակ թագաւորին աղջիկն ալ կուգայ
գետափը կը բարձրանայ ժայռի մը վրայ «Փ դարաւանդ
մի մեծ» և թարգմաններու միջոցով կը ձայնէ Սրտաշէսի
բանակը «Բեզ զսեմ, արիդ քաջ Սրտաշէս, որ յաղթե-
ցեր քաջ ազգաց Ալանաց, ե՛կ հաւանեաց բանից աչա-
գեղոյ դստերս Ալանաց տալ զպատանիդ. Սրտաշէս գե-
տին ափը կերթայ ու տեսնելով կոյնը գեղեցիկ և լսելով
անոր իմաստուն խօսքերը՝ կը ցանկայ անոր և կը յայտ-
նէ սիրտը... Այս պարագաներն են որ՝ ըստ Խորենացին՝
վիպասաններն, առասպելաբաննելով՝ կըսեն.

Հեծաւ արի արքայն Արտաշես

Ի սեաւըն գեղեցիկ.

Եւ հանեալ զոսկեօղ

Շիկափոկ պարանեն.

Եւ անցեալ որպէս զարծուի

Սրբարեւ՝ ընդ զետէ,

Եւ ձրգեաց զոսկեօղ

Շիկափոկ պարանեն (այլ նետերն)

Ընկեց ՚ի մեջ

Օ իորդին Ալանաց.

Եւ շատ ցաւեցոյց

Զգմէջ փափուկ օրիուղին,

Արագ հասուցեալ

Ի բանակն Արտաշեսի...

Խորենացի՝ այս գեղեցիկ երդին համար ըսելով թէ
գաւառական զրոյց է՝ այլաբանութիւն կը համարի զայն
և կը մեկնէ այսպէս թէ «Ալանաց մէջ յարդի էր կարմր
կաշին» (*). Սրտաշէս շատ լայքայ (կաշի կամ ներկ) և
շատ ուկի տալով հարսին գրլիսագին՝ իրեն կին կառնէ
օրիորդ Ամբենիկը, և աս՝ կը նշանակէ. «ոսկէօղ շիկա-
փոկ պարանը»:

Այսպէս՝ Սամանիկ եղաւ Հայաստանի թագուհի.
գուսանական նոյն առասպեկները կաւանդուին նոյնպէս
Խորենացիի միջոցով՝ հրգելով Սրտաշէսի վեսայութեանը.

«Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն
Արտաշեսի,

Տեղայր մարգարիտ ՚ի հարսնութեանն
Սարենկեանն ։»

(*) Արդի կարմրակաշի Ալպանք ալ քանի մը ներհսւն հայ և ո
տար պատմիներէ՝ կը համարուին սերունդ հին այս Ալանաց:

Վասնզի սովորութիւն էր հայ թագաւորաց՝ փեսացորէն երթալ տաճարին դուռն և դրամ ճապաղել:

Բայց Սաթենիկ ապա հաւատարիմ կին ու թագուհի չմնաց Սրտաշէսի (*), և յարեցաւ թագաւորին փոխանորդ Աժդահակի սերունդէն վիշտապազն Արգուանի քաջին և իմաստունին:

Այս պարագան է որ դարձեալ պատմագրելով Խորենացին՝ գուսանական քանի մը տող ալ մէջ կը բերէ հինէն, որուն մէջ կան վաղնջուց տարօրինակ ու տնհասկանալի բառեր:

«Տենչայ Սաթենիկ տիկին տենչանս
Զարտախոյր խաւարտ եւ զդից հաւարծի
ի բարձիցն Արգաւանայ.

Այս արտասիրութիւն պատճառ կըլլայ Արգուանայ մահուան և իր ստացուածոց ու տոհմին բնաջնջման, և ասոր վրայ կըլլայ պատերազմն Սրտաւազդայ հետ:

Ասոնք հոմերական վէպերու նման բաներ են՝ որոնց հազիւ քանի մը վերջաւոր արձագանգները կը հասնին այսպէս մեզի և կուտան ծանօթութիւններ մեր կին Հայոց լեզուին և բանաստեղծութեսն վրայ:

Կարծիք կայ որ Սրտաշէսի փեսայութեան այս երգերը բանաստեղծած ըլլայ նոյն իսկ մին որդւոց թագաւորին՝ արքունի հազարապետն Վրոյր՝ որ էր քերթող նշանաւոր:

(*) Հոգեբանական ու բնական պատճառով մը օտարազգի և օտարական կանայք մանաւանդ ցարդ մեծ մասով այսպէս անհաստարիմ կը լինին:

Այս երգերն էին որ կըսուէին Գողքան ու Թուելեաց երգի. անոնց տաղաչափական յօրինուածը չունէք յունական լատինական կամ արաբական չափն ու կանոնը, այլ նման էր երրայական մասնաւոր տաղաչափութեան՝ յանզի տեղ՝ ունենալով իրեն հնչական զարդ՝ տառակրկնական ձայնդարձներու միջնատող վայելուչ կրկնութիւններ:

Արտաշէս եղաւ մեծագործ ուժեղ և իմաստուն թագաւոր։ Իր օրով գիտութիւնք և արուեստք ծաղկեցան գետանաւութիւն, երկրագործութիւն, ձկնորսութիւն յառաջացան իր ատեն, մինչ իրմէն առաջ Հայերը կը դրաղէին շատ ուրեք ասպատակով և կողոպուտով, օրուան և շաբաթուան գործածութիւնն առած էին օտարներէն ու մինչեւ իսկ հում միսով կը կերակրուէին (թուի ռամիկ ու վայրի գասակարգները)։

Մեծագործ քաղաքակրթիչ այս թագաւորը շատ սիրելի էր իր ժողովուրդին. երբ մեռաւ ինք օտար երկիր՝ անոր սիրելիները, հարձերը, մօտի ծառաներն և այլ լնդովիններ անձնասպան եղան՝ չուզելով ապրիլ անոր մեռնելին ետք։

Ի շունչ վախճանին՝ Արտաշէս կարօտը կը քաշէր իր հայրենիքին ու արտասանեց այն սրտակէզ տողերը, զոր գր. Մագիստրոս ալ լսած էր իր ժամանակակիցներուն բերանը և որ մնացորդ են բնաբար գուսանական հին երգի մը։ Այդ տողերն են անս.

«Ո տայր ինձ զծուիս ծխանի
Եւ զառաւօսն նաւասարդի.

Զվագելն եղանց եւ զվագելն եղջերուաց,
Մեք փող հարուաք եւ բմբկի հարկանեաք։

ԳԼՈՒԽ ԺԱ.

Գուսանական նոյն զրոյցք կը պատմեն նաև թէ Սրտաշէսի մահուան ատեն շատ կոտորած եղաւ՝ հեթանոս սովորութեան համեմատ։ Իր Արտաւազդ որդին՝ արտառուչ իր հօրն յուղարկին այսքան փաւացն ու պատւոյն և երկիրին աւերմանն՝ անոր դիակնացեալ մարմնին վրայ այս եղերական ցոյցերը նուաստութիւն մը սեպելով իր յաջորդող իշխանութեանը՝ դժկամակութեամբ ըստ։

«Մինչ դու գնացեր, եւ զերկիրս ամենայն
ընդ քեզ տարաց՝

Ես աւերակացդ որպէս բազաւորեմ։»

Եւ ասոր վրայ՝ կը զրուցուի՝ Արտաչեսի Ռւբուական անիծեց զինքն՝ ըսելով։

«Դու յուր հեծցիս յԱզատ ՚ի վեր ՚ի Մասիս
Զեեզ կալցին քաջ եւ տարցին յԱզատ ՚ի վեր ՚ի Մասիս,
Անդ կացես եւ զլոյս մի՛ տեսցես։

Խորենացին կը պատմէ իր հետեւանք այս անէծքին թէ պատաւները կը զրուցէին որ «Արտաւազդ բանտարկուած է քարայրի մէջ» (՚ի Մասիս)՝ երկաթի շլթաներով կապուած և երկու շուն միշտ կրծելու վրայ են այդ շլթաները, և ինք կը ճգնի դուրս ենել ու քանդել

աշխարհը, բայց դարրիններու մուրճ զարնելու ատեն՝ կը զօրանան միշտ այդ կապանք։

Ասոր համար կըսէ Խորենացին թէ իր օրերն ալ կիւրակէները երեք չորս անգամ դարրինները սալին կը զարնեն, որպէս զի կռուին զօրանան Արտաւազդի շըդթաները։ այդ սովորութեամբ՝ հիմայ ալ հայ դարրինք տեղ տեղ ամէն ուրբաթ երեկոյ այդպէս կընեն։ տեղ տեղ ալ միայն աւագ ուրբաթ գիշերն անխօս կերպով (*)։

Բայց ճշմարիտն ան է որ, կըսէ պատմիչը, մոլի՛ Արտաւազդ երբ անգամ մը որսի ելեր էր Մասիսի մօտերը, խելագար ցնորքէ բռնուելով՝ իր ձիուն հետ գլորեցաւ անունդ մը և անհետացաւ։

Դարձեալ գուսանախան զրոյցները՝ կամելով անշուշտ պատկերացունել նոյն մոլի՛ և անպիտան Արտաւազդին նկարագիրը խիստ գոյներով՝ կըսէին թէ «Վիշապազունք գողացան զմանուկն Արտաւազդ», և գեւ փոխանակ եղին» այսինքն՝ «Վիշապազունք գողցան մանկական որրանէն փոքրիկ Արտաւազդն և տեղը գեւ մը զրին»։ որով Արտաւազդը կատաղի դիւանար մը եղաւ՝ տարբեր բռն արքայորդի Արտաւազդէն (**)։

Այս քիշերն իսկ՝ կը ցուցընեն մեր հին Հայոց մէջ բաւական դիւցազնական վէպեր, դէպք, փառաւոր կենցաղ և կազմ, բանաստեղծութիւն, գանգրիկ ճաշակ և արտառուչ հայրենասիրութիւն ու հանճար խանդաղատելի։

(*) Դարրնութեան ու երկաթագործութեան տարաբուն և տիսուր արհեստին Հայերու մէջ ցարդ յանափութեան զիխաւոր պատճառ մըն ալ թերեւս այս աւանդութեան սէրն է։

(**) Նախնի հոգեբանութեան արդի հոգեգիտութեան ձեւով զարգացումն ասոր մեկնութիւնն ալ կընայ տալ օր մը։

Նոյն Գողթան երգիշներու հասածներէն է նաև հետեւալ երգը Վարդգէսի վրայ, որ էր քեռայր ալ առաջին Տիգրանի ու կը վերաբերի Արտիմէդ քաղաքին շինուածքին :

«Հատուած զնացեալ Վարդգէս մանուկի ՚ի Ցահաց քաւառէն ըզՔասաղ գետով,

Եկեալ նսեալ զԵրէ բըլրով, զԵրտիմէդ հաղաբաւ, զՔասաղ գետով, կուլ կոփել զդուռն երուանդայ արքայի :

Դարձեալ առասպելներու կարգէն կը զրուցուի Խորենացի յիշատակած այն Առասպելաց առասպելը, Տորք անգեղի վրայ: Տորք անգեղն Հայկի սերունդներէն՝ Հըսկայ մըն էր վիթխարի հասակով և ոյժով: Այդ հսկային համար գուսանական երգերը կերգէն՝ որ իբրեւ թէ ձեռքով կը բռնէր անտաշ պինդ քարերը, և կը ձեղքէր ուզածին պէս մեծ կամ փոքր, կը քերէր անոնք իր եղունգներով, և կը փորագրէր այնպէս արծիներ ու նման բաներ :

Նոյն գուսանական զրոյցը կը պատմէ Տորքի մասին թէ օ նա Պոնտոփի (սեւ ծովի) ափանց վրայ հանդիպելով թշնամեաց նաւերուն՝ կը յարձակի անոնց վրայ: Եթք նաւերը ծովի բացերը կը հեռանան ութ ասպարէզ և Տորք չկրնար համնիլ անոնց՝ կամնէ թլուրի մեծութեամբ քարեր՝ որոնց վրայ այծեր ալ կը ճարակէին և կը ձգէ նաւերուն ետեւէն, և ջուրերն ալեկոծելով և պատառուելով՝ կը կղմէն շատ նաւեր»: Արդարեւ Տորքի այս երեւազրուած քաջագործութիւններէն սքանչելի է՝ այս զրոյցը բանախւսողին առասպելահանճար երեւակայութիւնը:

Եւ աս՝ հայ ժողովրդական վաղեմի բանահիւսութեան ստեղծում մըն է:

Յարդգողի հետի (ծիրկաթին) մասին ալ՝ 12րդ դարու չափագէտ զրով մը Անանիա Շիրակացի՝ Վահագնի վրայ մինչեւ իր օրերը գոյութիւն ունեցող հաւատապիքն յիշատակելով՝ կըսէ: —

«Նախնի հսկերէն ոմանք ըսմին՝ թէ խիստ ձմեռ ատեն մը, Հայոց նախաղիւցաղանց մին, Վահագնը, գողցաւ Բաշամի (Բարշամ), Ասորւոց նախնիքին յարդը, և պահուըտեցաւ երկինքի համաստեղութեանց միջեւ, որը մենք ալ սովոր ենք բնախօսաբար «Յարդգողի հետք» յորչորչել»:

Սյապէն՝ Վահագն դիք Հայոց՝ կը կոչուի Յարդգող, և ծիրկաթին ըսուած տարբաստեղը, որ ի նսուց հայերէն «Յարդգողի ճամբայ» կը կոչուի, Վահագնի գողցած ու թափած յարդի հետքն են՝ ըստ հայ առասպելին: Դիցաբանական այս զրոյցը՝ նմանութիւններ ունի հնդկական պարսկական և յունական զրոյցներու հետ:

Յունաստանէն բերուած Հերակլի արձանն՝ համարուեցաւ Հայաստանի մէջ Վահագնի արձանը, որ և դրուած էր Տարօն Աշտիշատի մեհեամը: Վիշապաց պատերազմն ալ կցորդ է այս արձանին դիցաբանութեանց:

ԳԱԼՈՒԹ ԺԲ.

Սեւանդուած զրոյցներու կարգէն է նաեւ «Շամիրամայ ոլոքք» ըսուածը :

Շամիրամ ամարանոց ըրած էր իրեն վանայ քաղաքն ու ծովը. անգամ մը երբ կը շրջագայէր հոն տեսաւ քանի մը տղոց խաղան՝ որ կը զննէին հոն իրենց գտած ուլունքը. Շամիրամ խելամուտ ուլունքի կախարդական գօրութեան՝ կաւնէ ձեռուընուն և կը պահէ իր վրայ :

Ու կըսկսի կախարդութիւններ ընել անոնց զօրութեամբ և զլիսէ հանել հայ երիտասարդները : Հայ բարի նահապետներէն մին միտքը կը դնէ ազատել ժողովուրդն այդ ուլունքէն, և կը յաջողի օր մը՝ Արտամէտի մէջ խել թագուհիին ձեռքէն առիթով մը ուլունքն և նոյն հետայն փախչիլ . Շամիրամ զայրացած ետեւէն կը վազէ, բայց չկրնար հասնիլ, ու կը խլէ իր երկար մազերն և պարսատիկի նման մեծ քար մը կը դնէ մէջը, կը նետէ ծերունիին ետեւէն . մեծ քարը կիյնայ զլորելով Արտամէտի մօտ փոս մը, որ կը ցուցընեն մինչեւ ցայտօր : Մերունին ալ ծովը կը ձգէ ուլունքը ու կազատէ այսպէս երկիրին բնակիչները :

Խորենացին այս մասին կընէ երկու խօսք, որ բաւական ցոյց մըն է թէ հնումն Հայոց մէջ կը պատամուէր այդ զրոյցն ալ ժողովրդական ոճով, «Ուլունքն Շամիրամայ ՚ի ծով» : Այս է խորենացիին գրածը :

Կը զրուցուի նաեւ թէ Շամիրամ այնուհետեւ քար կտրեցաւ, և այս է ահա Շամիրամայ քար ըսու ած ժայռը, որ կը համարուի ինք Շամիրամ(*) :

Վահագնի ու Շամիրամի շուրջը բոլորուած այս զրոյցներն՝ անշուշտ ունէին հին ժողովրդական բանահիւսութեան մէջ իրենց երգեալ ձեւերն ու վիպասանութիւնները, որոնց նշան են մանաւանդ Խորենացիին մէջ ակնարկուած հակիրճ խօսքերն ու վերադիրները :

Եւ արդէն ինք՝ այդ Հայոց պատմանայր ծերունին ալ՝ կը խոստովանի որ իր գրածներէն մաս մը առած է դուսանական երգերէն (մտնաւանդ Հայկէն մինչեւ Արամ) որ արքունական դիւսմներու մէջ պահուած էին (Գլ. ԺԳ)

Ինք Խորենացին է դարձեալ՝ որ Արամի համար կըսէ թէ «Հրաման տայ բնակչաց աշխարհին՝ ուսանել զիսօսս և զլեզու հայկական» : Որով՝ եթէ խօսէր բարբառ և լեզուն զրեալ լեզուն իմանանք՝ կը ընանք իմաստասիրել որ Սրամի ժամանակ ալ Հայք ունէին հայկական բուն բարբառ և դպրութիւն :

Իսկ նկարագրականի մասին՝ շատ գեղեցիկ կը թուի երուանդակերտի վրայ Խորենացիին աւանդած ստորագրութիւնն՝ որ անշուշտ առնուած է հին նկարագրութենէ մը, և է բուն հայկական՝ մանաւանդ ըլլալովը նմանաբերական մարդու մարդինին վրայ «Քաղցը է ինձ ասել և յաղազս գեղեցիկ ձեռակերտին երուանդակեր-

(*) Շամիրամայ վաւաշտ ինքնապաշտութեան կը վերագրաւի նաեւ այր մարդոց, բայց ՚ի կրծաւորաց և իմաստափրաց, մօրուաց ածիլուելը կանացարար՝ իր իսկ բռնական հրամանով, զոր ոմանք այսօր պեիներն ալ ածիլուու առնականին անվայելչութեան չափ առաջ տարած են.

տի, զոր յօրինեաց նոյն ինքն Երուանդ գեղեցիկ և չքնաղ յօրինուածովք, Քանզի զմիջոցն հովտին նոու մարդկութեամբ և պայծառ շինուածովք, լուսաւոր որպէս ական ըիք, իսկ շուրջ զմարդկութեամբն՝ ծաղկոցաց և հոտարանաց կաղմութիւն, որպէս որ շուրջ ըզբաւն, զայլ բոլորակութիւն ական: Իսկ զրազմութիւն այդեսանոյն՝ իբր զարտեւանաց՝ խիտ, և գեղեցիկ ծիր, որոյ հիւսիսային կողմանն դիր նկարածեւ, արդարեւ գեղաւոր կուսից յօնից դարեւանդաց համեստ, իսկ՝ ի հարաւոյ դաշտաց՝ ծնօտից գեղեցկութիւն պարզութեան. իսկ գետն բերանաբացեալ դարաւանդօք ափանցն՝ զերկթերթիոն նշանակէ շրթունս: Եւ այսպիսի գեղեցկութեան դիր՝ անքթելի իմն զոգցես՝ ի բարձրաւանդակ թագաւորանիսն զհայեցուած ունի, և արդարեւ բերրի, և թագաւորական դաստակերտու: Բայց ասեն զերուանդաց՝ ըստ հմայից դժնեայ գոլ ական հայեցուածով. վասն որոյ՝ ընդայդանալ աչալրջոցն՝ սովորութիւն ունել ասեն սպասաւորացն արքունի՝ վէմս որձաքարեայս ունել ընդդէմ Երուանդեայ, և՝ ի հայեցուածէ ասեն դժնէութեանն պայթել որձաքար վլիմացն. բայց այս՝ կամ եղիցի սուտ և առասպել, և կամ ոյժ դիւականս առ իւր ունել զօրութիւնս, զի այսպէս, հայեցուածոյ անուամբ վիասեցէ զօրս կամի»: Գլ. լթ: «Քաղաքինը՝ նկարագրութիւն ակղճնատիպ և վերջին ակնանաբական պարագան՝ երեւոյթ ուսումնաամիրելի մասնաւորաց համար և հնաւանդ հետաքրքրական, որ թերեւս արդի հոգեխօս ծածկագիտութեամբ (occultisme) մեկնուի, կը նշանակէ Երուանդաց ժամանակին հմայական ու կախարդական հաւատքը. երկուքն ալ թէ՛ ոճի թէ՛ նիւթի նախահայական կերպարաններ մը կառքերեն:

Գուսանական վէպ մըն է նաեւ «Սասմայ ծռելը», ինչպէս առիւծածեւ մերը և Սասունցի Դաւիթ» , որոց վրայ երկար գրած են 19րդ դարու հայ բանասէրք (Գարեգին եպիսկոպոս Սրուանձտեանց, Մ. Աբեղեան, Դարեգին սարկուագ ևայլք):

ԳԼՈՒԽ ԺԳ.

Գիտենք պատմութենէ՝ որ Հայոց հեթանոս դարերուն՝ մեհեաններն եղած են ազգին դպրոցներն ու մատենադարանները, որով ունեցած կը համարենք մեհեանական հայական դպրութիւն մը սրբազն՝ բաւական ճոխ, որ այժմ ոչնչացած է գրեթէ բոլորովին:

Մեհեաններու թանգարանաց քով կան եղեր վարժարաններ ալ, ուր կուսանէին գլխաւորապէս նուրիբելիք, այսինքն անսոնք՝ որ պիտի կոչուէին կրօնական պատօնէութեան, ոմանք արդի բանսափրաց՝ բաւական նորօրինակ յանդգնութեամբ՝ շարականներէն մաս մը հետեւողութիւն կարծեցին հին մեհեանական օրհներդ քերթութեանց:

Պատմագիրները կը յիշատակին նաեւ՝ թէ ի՞նչպէս Արգար թագաւորը Մծբինէն Եղեսիա փոխադրեց «Մեհեանական ուսումնաբանները գիրքերն ու թագաւորական դիւանները», և ինք Սորենացին անձամբ տեսած է Եղեսիա փոխադրուած մեհեանական մատենադարանները:

Նախաքրիստոնէական զրուցաց աւանդից ու երդոյ վրայ՝ կաւեցունենք նաեւ, բանսափրաց համար, հետեւեալ հատուածներն ալ, որ քաղուած են Ստեփանոսի Ռոշքեան բառարանէն, ու կերեւին ըլլալ մնացորդ հին մատենադիրներու կամ իրեն ձեռքն հասած պատմագրաց:

Հայկ եւ Բելի «Անցոյց ուժովն զիէլ՝ Հայկն, պատմ. Հայ: Խուռան և խոռվարար հոսէին զօրք նորա ընդդէմ Հայկայ.

Իսկ քաջն Հայկ մեծարապէս պատուի Յովիան. պատմ. Ա., Առ քաջն Հայկ յուսադրաբար գայ ասելով. »

Հեծելոյն սրաթեւութեամը առ Բէլն հասին. »

Զանայր Բէլ տեղաշարժել զՀայկ. »

Սպանեալ Հայկայ զԲէլ՝ զայլն տարամերժեաց. »

Ներբովթ հիւսածոյ թագիւ պսակեալ և ոչ կուածոյ. »

Մեհեանական բուրմ. Ասաց զգուշանային զրեանս առ ինքն ածել. պատմ.

Բուամբ 'ի քրմարանն մաեալք հանեն զքուրմն զայն արտաքս (Խոր. պատմ. Ա.), Կացուցանէ սպասիկս եւ գահաւորս և հազարապեսս զոհարանաց (35. պատմ. Ա.).

Նախնիքն մեր հմայութեամբ յոյժ ախորդէին (պտմ. Հայ.)

Հրաման ետ քրմական պաշտօնէիցն :

Նամիրամ. Յամառնական եղանակս յԱմարաստանիջանէր Շամիրամ 'ի զրօսանս. (պամ. Հայ.)

Սամիրամ զամնաբեր բուրաստան անկել տայ.

Սամիրամ պատեաց զԲաբելոն ամէնամեծար պատուարօք.

Սամիրամ՝ զի պակշատեցաւ ընդ յոլովս՝ խեղդաման յորդոցն եղեւ :

Վարւորն Շամիրամ շինէ զաւանն :

Սմբատ. Էր աղատ իշխանորդին և խնդրէր զօրիորդ Սմբատայ. պատմուիլին :

Արշակայ աղդեալ Սմբատ զգալն Հոռմայեցւոց.

Սմբատայ ակնարկեալ առ սպարապետն Հայոց թէ ա՞վ իցէ նա:

Դմբատ յետս մեծաւ ամաչմամբ յորքայէն .
Անվեներաբար Ամբատ զինքն առաքել դեսպան
առաց :

Սմբատ զմեծագին գերեքանկեայն տայ զմատանին :
Սմբատ էր ճշմարտասէր :
Սմբատ յորդաբար տայը պարգեւ նախարարացն .
Սմբատ առանց զիրաւորութեան ել՝ ի մարտէն :
Վաղարշակ . Նախարարաց անուանադիրն Վաղար-
շակ : Մերս Վաղարշակ գերահասուն՝ ի կարգ թագաւո-
րաց . Վաղարշակ մեծն քաղաքավարապէս ընդ ամենեախն
եկաց :

Վաղարշակ պատեաց զՎարդգէս աւան և պարս-
պեալ՝ Վաղարշապատ կոչեաց :

Արայ . Եւ՝ ի խմբման պատերազմին քաջն Արայ
շահատամիէր արիաբար :

զԱրամ գեղգեղ ասեն լեալ :
Արակ . Արշակայ ազդեալ Սմբատ զգալն Հոռո-
մայեցւոց :

Արշակ թուլասրտաբար զթագաւորութիւն իւր
վարէր :

Հրովարտակ զեկուցական հանէ Արշակ :
Արշակ քղամթազգեաց յահեղ նատեալ աստենի :
Արշակ նախագոյնեաց և կից նմին արք հսկեցին :
Արշակ շուտափութութեամբ զզօրան նքթեցոյց :
զՄարգարտօք շարեալ և ակամբք ընդելուզեալ
թագ՝ ի զլիմին կապեալ՝ ել առ նախարարն Արշակ :

Բազում ինչ շեղակուտեաց Արշակ :
Միայն պարագիտումն արքայիս կարէր արգելուլ
զթշնամիս :

զԱրշակ մեծաւ հանդիսիւ պատեն :

Ի վերայ Արշակայ մահուան աղաղակոտ կոծմամբ
լնուին զքաղաքն :

Արշակ . Արշակ առնու զկողմն Յունաց վասն
հաւտուակցութեանն :

Արտաւա . Յաղթանակաւոր խրախուսութեամբ՝ ի
քաղաքն Արտաշատ մտանէր արքայն : Սէնի .

Որք յԱրտաշատն էին քաղաք յոյժ յղիտորք էին
և հրձուէին .

Գայ՝ ի չորեքդանեայ քաղաքն Արտաշատ :

Արտաւես եւ Սաքենիկ . Արտաշէս՝ զանուանելի
ազգն Նըշկահեաց զԱլանաց .

Արտաշէս շնէ զԱրտաշատ և չորեքանկիւնի քտ-
րամբք նշանէ զկապարն :

Արքայն սստիկանական պատուով մեծարէ զԱրտա-
շէս : Այսպէս զօրիսողն Ալանաց շահկապեցին արքայն :
(Ցովհ . Պտմ . Գու .)

Գր . Լուսաւորիչ . Սուրբն Գրիգոր Հայոց Լուսաւո-
րիչ և նախարարապետ :

Երուանդ եւ Երուանդակերս . Յանկուցանէր զԵր-
ուանդ գազտամտաբար :

Բարկացաւ թագաւորն , զբանն խրթնածածկեաց
Երուանդայ , Երուանդ փոխաբերեաց զբանալին յայնկոյս
գետոյն : Երթայր զօրն քայլ առ քայլ՝ մինչեւ հհաս Եր-
ուանդ :

Տիրան . Զաղնուաբարոյսն Տիրան արքայ՝ ի պատիւ
հանէր : Զթագն ականալից եղ՝ ի գլուխ Տիրանայ պատմ .
ի Տիրանայ պատման ոսկիս ձապաղէին : Տիրան զախարէ
Հայոց փարթամացոյց :

Տիգրան Ա . Տիգրան մեծն զախարն մեր խաղա-
զարար վարէր :

Աժդահակ զգիշերն ողջոյն մտախոնեցաւ զՏիգրանաց .
Տիգրան զանհնարեալ եգիտ ճար :

Տրդատ . Ագոնավարն Տրդատ վեհագոյն այլոց գտաւ :
Խոսէին երկիւզաբար ընդ Տրդատայ :

Տիկին Աշխէն զամնեսեան մայրական սիրով ընդունէր :

Այսպէս՝ երկու հազար տարուան միջոցի մը՝ հայ դպրութիւնը մինչեւ քրիստոնէութեան առաջին դարը կը հասցոնէ՝ յեղումներու , մասնական ընկճումներու և աւերումներու , խառնակութեանց , տղիտութեանց , մոլութեանց , այրումներու , խառնումներու և արշաւանքներու մէջէն՝ այսչափ մը հատակուոր այն հին լեզուին , որու մատենագրական կուռ և բազմադէմ ամբողջութիւնը՝ միայն քրիստոնէութեան չորրորդ դարուն ի գիր արձանացած կերեւի վերջնապէս՝ կոթողելով այդ հինաւորց լեզուին յաւէրժական վկայ մը և անոր յառաջատեալ վերջին մեծութեան հանրացոյց լիազակեր մը՝ գլխաւորապէս իր գրաբառ ձեւին տակ , որով կը ներկայանայ ցայսօր մեզի Հայոց Մայր լեզուն վեհ՝ Հայկի մը չտի ի՞ն ու դիւցադն կազմով :

ԳԼՈՒԽ ԺԴ.

Իր նախնական ու նահապետական յօրինուածն անցնել ետք՝ մերթ Ասորեստանեայց , մերթ Քաղէցացւոց (*) . մերթ Պարսկաց և այլոց ու երբեմն հռոմէական սահմանաց նահանդ դրացի կամ հարկատու (ու այս պատճառներով իսկ պատմիչներէն Պարքեւ անունով ալ յաճախ նշանակուած) հին Հայք՝ քրիստոնէութենէն իրը անմիջապէս առաջ՝ ցարդ մեզի հասած դպիր կամ գրական անձնաւորութեանց հետ՝ կընծայէին նաև իմաստասէր արքայ մը .—

Արտաւազգ . Վասն զի Տիգրանի այս անուն յաջորդն՝ Արտաւազգ Ա. անբազդ արքան՝ Հռոմայեցւոց գերի ինկաւ ու իր արքայազիրկ վիճակին միակ սփոփ գտաւ բանասիրութիւնը . Պլուտարքոս յօն բազմահմուտ քուրմ պատմիչը՝ կը գրէ (Զուգակիշաներուն մէջ)՝ թէ Արտաւազգ իր գերութեան մէջ շարագրած է թատրերգութիւններ ճառեր ու պատմութիւններ , որ վայելեցին մեծ յարդ ժամանակակիցներու մէջ :

Արտաւազգէն ետքը կուգայ իրը իմաստասէր թագաւոր .—

(*) Նորագոյն պատմիչը ոմանք Եւբսինեան Պոնտոսի սահմանակից հին խալդիները (Քաղդեայրը) կը համարին նախահայոց մաս մը ՀԱՅԹ—ԽԱՂԴԹ:

Արգար. Որուն Հռոմ գտնուած ժամանակին հռոմէական դպրութեան ոսկեդարն ըլլալով՝ ինք Արգար տեսաւ հոն այդ ոսկեդարին շողիւններն ու նախանձեցաւ ։ Երբ դարձաւ Եղեսիա՝ բանալ տուաւ հոն հռչակաւոր դիւան մը և հոն փոխադրել հրամանաարեց Մծրին քաղաքին դիւանական մատեանները, ինչպէս Պոնտացւոց Այնով քաղաքին մեհենական դիրքերը :

Երուանդ Բ. Փ. օրով՝ աւելի ճօխացաւ այս դիւանն երբ Հայք հարկատու եղան Հռոմացեցւոց, որոց կուսակալները ջանացին զարդարել զայն. Եղեսիա հաստատած էին Հայերէն Միջագետքէն ու Ասորիայէն ժողովելիք հարկերուն կենդրոնը, ուսաի և հոն ժողվել տուին ուրիշ գլխաւոր քաղաքներու հարկերուն դիւաններն ալ :

Այդ դիւանը՝ մինչեւ հինգերորդ դար՝ կենդրոն մը դարձած էր բոլոր ազգերու գիտնոց. հոն կերթար, ի մէջ այլոց, Յուլիոս Ա. իրիկանոս մեծանուն ժամանակադիրն ալ «Քաղաքաբեկ որ ինչ՝ ի քարտէսս այնր դիւանի յաղագս թագուարացն աւածին ժամանակաց և գործոց նոցա»: Հոն Սեբերիանոս եմեսացի ու Պրոտոգենէս քահանան վարժուող և վարժիչ կրլլային. հոն կերթար նաեւ Եւսեմբի կեսարացի, որ կը վկացէ իր եկեղեցական պատմութեանը մէջ՝ թէ Արգարի վրայ իր գրածներն առած է բոլանդակապէս Եղեսիայի դիւանէն, հոն նաեւ Ս. Մեռոպա՝ հայ գիրերու դիւտէն ետք՝ կը զրկէր իր աշակերտներէն երկու գլխաւորները, Եզնիկ Կողբացին և Յովանէփ Պաղնացին, որ հայ լեզուի գարձունեն օտարուդիր մատեանները^(*):

(*) Պատմութիւն հայ դպրութեան. Հ. Գորեգին Զարդարանէլեան Գ. տպագր. (էջ 173):

Արգար աւելի առաջ տարաւ ուսումնատենչութիւնը քրիստոնէութիւնն ընդունելէն ետքն ալ՝ հաստատելու համար նոյն կրօնքն՝ ինել տուաւ Ս. Գրոց ասորի թարգմանութիւն մը եւս, որոյ վրայ Վարդան պատմիչ կը գրէ. «Թարգմանեցին յասորի գիր և 'ի լեզու... և հայերէն գիր չկայր, վասն այն ասորի գրով թարգմանեցին: Այս ի ձեր նախնոյն յիշատակ:

Արգարի վախճանէն ետք՝ յեղափոխութիւնք վերիվայրեցին Հայերը, որ 'ի բնէ 'ի գրից երկրին և երկրագործութեան ու պարզ կենցաղնուն բերումով՝ խաղաղակեր իշխանութեանց՝ նախարարնեղակեաց ու խաղաղամբ, իշխանութեամբ՝ հակառականներու և սպարապետներու են. բուրմերու՝ զօրականներու և զուր փառասիրութեամբ՝ հակառականիրութեամբ և զուր գառասիրութեամբ՝ կը դատապարտուէին անպարտ խոռվութեանց և աղէտից, ինչպէս մինչեւ ցարդ...

Անանէ ու Սանատրուկ՝ զէնք առին իրարու դէմ, որով հայ գրականութեան նորոգ գնացքն ալ խաղալիկ որով կառնական ու քաղաքական խոռվութեանց: Սաեղաւ կրօնական ու քաղաքական պատմութիւնները կրդիին՝ Ա. Բ. Տ. Ժ. Ժ. Ժայերը բոլորովին կերպարանափոխուելու վերանորոգուելու ընթացք մը կառնեն: Այդ մեծ թագաւորը՝ կրթութեան եռանդով վառուած՝ բովանդակ Հայերը լաւաշընելու կաշխատի: «Թէպէտեւ կարգք և սովորութիւնք գեղեկալակաց հաստատեցան 'ի վաղարշակայ և յայլոց առաջնոց ցիկք հաստատեցան 'ի վաղարշակայ և յայլոց առաջնոց թագաւորացն, այլ 'ի մեծամեծ արուեստից և 'ի գիտութեանց ունայնացեալք էին, կըսէ Խորենացին, զշաբաւ թուց ասեմ և զամասց և զտարեաց բոլորմանց: Եւ այս ամենայն յօրինի յաւուրս Արտաշիսի»: Այս յառաջդիմութեանց ամէնագլխաւոր ոգին ալ Արտաշէսի խաղաղապրութիւնն եր:

Խաղաղասէրն Արտաշէս Բ. տիրել տուաւ հայ դըպ-
րութեան մէջ տոհմային ոգին. բանաստեղծութիւնն ալ
ունեցաւ իր արդոյ դիրքը. Վրոյր՝ մին թագաւորին
որդւոցը՝ նշանաւոր բանաստեղծ էր, որ երգեց Արտա-
շէսի բարեբաստ օրերն և Սմբատ սպարապետին քաջու-
թիւնսերը : Նոյնպէս և իր միւս մէկ որդին՝ Մաժան՝ վե-
րակացու մեհեաններու և քրմապետ Անիի Արամազդաց
մեհեանին հաւանաբար՝ շարադրեց մեհենական պատմու-
թիւններ :

— 60 —

Գլուխի ժԵ.

Արտաշէսի յաջորդներէն մինչեւ Տրդատ՝ (սրբա-
զան լեզուով) հեթանոսութիւնը թափեց գպրօրէն ու
քաղաքականորէն իր վերջին ճիգերն ընդդէմ քրիստո-
նէութեան. այս քանի մը գարերու միջոցին՝ Հայոց մէջ
ելան քանի մը մատենագիրներ, որոց անունն հասած է
մեզի : Ասոնց գլխաւորն է .—

ՈՒՂԻՒՂ կամ ԱԼԻՄՊԻՒՄ քուրմ Դարեհ Վողոգէսի
ու Արտաշէս Բ. ի թագաւորութեանց ժամանակ ծաղկած՝
Քրիստոսի Յ. գարուն վերջերը: Ուղիւպ շարագրեց Հանի
կամ Անի ամրոցին մեհենական պատմութիւնն՝ ըլլալով
քրմապետն անոր. այդ պատմութեան մէջ կաւանդուէին
Դարեհի և Արտաշէսի ժամանակներու դէպէ: Ասկէ՛ կը
թուի թէ Խորենացին քաղած է Արտաշէսի վրայ իր պատ-
մութիւնները :

Հաւանական է նաեւ որ Բարդածան ու Եւսեբիոս՝
Եղեսիայի դիւանին մէջ հանդիպած են Ուղիւպի պատ-
մութեան և օգտուած ալ են անկէ :

Թէպէտ անհայ բայց հայ գպրութեան ու պատմա-
կան փիլիսոփայութեան մեծ ծառայութիւն մատուցած է
նաեւ .-

ԲԱՐԴՈՒԾՄՆ գիտունը, որ կը ներկայանայ մեզի շատ
աշարտամ գիծերով . ժամանակակից Անտոնիոս Կարակալլա
և Լուկիոս Վերոս կայսրերուն՝ ծնած է Ասորեստանի մէջ

և՝ հաւանաբար՝ Եղեսիա. Մատենագիրք կը կոչեն զինքն երեմն միջազետացի, երեմն տուրի ու պարթիւ, երեմն միջազետացի, երեմն բարելոնացի, մերթ նաեւ հայ, թերեւս համանուն՝ իրարժէ տարրեր՝ անձանց համար ըլլան այս իշխատակութիւնք: Իրեն կընծայուի գըլխաւորապէս բաշխից կամ գուշակութեանց վրայ գըրռուած մը:

Եղեսիացի իշխանաց արքունեացը մէջ առած կաւանդուի լաւ կրթութիւն մը՝ հետամուտ գիտութեանց և քաւդէութեան գտղտնեաց (ծածկագիտութիւն) աստղաբաշխութեան և աստղահմայութեան: Դիւրրղըն անդրդիացին՝ պատահած է այսպէս գրուածներու Բարդածանի անունով Նիտրիոց վանքի մը ձեռագիրներուն մէջ և հրատարակած է Ասորական հաւաքումին մէջ:

Բարդածան հետամուտ եղաւ նաեւ արեւմտեան գիտութեանց. ինք հմուտ էր ասորի լեզուին, տեղեակ հելլէն դպրութեանց և բաւական բաներ զրած կը վկայուի հելլեներէն, վասն զի նաեւ հելլենասէր մըն էր իրերեւ գիտուն: Բայց իր Արկոց մեծ մասը զրած է ասորերէն, ինչպէս ճոխ կը ճարտարիսօսէր ասորերէն: Գրած է ասորերէն չափաւոր քերթութեամբ հարիւր և յիսուն եկեղեցական պաշտամանց երգեր: Իրեն կընծայուի նաեւ արեւելեան եկեղեցիներուն մէջ եղանակաց ներմուծումը:

Պատմութիւնը կըսէ՝ թէ Ասորուոց աշխարհին մէջ բաղմաթիւ հերեաիկոսներ լոեցուցած էր իր ճարտարիսութեամբը. ապա կեանքին վերջին ամերուն աշակերտեցաւ Վաղենտինեանց, ու ետքն ինքնին հնարեց հերծուած մը՝ ըլլալով մանաւանդ Գնոսափիկեանց և Մարկիսանեանց աղեցութեան տակ:

Երբ Կարսկալա տիրաբար եկաւ Եղեսիա՝ Բարդա-

ձանի հարկ եղաւ հեռանալ իր հայրենիքն. հաւանաբար՝ սոյդ միջոցին եկաւ. Հայաստան և հոն ընդունայն աշխատելով գտնել աշակերտներ՝ անցաւ գնաց Հանի ամրոցը, և հոն ասորերէնի թարգմանեց առաջին թագաւորներու գործերն ու Հայոց մենանական պատմութիւնները. զանուզն ծանօթութիւնները հաւաքեց նաև թագաւորական գիւտններէ ու անսնցմով շարադրեց պատմութիւն մը, զոր ապա իր աշակերտները թարգմանեցին յունական լեզուի: և պահուեցաւ Եղեսիայի գիւտնին մէջ:

Խորենացին ու Եւսեբիոս իր գրուածներէն կառնեն այլեւայլ գիպաց յիշատակութիւններ.

«Եր այբ կորովի բանիւք, կը գրէ Խորենացին, որ և առ Անանիոս համարձակիցաւ գրել թուղթ, և բազում ասացուած արար ընդդէմ աղանդոյն Մարկիոնացւոց և բաշխից և կոսի պաշտաման, զոր՝ ի մերում աշխարհիս պատմէ՝ ի մենանիցն պաշտամանց վերջին Տիգրանայ արքայի Հայոց պատուեալ զգերեղման եղբօրն իւրոյ Մաժանայ քրմագետի՝ ի Բագնացն աւանի, որ՝ ի Բագրեւանդ գաւասի, Բագին՝ ի վերայ զերեզմանին շնիւալ զի՝ ի զո՞նիցն ամենայն անցաւորք վայելեցեն, և ընդունիցին հիւրք երեկօթիւք.

Յայնմ պատմութիւնէ առեալ մեր երկրորդեցաք քեզ՝ ի թագաւորութիւնէն Արտաւազգայ մինչեւ յԱրձանն հոպրովու:» Բարդածանի համար Զենոր Գլակ ալ կըսէ. «Եթէ ստուգիւ կամիս գիտել զայսոսիկ, ո՛վ երանելիութեկոր, ընթերցեր զթագաւորութիւն Հեփթաղինեայ հելլենացի զրով, և կամ զթագաւորութիւնէն ձենաց, զոր գտանես յՈւռնա քաղաքի առ Բարդայ պատմագրի:» Ուխտանէս պատմիչն ալ «Եթէ ստուգիւ կամիք տեղեկանալ, ասէ, ընթերցջիք զվերջին զբուազն Բարդըն-

ծանայ Ուռանացւոյ, զոր կարի գեղեցիկ ասէ և զբանն՝ զոր խօսեցան ընդ միմիանս Տրդատ և Հրաշեայ արքայ, և կամ թէ յետոյ զի՞նչ արարին գշրաչէ՝ ոչ գիտեմ ասէ պատմագիրն»:

Եւսեբիոս ալ եկեղեցական պատմութեանը մէջ (Դպր. Գ. 30)՝ կաւանդէ Բարդածանի վրայ այսպէս. — «Ի նմին իսկ արքայութեանն Անտոնինսոսի Վերոսեայ, բազում էին աղանդք հերձուածոց 'ի Միջագետս յ՛՛ւռայ, Բարդածան այր երեւելի, որ ասորի լեզուով իմաստուն կորովի էր յոյժ. և ընդգէմ Մարգիոնացւոյն և այլոցն. որ վերակացու էին որոշեալ աղանդոյն, եկաց բանիւ իւրով. և գրեաց նա զիսօսն յիւր լեզու հանդերձ այլովք խօսիւք բազմօք. և էին նորա ընկերք և ծանօթք բազումք՝ և զօրագոյն էին բանիւք, և նոքա հանեն զիսօս նորա 'ի լեզուէ ասորոց 'ի յոյն և 'ի նոյն խօսն իւր է մաքառումն մի զոր ասացեալ է նորա մեծապէս վասն բաշխից, զոր գրեացն Անտոնինսոփ. Եւ այլ բազումս ասեն զնմանէ թէ գրեաց 'ի պատճառս հալածանացն՝ որ եղեն յայնք ժամանակի: Բացց էր սա յառաջագոյն յուսման անդ վաղենափանոսի. իսկ իրեւանարդեցաւ յաշս իւր սա, և կշամթեալ յանդիմանեաց զբազում պատմութիւնս սորա, և խորհեցաւ թէ ո'րպէս ինքն յանձնէ իւրաէ փոխեսցի 'ի խորհուրդս առաւելս, այլ ոչ լի կատարեալ ջնջեաց նա յիւրմէ զալտ առաջին հերձուածոյն:

Ցայսվայր Բարդածանի վրայ ըսուածներէն կիմանանք՝ որ նա երկրորդ զարուն Եղեսիայի հմուտ զիտուններէն էր, և բացի տիեզերական ուսմանց մէջ ունեցած գործունէութիւններէն՝ մեծ սատար եղած էր հայդպարութեան և պատմութեան ապրած մասելն աւանդելու թէ՛ ասորի թէ՛ յոյն լեզուներով, որով գրականու-

թեան քրիստոնէական Բ. դարու պատմութեան մէջ ունենալու է մեծ դեր ու տեղ:

Բարդածանի 'ի մամաւորի հայ պատմութեան գըրուածոցն հաւաքում և թարգմանութիւն մը լոյս ածած է Վ. Լանկուա հայագէտ Փրանսացին, սա խորագիրով. — Bardesane, œuvres historiques et philosophiques, publiées d'après les sources arméniennes grecques et syriaques, avec des notes historiques, par Victor Langlois. Առոր մէջ Fragments d'une histoire de l'Arménie par Bardesane վերնագիրով՝ Կը խմբագրէ Խորենացիին մէջ Բարդածանի վերագրուած գլուխները. որ են երկրորդ գիրքէն ԿՍ. ԿՅ. ԿԳ. ԿԴ. ԿԵ. գլուխներն՝ յաւելլով Բարդածանի անունով հասած քանի մը երկոց մնացորդները:

Այսպէս՝ աւելի մանր ու դեռ վերջնական կայում չառած քննութեանց առանց միջամիսելու՝ կրրնանք ըսել որ Մարիբաս Կատինայի հետ՝ Բարդածան եղած է երկրորդ հին ու օստար մեծ աղբիւրը մեր մէջ հայ դպրութեան և պատմութեան, որ օստարազգի գիտուններուն արձանագրութեամբ ալ կառնէ աւելի մեծ կարեւորութիւն և հին վաւերականութիւն:

ԳԼՈՒԽ ԺԶ.

Մորհուչբոհծ ալ մին էր այն մատենագիրներէն, որ կը յիշուին տարտամօրէն մեր չորրորդ—հինգերորդ դաշտու ոսկեղարեան մատենագրութեան մատենագիրներէն առաջ : Մովսէս Խորենացին կը յիշատակէ Խոռոհքուտը, որ էր դպիր Պարսից Շապուհ թագաւորին և 362ին գերեցաւ Յուլիանոս ուրացող ըսուածէն . անոր միւս պաշտօնեաներուն հետ անցաւ Յունաստան և քրիստոնեաց ըլլալով հոն՝ կոչուեցաւ Եղիազար :

Յունաստանի մէջ՝ Խոռոհքուտ թարգմանեց յունարէնի ասորի Բարսումային գիրքը : Այս Բարսուման կը կոչուէր Պարսիկներէն Ռասատոհուն :

Խոռոհքուտ հաւանաբար շարագրած պիտի ըլլայ պատմական գործ մըն ալ, որուն համար ինք Խորենացին գարձեալ կը վկայէ՝ թէ Շապուհի Յուլիանոսի և Խոստի գործերն աւանդով միւս պատմագիրներէն աւելի ճշդապատում է, պարունակելովն հանդերձ պէսպէս առասպելներ Հայոց ու Պարսից վրայ :

Խորենացին այս առասպելներէն կը յիշէ առեղ մը «Անտեղի է մեղ. կըսէ, այժմ երկրորդել զառասպելսն յաղագս երազոյն փափագոյ, և արտադատութեան հրոյն մանուածոյ՝ որ 'ի Սասանայ, և պատումն զհօտիւն, և լումակն, և ախտաբմոլացն յառաջասացումն, որ են քաւդեայք, և որ ինչ զկնի այսորիկ. և պոռնըկակա

յորհուրդն Արտաշրի հանդերձ սպանութեամբք, և անմիտ հանճարաբանութիւն մոգին դստեր վասն նոխազին և որ ինչ այլն ամենային : Նաեւ այծին դիեցումն մանկանն ընդհովանեաւ արծուոյն, և գուշակումն ագռաւուն, և գերապանծին պահպանութիւն առիւծուն հանդերձ արբանեկութեամբ գալլուն, և միայնամարտութեան առաքինութիւն, և որ ինչ այլաբանութեանն բերէ կարգ :

Խոռոհքուտէն ետք յիշել արժան է.

ԱՐԴԻԹԵՈՍԸ, որ էր որդի քուրմի, բայց Ս. Գրիգոր Լուսաւորիչ յաջողեցաւ քրիստոնէացունել զայն և ընել քարոզ ճշմարտութեան : Սրտիթէոս երբ լրացուց իր ուսմոնն ընթացքն՝ արժանի եղաւ մինչեւ եպիսկոպոսութեան աստիճանին :

Արտիթէոս գրեց նաեւ՝ խնդրանքով Մարկոս անունով միայնակեացի մը՝ վարքը Ս. Գրիգոր Լուսաւորիչի նամակի տարացով . անկէ՛ Խորենացին առած է՝ Լուսաւորիչի մանկութեան ու երիտասարդութեան վրայ առանդածները :

Արտիթէոսէն չունենալով ցարդ ուրիշ յիշատակ՝ անցնինք ԼԱԲՈՒԲՆԱՅԻ ԿԱՄ ՂԵՐՈՒԲԻՄԱՅԻ. Երանելի Խորենացին կը յիշատակէ Արգարի ժամանակակից պատմիչ մը՝ Դերուբնա և՝ ճշդագոյն՝ Լաբուբնա անունով, որ էր որդի Ս.վշատարաց քուրմի, հմուտ մեհենական պատմութեանց . շարադրած է Արգարի ու անոր որդիին Սանտրուկի պատմութիւնը՝ «Դրեաց, կըսէ, զամենայն դորձ՝ որ ինչ յաւուրս Արգարու և Սանտարըկոյ, և եղ ՚ի դիւնին՝ յԵղեսեայ» : Խորենացին այսպէս կը զրէ Արգարիկանուէն ետքը կիրարկած պատմական ազբիւրին համար, և Արգարի ու Յիսուս փրկիչի վրայ իր զրածներն ալ

կենթաղբէ քաղած ըլլուլ դիւանական վաւերագիրներէ ,
ու կային Սինոպ ու Եղեսիա :

Լաբուբնայի գրուածը կորսուած կը համարուէր
առ հասարակ . ինչու որ Խորհնացին միայն կը յիշատա-
կէր զայն , ան ալ՝ առանց ըսելու թէ արդեօք ինքը տե-
սա՛ծ էր . իրմէ շատ ետքն եղող պատմագիրներէն միայն
Միխթար Սյրիվանեցին 13րդ դարին կը իշէ զայն՝ դնե-
լով Լաբուբնայի անունը Տատիանոսէն ետքն ու Մարի-
բատէն առաջ եղող պատմիչներուն կարգը :

Մինչեւ ասկէ երկու դար առաջ՝ Ուխտըն եղբարք
ալ , որ Անդղիալի մէջ լատինականի թարգմանեցին Խո-
րենացին ու հայերէնով միասին հրատարակեցին մաքուր
տապագրութեամբ մը , չգիտէին անոր անունը :

1853ին Բարիզի ազգային մատենագարանին հայկա-
կան ձեռագիրներուն մէջ՝ Հայաստանի հին քրիստոնէու-
թեան վրայ գտնուեցաւ համառօտ ընտիր գրուած մը ,
որու մակագիրն էր թուղթ Արգարու թագաւորի Եղե-
սիա քաղաքի՝ որ է յասորի լեզու Ուռհայ , որդւոյ Մա-
նովայ : Այս կարեւոր գրուածին հեղինակ կարծուեցաւ
քանի մը հմուտներէ նոյն ինքն Ղերուբնա և կամ՝ աւե-
լի հաւանաբար՝ անոր երկասիրութեան մէկ մասը . վասն
զի գրուածին վերջերը կը յիշատակուի հեղինակին ա-
նունն ալ սա խօսքերով «Զամենայն ինչ զոր հրամայեն
թագաւորք , գրի և դնի ՚ի տունս յիշատակաց . սոյնպէս
և յՈւռհա քաղաքի՝ Ղըրուբնեա որդի Անակայ , որդւոյ
Արգաշարագայ , դպրի թագաւորին . գրեաց զամենայն
ինչ որ միանգամ իրք Աղէի առաքելոյ ՚ի սկզբանէ
մինչեւ ցկատարած . միաբանութեամբ ձեռն արկանելով
և Աննա (Աննա) հաւատարիմ թագաւորին . և եղին ՚ի
տունն յիշատակաց քարտիսից , ուր դնին մատենանք և

օրէնք արքունակունք . և որք գնեն և վաճառեն և գրին
՚ի միջի նոցա մուրհակք հաստատութեան , անդ պահին
հաստատութեամբ առանց արհամարհանաց :

Լուբուբնայի գիրքը Մովսէս քերթողահօր կողմէն
այսպէս ակնարկուած է «Ղերուբնոյ՝ որդի Ափշատարայ
դպրի՝ գրեաց զամենայն գործս որ ինչ յաւուրս Արգա-
րու և Սամատրկոյ , և եղ ՚ի դիւանին յԵղեսիայ» . Երբ
Ափրիկանոսէն ետք իր գործածած պատմական աղրիւրին
վրայ կը խօսի և այսպէս կենթաղբէ՝ որ Արգարի և Յի-
սուս Փրկիչի կցորդութեան վրայ իր ունեցած ծանօթու-
թիւնները քաղած է վաւերագիրներէ :

Ակնարկուած հայկական ձեռագիրին գիւտէն տասն
և մէկ տարի առաջ՝ անդղիացի անուանի ասորագէտ
Գիւրըթըն՝ գիւնալ ուղեց թէ հայ մատենագրութեան
մէջ արդեօք կա՛ր Արգարի պատմութեան վերաբերեալ
հին գրուած մը , զոր ինք յաջողած էր գտնել ասորի
այն ձեռագիրներուն մէջ , որոնք բերած էին անդղիացի
բանասէրք Անդղիա՝ եգիպտական Նիսրիոյ վանքերէն :
Այս գրուածը նոյն էր Բարիզի զրատունին հայկական
օրինակին հետ , ինչպէս յայտնի եղաւ Երբ Գիւրըթընի
մահուընէն ետք նոյն տարին (1864) իր բարեկամ և ու-
սումնակիցը Վրոյր հրատարակեց՝ աւելցունելով ասորի
բնագիրին վրայ անդղիական թարգմանութիւն մըն ալ՝
սա խորագիրով . — Ancient Syriac Documents
relative to the earliest establishment of Ch-
riritianity in Edessa

Հրատարակիչը կըսէ թէ 1845էն Գիւրըթըն հանդի-
պած էր Արգարի այս թուղթին՝ երկու ասորական հին
ձեռագիրներու մէջ : Ասորի բնագիրներուն և հայ թարգ-
մանութեան տարբերութիւնը շատ քիչ է : Երկու այ-

ձեռագիրները մինչեւ վերջն անընդհատ համաձայն չեն իրարու : Հայերէն օրինակն հրատարակուեցաւ 1868ին՝ Ս. Ղազարի Վենետիկեան Միկիթարեանց կողմէն՝ սա խորագիրով «Աբուբէնիա դիւանտգիր դպրի Եղեսիայ, թուղթ Աբգարու, յեղեալ յասորւոյն, լուսաբանեալ»։ Նոյն տարին դարձեալ նոյն Միկիթարեանք հրատարակեցին նոյնին գաղիական թարգմանութիւն մըն ալ . — Lettre d'Abgar ou histoire de la conversion des Edesséens, par Laboubnia, écrivain contemporain des Apôtres, traduite sur la version arménienne de Vme siècle.

ԳԼՈՒԽ ԺԷ.

Ղազար ութ հարիւր վաթսուն և ութին՝ հրատարակուեցաւ Բարիզի մէջ ուրիշ գաղիական թարգմանութիւն մըն ալ՝ Լանկլուայի հայ պատմագիրներու հաւաքումին մէջ այսպէս . L'éroubna d'Edesse, Histoire d'Adgar et de la prédication des Thaddée, traduite pour la première fois sur le manuscrit unique et inédit de la Bibliothèque Impériale de Paris, par Jean Raphaël Emine. Paris, Librairie de Firman Dibot frères fils et Cie. : Եղաւ ուրիշ տպագրութիւն մըն ալ հայ թարգմանութեանն 1868ին Երուսաղէմի Հայոց վանքին տպարանին՝ այսպէս . «Ղերուբնա Եղեսացի, թուղթ Աբգարու թագաւորի Հայոց, և քարոզութիւնք սրբոյն Թաղէի առաքելոյն : Մակագիրն ըստ ձեռագրաց՝ թուղթ Աբգարու թագաւորի Եղեսիայ քաղաքի, որ է յասորի լեզու Աւոհայ, որդւոց Մանավայ» : Այս վերջին հրատարակութիւնը բաւական աղէկ հասկցած է կըսուի Խորենացիին և Լաբուբէնայի յարաբերութիւնը, թէպէտ գրեթէ անտեղեակ է բոլորովին իրմէն առաջ Եղած հրատարակութեանց, և հայերէն թարգմանութիւնն ալ կիսատ կը համարի :

1876ին՝ աւելի առաջ տարուեցաւ այս ձեռագրական աշխատութիւնն ու Ճօրճ Ֆիլիպս հրատարակեց ա-

առական ամբողջ բնագիրն անդղ . թարգմանութեամք . — The doctrine of Addai, now first edited in a complete form in the original Syriac, with an English translation and notes, London, 1876. Այս հրատարակութիւնն որոշեց ապա ուրեմն՝ որ հայ թարգմանութիւնն և ասորի բնագիրն իրարմէ չատ քիչ տարրերութիւններ ունին :

Լաբութնայի կամ Ղերութնայի հաւատարիմ ըլլալուն մեծ նշանն է՝ ամէն մասով Խորենացին համընթաց ըլլալը , և ծանօթ է որ Խորենացին Ղերութնայէն քաղած է Արգարի պատմութիւնը :

Կան ամոր մէջ մանր պարագաներ ու յիշատակութիւնք այնպիսի գէպքերու , որ գործնապէս կապացուցանեն իր ըլլալն սկզբնագի՞ր գրուած մը : Ասոր մէկ օրինակն է ան՝ որ Խորենացին պատճառ մը հնանակեր թէ Արգար ինչո՞ւ չկըրցաւ անձամք երթալ Պաղեստին ու խնդրել բժշկութիւն Յիսուս Քրիստոսէ : Ղերութնա , սակայն , կառարկէ քաղաքական նուրբ բան մը իրքեւ պատճառ ասոր . «Կամեցաւ , կրոէ , ինքնին երթալ ՚ի Պաղեստին , զի աչօք իւրով տեսցէ զՔրիստոս և զամենայն սքանչելիս զոր առնէր . և վամզի չէր իւր իշխանութիւն աշխարհն Հոռովմոց՝ ընդ որ ինքն երթալոց էր , զաեղի կալաւ զի մի՛ պատճառք ինչ լինցիցն թըշնամութեան» Նոյնպէս՝ կը նշանակէ ամսաթիւեր եւ թուականներ ու ա՛լ մանր զանազանութիւններ պարագաներու , որ են ժամանակակցական հաւատարիք :

Առ Յիսուս Քրիստոս Արգարի գրած նամակին օրինակը՝ նմոն է , բաց ի քանի մը մանր տարրերու թիւններէ , Խորենացին մէջ՝ գրուածին . Խորենացին մէջ՝ Արգար Յիսուս Փրկիչ անունը կուտայ աստուածային Վարդապետին :

Իսկ Ղերութնա՝ կանուանէ բժիշկ մեծ , որ թերեւս վայելչագոյն է չհաւատացեալ թագաւորի մը բերանը : Կուտայ նաև արքունի գերդաստանին վրայ ծանօթութիւններ , որ չեն երեւիր միւս պատմիչներուն մէջ և կապացուցանեն իր հնութիւնը , զի կը յիշէ Աւգոստինէն՝ Արգարի մայրը , և կինը՝ Շղամաթէ , զոր կը կոչէ գուստը Միհրդատի : Նոյնպէս՝ կը յիշատակուին անուններով անոր պաշտօնեաները՝ Փոկրէ , Աբեթշէմէ , Շամչագրամ , Արգիու , Աղի և Բարգազարա , Դարբու , Խոփէս , Խորով և Ղրութնիա , Շաւեթա , Պերող , Դանկով և ուրիշ նախարարներ : Խորենացին կը գրէ՝ թէ երբ Յիսուս Քրիստոս ընդունեց Արգարի կողմէ գրուած նամակը՝ պատուիրեց Թոմաս առաքեալին որ պատասխանը տայ այն թուղթին : Այսպէս կը գրեն նաև Եւսեբիոս՝ Եկեղեցական պատմութեան մէջ Պրոկոպիոս և ուրիշներ : Իսկ Ղերութնա կաւանդէ՝ որ աւելի հաւանական կերեւի — թէ Յիսուս Քրիստոս Արգարի թուղթին պատասխանն ոչ թէ զիրով այլ բերանացի միայն տուած է . ինչ կը կրսէ . «Ընկալեալ Յիսուսի դթուղթն ՚ի տան քահանայապեախն Հրէից , ասէ ցԱնան հաւատարիմ արքային (Արգարու) , ե՛րթ և ասա Տեառն քում , որ առաքեացն զքեկ առ իս «Երանի է քեզ զի հաւատացեր յիս մինչ չէ տեսնեալ քոյ զիս , զի այսպէս զրեալ է վասն իմ : Եւ զի գրեցեր գու առ իս՝ գալ ինձ առ քեզ . վասն որոյ առաքեցայ ես յաշխարհ . կատարեալ է ամենայն , եւլն :»

Արգարի մահուան և իր Սանատրուկ որդիին թագաւորութեան վրայ Խորենացին ըսկելով թէ «Զայս ծայրաքալ արարեալ համառօտ յիշատակեցաք , որպէս զառ՝ ի յայլոց պատմեալ նախկին» ակնարկել կուզէ՝ թուի՝

Ղերուբնան : Հաւանական է նաև Ղերուբնայ կամ Լաւըռընեայ դիւանագրի Եղեսիոյ զրուածքին վերաբերիլն առաջելոց ժամանակացին և անոնց աշակերտացը . սակայն կրած է շատ փոփոխութիւններ երկու դարերու միջոցին՝ ինչպէս յաւելուածներ ալ , ու երրորդ դարու կէսին եղած կը թուի վերջին ու գլխաւոր խմբագրութիւնը : Հայ թարգմանութեան պայծառ ոճը , անոր համաձայնութիւնն ասորի բնագիրին հետ , պահուած ու մեզի հասած ձեռագիրներուն հնութիւնը կը ցուցընեն՝ թէ այս զրուած կար արդէն հինգերորդ դարին նոյն այսօրուան կերպարանով : Մեր հին տօնացոյց զիրքն ալ Դեկտ . 23ին պատուիրելով կատարել Աղդէի Եղեսիոյ քաղաքին հայրապետին տօնը՝ կաւելցունէ «Ընթեռնուն զթուղթն Սրբարու և զգիրս նորին» :

Որով հարկ է մեզի ետքի դարերու ընդօրինակողներու ընծայել յաւելուածներն անոր և ըսել՝ թէ ըստ մեծի մասին նոյն զրուածն է ինչ որ էր մեր յիշատակած անձերուն ու Եւսեբիոսի ժամանակ : Այսպէս՝ մեծարոյ և հետաքրքրական յիշատակարան մըն է նախնա . կան քրիստոնէութեան , ինչպէս կը կարծէ ֆրանսերէն թարգմանիչն ալ :

Ս . Լուսաւորիչէն առաջ եղած հայ մատենագրականն ը թարգմանական այս վերջին յիշատակին վրայ քննաբանած են Լիբսիուս , Մաքեոյ , Դիբսոլըն , Գաբրիել , Հ . Ղեւննի Ալիշան , Տիւփիս , Կուտեմիս . որ կը խօսին ձեռնհասօրէն անոր վաւերականութեան , հեղինակութեան , բնագրական ծագումին և վարդապետութեան վրայ : Ասոնց եզրակացութիւնն է թէ Սրբարի և Յիսուս Քրիստոսի նամակագրութիւնը պատմական չէ , թէ այս զրոյցը Գրդ . դարու կէսերն սկսելով՝ ծնուցած էր նոյն

դարին վերջերը զրուած մը , զոր գործածած էր Եւսեբիոս , թէ Դրդ . դարու վերջին կէսէն սկսելով՝ մինչեւ Երդ . ի առաջին կէսն՝ այս գրուած կրեց նորանոր փոփոխութիւններ , որմէ յառաջ եկաւ մեր ձեռք գտնուած Ղերուբնա Եղեսիոցին , թէ վերջապէս իր վերջին կերպարանին մէջ թարգմանուեցաւ հայ լեզուի և ծնունդ տուաւ Մ . Խորենացիին «Արգարու թուղթին» :

Այսչափ ահա կըրնանք ներկայացունել ամփոփոյքը նախնական հայ դպրութեան ծանօթ մասին՝ մինչեւ այն մեծ թուականը լուսաւոր Մ . Լուսաւորիչի Դրդ . դարուն Քրիստոնէութեան , սկսեալ անդրագոյն և իր հայ տոհմային ժամանակակից նախադարերէ , ու յիշատակուած փոփոխութիւններէն ու երեւոյթներէն անցած , աճած , նուազած , կրած , ինկած , ելած ու հասած մեզի չորրորդ և հինգերորդ դարերու գաղափարական պայծառ ուկի կերպարանքով , որուն վրայ ձուլուիլ կաշխատի ցարդ հայ ընտիր գրականութիւնը՝ զրաբանն՝ ոճովն ու քեականութեամբը , աշխարհաբառն արդուածքովն ու բառերով մանաւանդ :



ԳԼՈՒԽ ԺԹ

ՄՈՒՏՔԻ ԶՈՐՈՌՈՇԴ ԴԱՐՆ

ԵՒ

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԻՒՆ Ի ՀԱՅԱ

Հայ գրականութեան անդիր կամ ամէնահին ժամանակներուն մինչեւ այս չորրորդ և հիմներորդ դարերն յետ քրիստոնէութեան՝ պատշաճ համարեցինք կցորդել հայ հին գրականութեան պատմութիւնն իբր ոսկի վերջաւորք մը այս Ա. հատորիս վերջը, որպէսզի մինչեւ հայ գրականութեան մեծ ոսկեղարը տուած ըլլանք ընթեցողներու և ուսանողաց բուն գրականութեան պատկեր մը ամբողջական, այսինքն՝ գէթ գրաբառ մեծ գրականութեան, որմէ ետք եկածներն ատուերներ, անդրադարձներ, լայնումներ կամ շեղումներ ու անկումներ իսկ համարելի են՝ ըստ հմուտ քննողաց և հայկաբաններու։ Ուսկեղարու այս յաջորդ պատկերները միայն՝ են սկզբնատիպ օրինակներ ինքնազրական և թարգմանչական, որոնց վրայ արժան է որ կաղապարուին ամէն դարու հայ գրականութիւնք՝ եթէ կուղեն ապրիլ ու պարեցունել։)

Հայերը՝ Զորբորդ դարուն (Յ. Ք.) ունեցան մատենագրապէ՛ս ալ հոչակաւոր կերպարանավոխութիւն՝ կըրնանք ըսել մեծ վերածնութեան մը, որ ցայսօր կը ներգործէ հայ հոգեբանութեան հետ հայ դպրութեան ալ վրայ՝ անցնելէ ետքն այնքան վերիվայրող քաղաքական յեղափոխութիւններէ ալ։

Եթէ՛ պատմական ու քաղաքական կազմին թէ՛ մանաւանդ հայ դպրութեան վրայ ունեցած միացուցիչ ու ամրացուցիչ ներգործութեան կողմէն մե՛ծ եղածէ Սիրոյ լրացուցիչ կրօնին՝ քրիստոնէութեան՝ ազդեցութիւնն հին Հայոց վրայ՝ մանաւանդ Երրայեցւոց և արեւմտեայց—Յունաց և Հոռմայեցւոց—իմաստութեանց հետ աւելի խոր զգացումներով կցորդելով անոնք հոգեբանօրէն ու աստուածաշնչօրէն։

Ուրարդեան, հայական, արմէնեան ևն. շաղկապեալ խառնունքներով և տարրակցութիւններով գոյացեալ և քրիստոնէութեան առաջին դարերուն անկերպարան իմն հասած հայ տոնմը՝ մինչեւ ցանվայր՝ մինչեւ Գրդ Դրդ դարերը քրիստոնէութեան՝ մասնաւեան ներքնապէս հետզհետէ աւատական նախապետութիւններով և նախարարութիւններով (մինչ միջակային ու յեանորդ բազմութիւնը դարերով ստրուկ տպէտ գետնամած վիճակի մը դատապարտուած՝ միայն իր դաշտական երջանիկ զբաղմանց ու առտնին պարզուկ հայրիշխանութեանց մէջ կը վայելէր տեսակ մը գեղջուկ ու երդական անձուկ բարեբաստութիւն), արտաքնապէս ալ նշաւակ կըլլար յաճախ մեղական, պարսկական, սելեւկեան, ասորական, և ապա հոռմէական բաժանարար տիրապետութեանց և բարձաձգութեանց։ նշաւակ նաեւ շուրջի խառն՝ ի խուռն ցեղաբնակութեանց և մոգակրօնութեան

վայրի ու բռնական կենցաղին առքերած մոլութեանց և մոլորութեանց : Որով չունեցաւ առիթ փարելու տիրապէս համազգային միատարր ոդիխ մը, դպրական հեղինակաւոր ու լայն իմաստութեան մը և զայն արտայայտող հանրական միապաղաղ լեզուի մը . որ դերծ ըլլար և պարըսպեալ խուժին և դուժին բարբառներէն ու խառնախդոր առասպեկներէն : Իր նախաքրիստոնէական գրականութեան մեացորդներն են՝ առաջներն յիշուած քերթողական ու արձանագրական վառ հատակատարներն ու մէկ քանի մասնաւորաց մատեանները : որ չեն ներկայացուներ գէթ պարզ ձեւով մը տոհմային ուրոյն հանճար մը բովանդակեալ ու պատուաստեալ գէթ վայելչափէս՝ ժամանակակից հելլէն ու հռոմ դգայուն և բարունական (magistral) երկերէն : Սրդի կրթեալ աղգերու շատին սկիզբն ալ այս մթին միջակութիւնն ունեցած է գրականօրէն՝ Եղիպտոսէ Յունաստանէ և մասմբ Իտալիայէ զատ :

Կըրնայ ենթագրուիլ միայն՝ թէ մենանական քրմութիւն մը կըրցած էր մասամբ ապրեցունել վեստորէն տեսսակ մը բնակրօնական և ցեղապատմական գրականութիւն այլամերժ՝ գոհացունելով միայն քուրմերու խորհրդաւոր իշխանութիւնն և առժամեայ փոքրապետական պետքեր մը ու գործառնութեանց ընթացք մը՝ դատական, զինուորական, նախարարական, առեւտրական մասաւանդ հողագործական . և ըստ այնմ գրականութիւն մը բաւական հարուստ այդ ճիւղերուն գերաբերեալ բաւուածք և ոճերով, այլ զուրկ խմաստոփրական ու գիտնական ըսուած արդուածքէ, որ հելլէն աղդեցութեամբ միայն մուտ գործած է արեւմտեան բովանդակ աղդերու-

գրականութեանց մէջ՝ սկսելով փոքր Ասիայէն ու Աեւծովի եղբերէն Խուսաստանէն մինչեւ Ամերիկա... .

Բարքով լեզուով և մասամբ կրօնքով ալ՝ նման Մարաց, Պարթեւաց, Ասորւոց ու Պարսից՝ խաղալիկ ստէպ այս իշխանութեանց գերագահական ոսնձգութեանց ու միջամուխ մենքենայութեանց, զուրկ այդ մենքենայութիւններէն, ոտնձգութիւններէն ինքզինքը պահպանելու արդար զօրութենէն և իմաստութենէն Հայք ասոնց վրայ 'ի վերջոյ ունէին տոկալ և խաղալիկ դառնալ հաեւ հոսմէական երկաթի անգութ ձեռաց հակակշռով քաղաքականութեան : Որով ամէն պարագայի ու ամէն դարու մէջ՝ իբր անկարելի կը դառնար իբրնց հիմնել կենդրունական համերաշխ կառավարութիւն մը, և ըստ այնմ վարուիլ կենդրոնական միացուցիչ և միատարր գիտուն կշռեալ լեզուով մը, որ ունենար իբ ուրոյն բարձր աղատաշունչ և կանոնական վեհ կնիքը, ինչպէս՝ կըրնանք ըսել՝ ունեցաւ չորրորդ դարու հայկարանութիւնը :

Միայն Մեծն Տիգրանի ատեն՝ երբ Հայոց սահմանները կընդարձակուէին մինչեւ Միջագետք՝ ունեցան լայնութիւնը վաղանց մեծութեան մը, որ պիսի սփոքը իր լայն ազդեցութիւնն հայ գպրութեան վրայ եւս՝ եթէ շուտ չնուազէր այդ մեծութիւնն ալ, ինչպէս կերեւի Տիգրանի արքունիքը փայլող հելլէն նորամուտ գրականութիւններէն, որոց մէջ կրթուեցաւ նաեւ քերթող և գիրաղդն Արտաւազդ ալ :

ԳԼՈՒԽ ին

Միջեւ քրիստոնէութեան սկիզբն ամփոփի եզրակացութիւն մը Հայոց մանաւանդ իմացականին վրայ՝ իրենց դիրքին հետեւութեամբ . — Հայոց միջնազգային ու միջնաշխարհային դիրքը, այլայլասեր ժողովուրդներու հոն օթեւանումը տակաւ, հին հայ նախարարութեանց խըստապարանոց յաւակնութիւնները՝ լծորդուելով մեծ ու միացուցիչ օրէնադիր հանճարի մը բացակայութեան, որ, եթէ ոչ Մովսէսի դէթ Սողոմի կամ Պիւթագորի մը չափ, գործ տեսնելու իմաստուն հեղինակութիւնն ունենար այդ միջներկիրին մէջ՝ խափանեցին ամուռը պա՛րզ միաւազութիւնն այս տոհմին . Հայոց հին բնագաւառը՝ ծայրագոյն արեւելքի ու հարաւելի խրոխտ ինքնակալութեանց, հիւսիւսի այլաբարոյ ու վայրենի ազգաբնակութեանց, արեւմուտքի յարաշարժ փոքր ազգաց ու հասարակագետութեանց միջեւ անցարան սրանի մը չափ տեղ էր . բնավա՛յր ու բնակավա՛յր մը քսն հայրենիք մը սահմանակալ կշռուած՝ չափուած օրէնքով և միակ իմաստութեամբ :

Տեսակ մը աւատական բազմաբաշխ ազնուականութեամբ և հոգեբանութեամբ լարուած Հայոց այս բնավայր անցարանէն՝ տասնէ աւելի դարեր՝ դար վեր դար կանցնէին կուգային ու կը բարձածգէին՝ դրացի վար կանցնէին կուգային ու կը բարձածգէին՝ դրացի դու պետութիւններէն ծակաչք ու իշխանասէր մեծեր

մը, աւատապետութիւններ, հրոսակներ, կրօնական ու աշխարհական ներհակ հաստածներ և հին տէրութեանց մնացորդներ ու վախստականներ՝ ձգելով կամ պարտադրելով հոն մէյ մէկ մաս իրենց օրէնքներէն, նախապաշարումներէն, լեզուններէն ու բարքերէն, որ՝ մանաւանդիրենց այս հոսանքին պատճառով՝ դժուար ալ էր այն ատենուան բնիկ պետերուն զտ' լ ամիովիել տեղական ու անյեղական պահանջումներու համեմատ ամբողջութեան մը մէջ :

Սյստէս՝ Բակարիացին, հին Ուրարդեանը, Մարք, Բարելացին, Կիմմերեանը, Ալանը, Պարսիլը, Փոխւգացին, Հեթացին, մերթ Հրեայն իսկ և ապա Յոհնն և Հոմայեցին՝ կուգային հոն անկել իրենց դրոշնի ու գրօշը մերթ երիար մերթ կարծ ատեններու համար՝ չթովլով, ըստ այսմ, բնիկ ու բնակացեալ հոն տապրին տեւել առնմային բուն դրոշմի ու լեզուի մը մէջ՝ անփոփոխ յարածգութեամբ, կազմ ու համատոհմ համերաշխութեամբ :

Հետզհետէ այսպիսի ազլայլակիր ազգանութիւններով տակաւ չկերպարանած հին Հայերու մնացորդաց համար՝ անհնար էր միութիւն և վերանորոգում անտեղիտալի բայց եթէ հոգեկան—կրօնական մեծ եղափոխութեամբ մը, որ հոգեպէս ալ լծորդէր անոնք արեւմտեան աշխարհի նոյն տաենուան մեծ ու զարգացեալ ազգերուն հետ :

Կրօնական այդ մեծ եղափոխութիւնը — Քրիստոնէութիւնը — կուգար ահա Գրդ . և Դրդ . դարուն մատուանդ (որ նախ մասնաբար մուտ գտած էր Հայոց մէջ) հրաշքով մը կատարել աշխարհօրէն՝ թէ՛ մատենագրապէս թէ՛ օրինադրապէս՝ ինչ որ չէին կրքած այնքան երանեւ

Մի կիսախաւար դարեր՝ վերոյիշեալ բազմադէմ պատճառներով՝ կատարել ընականաբար .—վերածնութիւն եւ միութիւն մը հոգեկան ու մատենագրական :

Նուազեալ ու խառնավնդորեալ կրօնական թանձրապաշտ ու եկամուտ դրութեանց և քաղաքական ու գրական անորոշ անհոգի հատակոտարներու մէջէն՝ երկնային իմն ուստումով վերացեալ ու պայծառացեալ կը ներկայանայ մեզի Դրդ . դարը, ուր Սւետարանի անձնանուէր քարոզութեանց միջոցով Հայոց մէջ յանկարծ մուտ կը դորձէ քրիստոնէական ներանձն կնանքին եղափոխութիւնն՝ իր արեւելեան այնժամու պարզ տիտղոսներով՝ խորապէս ու բովանդակապէս ազդելով երկրին պետական և ուսումնական վիճակին վրայ:

Տրդատ՝ առաջնորդութեամբ Ս. Գրիգոր Լուսաւորչի՝ կը դառնայ քրիստոնէութեան հաւատքին, երկար կոռուելէն ետք այդ երկնաւոր հեզ ու անդէն իմաստութեան հետ, ու հրաման կը հանէ որ Հայաստանի հին կրօնի մեհեանները կործանուին, անոնց վրայ կանդնուին քրիստոնէական առաջարներ :

Բայց հաւատք պարտադրեն ու քարոզելը չէր բաւական, այդ հաւատքն ընդունել տալու և տեւեցուներու համար՝ հարկ էր նաև կրթել հոգիները, ու ասոր համար անհրաժեշտ էր ուսում և դպրութիւն: Սակայն ալոր համար ալ կը պակսէր Հայուն մեծ միջոց մը, բնիկ ու կատարեալ գիրը, որ չէր գրեթէ կազմակերպեալ: Այդ պակամն ալ չյուսահատեցուց Ս. Գրիգորն ու Տրդատ:

Ազաթանգեղոս քարտուղարն արքունի կաւանդէ՝ որ Տրդատ, Լուսաւորիչի առաջնորդութեամբ, կանգնել տուաւ երկու տեսակ դպրոցներ—որոց մին կը կոչուէր քազաւորական, ուր կը կրթուէին արքայազն ու տու-

Ժիկ մանուկներ և որոց գլուխ կըլլար ինք Տրդատ, իսկ միւսներն հասարակաց դպրոցներ՝ հայաստան աշխարհին այլեւայլ կողմերն հասարակաց կրթութեան յարմարցուած:

Այս դարերուն՝ սովորեցան Հայք երթալ Եղեամա, Բիւզանդիոն, Սթէնք, Կեսարիա, Աղեքսանդրիա՝ պարապելու համար իմաստափրօքէն թէ՛ կրօնական թէ՛ արտաքին ուսմանց: Որով՝ նոյն դարերու ուսումնականք առ հասարակ դիտէին իրենց հայրենի լեզուին հաւատար՝ յոյն եւ ասորի լեզուները՝ մինչ հասարակ ժողովուրդը՝ չունենալով այդ լեզուներուն կատարեալ տեղեկութիւն (որով կը կատարուէին եկեղեցական պաշտամունք) շատ անգամ պէտք կունենար թարգմաններու: Պարսիկ լեզուն ալ ծանօթ էր շատերուն՝ մանաւանդ քաղաքական յարաբերութեանց պատճառով:

Ահա այս կիսանորոգ վիճակին մէջ էր Զորբորդ դարուն քրիստոնէացեալն Հայաստան աշխարհ, բայց մեզի այն ատենէն ցարդ հասած են սակաւաթիւ Հայրապետաց ու մատենագրաց անունները, որոնց վրայ սկսինք գրել:



ԳԼՈՒԽ ԻԱ.

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՀՈՅԻՉ, զոր յոյն մեծ Եկեղեցին ցարդ կը տօնէ յատուկ վեհութեամբ ՄԵՂԱԼՈՇ ԱՐՄԵՆՅ Կոչումով՝ իր շարականին մէջ, եղաւ Հայոց քրիստոնէական կրօնին ու լեզուին հայր և առաջնորդ՝ Ծնառ 247ին:

Երբ Տրդատի հայրը Խոսրով սուսերահար դաւաճաւ նուեցաւ, որուն հեղինակին Սնակ Պարթեւ մեռաւ գետավէժ՝ փախչելուն ատեն, Եւթաղ անուն քրիստոնեաց մը Գամիր աղջով՝ Անակի սերունդին կոտորածէն ազատեց երեքամեայ մանուկ մը՝ անոր ստընտու Սոփիայի հետ, որ էր քոյր այդ Եւթաղին: Ու Եւթաղ եկաւ այդ մանուկով՝ իր քրոջն ու քեռայրին հետ՝ Կապադովիկացւոց աշխարհը (այժմու Կեսարիան): Ահա հոն այդ Պահլաւ մանուկը (Գր. Լուսաւորիչ)՝ ծաղկեցաւ աճեցաւ քրիստոնէական ուսման մէջ հոյակապ իմաստաէր Փիրմիլիանոսի տեսչութեամբ:

Ս. պա ամուսնացաւ Դաւիթ անուն անձի մը Սարիամ աղջրկանն հետ, որմէ ունեցաւ երկու որդի՝ Վըրդանէս ու Սրբաւակէս: Ամուսնութեան երրորդ ասրին իրարու հաւանութեամբ բաժնուեցան այր ու կին: Կըրտահր որդին մօրն հետ մեկնեցաւ կուսանաց մենաստան մը, ու քիչ ետքն հայրն ալ՝ դայեակին քով ձգելով իր երեց որդին՝ ելաւ գնաց Տրդատի քով, որ էր թշնամի

քրիստոնէութեան՝ նմանութեամբ Հռոմի կայրսերուն և հետեւանքով իր առած ժամանակակից փիլիսոփայական արտաքին կրթութեան:

Ս. Գրիգորի այդ պանդիստութեանը մէջ՝ Տրդատ ստիպկ զայն որ պաշտէ իր գիքը, մանաւանդ երբ նուրին մտաւ իր հարց աշխարհը: Աւանդական-եկեղեցական պատմութիւնը շատ չարչարանք կը զրուցէ, որ Ս. Գրիգոր կրեց Տրդատը դարձի չերած՝ մինչեւ աասներեք տարի Խոր վիրապի գետանարգելութիւն մը, որմէ ետք Տրդատ դարձի և քրիստոնէութեան լոյսին գալով՝ Լուսաւորիչի հետ այս անգամ արժանապէս բարձրացած կաթուղիկոսական աթոռը — քրիստոնէացուցին Հայաստան դիցակրօնութիւնը՝ նոջելով եղծ հինէն ինչ որ աւելորդ էր ու պաշտօն աւելորդին և վասնգաւոր խափանարար այս կրօնափոխութեան, և ըստ սկզբանց արեւելեան մեծ Եկեղեցին՝ պատուասելով ինչ որ դեռ ունէր իր գոյութեան կցորդ իրաւունքն երկինքի ու անոր նոր ձառագայթին իրեւ ցոլացուցիչ և դիւրացուցիչ ժամանակակից բարուց վերաբերումով:

Կրօնական ու իմացական ալ այս յեղափոխութեան մէջ՝ Լուսաւորիչի հզօր Աջին ու խորհուրդներու զօրավիգն ու մեծ խորհրդադրիւրն եղաւ արեւելքի յունական մեծ Եկեղեցին, իր սկզբնահանձար հայրապետներովն և սկզբնահոյ փիլիսոփայութիւններովը, ինչպէս պիտի ըլլար դար մը ետքն ալ՝ իր սկզբնազիր մատեաններովը փիլիսոփայութիւններովն և Աղեքամնդրեան Աթենական ու Բիւզանդական դպրոցներովն և վարդապետութիւններով՝ մեր Ս. Թարգմանչաց համար:

Ս. Լուսաւորիչի ընծայուած ծանօթ զրական գործն է Յանախապատում մատեանը, որ ունի քսաներեք ճա-

ուր եկեղեցական ու կինցաղական բարձր առանին ու մշակական ալ նիւթերու վրայ՝ քիչ մը առատափառ այլ հիւսուած պարզ ու գեղեցիկ հայկաբանութեամբ :

Ա. գլուխն և գիրքը կըսկսի մեծվայելչօրէն՝ իւ մաստափերելով Աստուծոյ գոյութիւնն և անհասութիւնը, հետեւելով հաւանաբար բազմօք՝ յունական ընկալեալ նուրական իմաստութեան մը և բովանդակելով լուսաւոր ներշնչեալ ու աւանդեալ ժամանակակից աստուածային վարդապետութիւններն՝ արագ պարզ ու յաձախաբն լեզուով ու ծանր սահուն գրաբառով մը : Կայ հն երակն հոգեստես բացատրութեանց երկնային անօրինութեանց և տրամարանութիւն յայտնութեանց : Հստ պատմական ու աստուածանչական փիլիսոփայութեանն՝ այս Ա. գլուխն և հետեւորդ գլուխներէն քանի մը մասնք՝ շատ կողմերով համեմատելի են յանուն Սողոմոնի հասած Խմասութիւն գիրքին հետ : Կան հն բնաբանական տեսութիւնք՝ մանր աստուածաբանորէն բացատրեալ . երրորդութեան վարդապետութեան վրայ ամէնանուրը յատկաբանութիւնք, առաքինութեան աստուաբանութիւնք՝ Ա. Գիրքի ամէն մասերէն վկայագրեալ :

Միւս գլուխներուն մէջ ալ՝ խառն աստուածաբանականին հետ՝ կը հանդիսանան վանականաց և հոգեւոր տնտեսութեանց ինչպէս նաեւ մարմնաւորաց՝ հողագործական, հովուական և բարունական կանոններու խրատներ . բարի կենցաղի յորդ այլ անտաղտուկ յորդորներ :

Ե. գլուխը կամ ճառը՝ Աստուծոյ ճշմարտութեան բարութեան և հաղորդական արարածափրութեան վրայ շատ խոր ու փիլիսոփայօրէն կաստուածաբանէ՝ ընծայելով շատ բարի գիւրութիւններ արդի հոգեբանական գիտութեանց ու փիլիսոփայօրութեանց հետ ալ հաշտուե-

լու : Է. Գլուխը կը ճառէ կախարդաց և չարաբարոյ կանանց վրայ, որ իրը ամէն ժամանակ զուգակեաց են, ու կը յանդիմանէ հայրապետորէն : Այսպէս՝ Յամախապատումը մը կը ներկայանայ մինչեւ վերջ՝ միապաղաղ ընդելուզումով մը արձանագրեալ՝ վաեմ յորդորական մը նոր քրիստոնէացեալ տոհմին բոլոր պէտքերն ու թերութիւնները վեհաբար ակնարկելով ու յաճախաբանելով անկեղծօրէն :

Ս. Լուսաւորիչ՝ հաւանաբար հայերէն չարագրեց այս գիրքը՝ լեցունելով հայերէն գիրերուն պական յոյն գիրերով, եթէ անհաւաստի է ոմանց ընծայելն այս Յամախապատումը Ս. Մեսրոպի ոսկի գրիչին, որով թերեւս մեր գիրերուն մեծ գտիչը վերջնական չարագրութիւնը ձուլեց՝ Ս. Լուսաւորիչէն աւանդուած անհամար յորդորներուն և քարոզներուն : Ամէն պարագայով՝ այս սրբանուեր գիրքը՝ կը բնանք համարել Դ. րդ և Ե. րդ դարերու յունա-քրիստոնէական փիլիսոփայօրութեան մը Հայոց պաշաճեցուցմամբ բովանդակութիւնը :

Ս. Դիրգոր Լուսաւորիչի կրնծացուին նաեւ քանի մը մանր երկասիրութիւններ, ինչպէս են երեսուն թիւով եկեղեցական կանոններ, Հաւատոյ հանգանակին իբրեւ կմիք հայական և լուսաւորչական իսկ մեք փառաւորեացուի, Աստուած մեծ հօգոր եւ փառաւորեալ քարոզը, որ երգած կաւանդուի Ս. Հռիփսիմեանց և Գայիանեանց մարմիններն ամփոփելու ատեն, նաեւ երկու աղօթք՝ օրինեալ է մարդաբիրութիւն բն Տեր իմ, եւ աղաջեմ զինը սկիզբներով :

Հին դարերէն դէպի նոր դարերն անցումի հակայ աղամանդեայ օղակ մըն է Ս. Լուսաւորիչ և իր ժամանակը՝ թէ՛ աշխարհօրէն թէ՛ եկեղեցօրէն թէ՛ մանա-

ւանդ գրականօրէն, վասն զի իրմով կը նորոգուի նաեւ հայ հին գրականութիւնն իր ամէնէն աւելի զտեալ ու սրբացայտ ձեւովն և ոճով, ու կը գրուի սկիզբն յաջորդ գարերու բարդաւաճ ու աննման մատմանագրութեանց և թարգմանութեանց, որ վեհացուցին հայ լեզուն և տուին անոր կնիք անմանութեան։ Անոր համար ահա մենք ալ իր վրայ մասնաւորապէս քիչ մը աւելի յանախաբանեցինք։

Բացի հայ Եկեղեցւոյ վեհափառ տօնախմբութիւններէն Ս. Լուսաւորիչի համար՝ յոյն մեծ Եկեղեցին ալ կը տօնէ ցարդ զինքն իր թրթուուն վսեմութեամբ և շարականներով, յորս կը հոչակէ զՍ. Լուսաւորիչ Մեծ հայլ (Մեղալոյ արմէնոյ). Կր տօնէ նաեւ արեւմտեան Եկեղեցին յատուկ օրով մը՝ սրբազնելով Անոր Ս. յիշատակը։

Վերջին գարերու արուեստակեալ ու շահագործեալ հայ կեղծ ու կապիկ մեծութեանց հանդէպ՝ քրիստոնէութենէն ետք՝ մեր նախնի գարերուն առաջին հայ ճշմարիտ մեծութիւնն ու մեծ մարդն է Ս. Գր. Լուսաւորիչ պատմապէս ու գրականաւոպէս, որմէ շառաւիղեցան մեր հնգեակ մը մեծ մարդիկն օրէնսդիրներն ու մեծ թարգմանիները։

ԳԼՈՒԽ իթ.

Ա. Գրիգոր Լուսաւորիչի միջոցով Հայոց մէջ կատարուած հիմնական վերանորոգութեանց և հրաշից ալ պատմութիւնը գրել՝ յանձնեց Տրդատ Ազարանգեղոսի, որ էր աղգով Հռոմայեցի և քարտուղար արքունի՝ Հռոմէն ՚ի Հայս եկած։

Ի՞նք անշուշտ գիտէր քաջ յոյն և լատին լեզուները, այլ՝ քննաբաններէ ումանց կարծիքին հակառակ՝ իր այս յանձնաբարեալ պատմութիւնն հայերէն գրած ըլլալուն կողմն ենք, համարելով որ՝ ինչպէս իր ժամանակակից ու յաջորդ գարուն հայ մեծ վարդապետներ Ս. Սահակ, Ս. Մեսրոպ, Եղիշի և այլք եղած էին քաջ յանագէտներ ալ ու կը գրէին յայնի պէս յունաբէն՝ քրիստոնէական հոգեկցորդութեամբ ու կարօտութեամբ դիւրանալով իւրնց այդ աիրող լեզուն՝ նոյնպէս Ազարանգեղոս ալ երկար բնակութեամբն ՚ի Հայս և ուսումնասէր հանճարովը՝ սորված էր քաջ հայ լեզուն այդպէս մատնազրելու աստիճան։ Ասկէ զատ՝ կան լեզուագիտական պատճաններ ալ, որ կը վաստեն լիով բնագիրն հայերէն ըլլալն և որ մեր սահմանը չներկը հոս մէջ բերել։

Ազարանգեղոս կապրէր չորրորդ գարու սկիզբները, ու եղաւ ներկայ Ս. Գրիգոր Լուսաւորիչի քարոզութեանց և ականատես անոր բազմաթիւ մեծագործութեանց։ Մովսէս Խորենացի կանուանէ զայն «յաջող քար-

տուղար», Դադար Փարզեցի «այր բանիքուն գիտութեամբ և լի ամենայն հրանանգիւ, արագաբանն՝ ի կարգադրութիւն ճառից և յարմարագիր՝ ի պատմութիւն» իր անունը ծագած է յունական Ագաթոս և Անկելոս բառերէն, որ կը նշանակեն բարի հրեշտակ կամ բարի աւետիվ:

Արքունի հրամանով ձեռնարկուած՝ իր այս պատմութեան համար կըսէ ինք: «Հասեալ առ իս հրամանի ի մեծ արքայէն Տրդատայ, կարգել ինձ՝ ի ձեռնարկութենէ նշանագիւտ ժամանակագրաց՝ զհայրենականացն գործո քաջութեան»: և կըսկի գունագեղ ու հրաշապատում ոճով՝ յիշատակագրելով նաև իրմէն հին ժամանակաց ալ կարդ մը դէպգեր: որ կը քաղէր իրմէն նախորդ գրուածներէն: Ճարտա՛ր է իր կարդաբանութեամբն ալ, որ արդիւնքն է իր հոռմէական դաստիարակութեան:

Հայ գլխաւոր պատմիչք միաբան կը գրուատեն Ագաթանգեղոսը: Իր գրուածքը կը բաժնուի երեք մասի Սուածինն է Ս. Լուսաւորիչի վկայաբանութիւնը, երկրորդը մակագրուած է հեղինակին կողմէն՝ վարդապետութիւնն արբոյն Գրիգորի առն Աստվծոյ, ու երրորդին խորագիրն է՝ դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան լին ձեռն սրբոյ նահատակի:

Իր ճոխ և հելլէնազարդ ոճով՝ հրաշապատմութեամբ և ընդարձակ աստուածաբանութեամբ՝ Ագաթանգեղոս, ըստ վերջին եղբակացութեամ քննաբանից, այսօրուանը վիճակին մէջ 456էն ետք՝ զատ զատ գործերէ (Վարք Ս. Գր. Լուսաւորիչի, վկայաբանութիւն Ս. Գրիգորի և Սրբոց Հափափմեանց, տեսիլ Ս. Գրիգորի) կազմուած համարուած է: Պատմական ստուգութիւն կը ընայ ունե-

նալ այն մասն՝ որ կը խօսի Ս. Գրիգորի վարուց վրայ, որ և է պատմութիւն դարձին Հայոց՝ ի քրիստոնէութիւն:

Ագաթանգեղոսի ձեռագրաց ամէնէն հինն ու ընտիրն է՝ երկաթագիր կրկնագիր օրինակը Վիեննայի Միհթարեանց մատենադարանին մէջ:

ԳԼՈՒԽ ԻԳ.

Ստ հին դրութեան՝ Ագաթանգեղոսէն ետք կուզայ ժամանակակցաբար Զենոր Գլակ, որ էր ասորի, և Ս. Գրիգորի հետ եկած էր Կեսարիայէն Հայաստան՝ ծաւալելու համար նորաքրիստոնեայ Հայոց մէջ իր ներակրթուած կրօնական կարգերը :

Ս. Լուսաւորիչ՝ Մուշի մօտ իննակնեան կամ Ս. Կարապետի վանքն հիմնելով՝ հոն առաջնորդ ու վանահայր կարգեց Զենորը :

Այսչափ իր անձին վրայ :

Իսկ իր անունով մեղի հասած պատմութիւնը, զոր նորագոյն քննաբաննք նրա գարու Յովհան Մամիկոնեանի կընծային, կըսկսի քանի մը նտամակներով :

Ասոնց առաջինը՝ Ս. Լուսաւորիչ կը գրէ առ Ղեւոնդիս յոյն հայրապետը Կեսարիայի: Զենոր համառօտութեամբ կաւանդէ նաեւ Ս. Լուսաւորիչի պատմութիւնը, Խոսրովի մահն Անակայ ձեռքով, մուտք 'ի վիրապը Ս. Գր. Լուսաւորիչի, քրիստոնէութեան 'ի Հայս քարոզութիւնն են :

Վերջին թուղթին խորագիրն է՝ «Վասն պատերազմին որ յԽրձանն եղեւս, որով կը պատմէ Տրդատայ պատերազմներն ու քաջութիւնները, և այս թուղթով կաւարտի իր գիրքը:

Զենոր Գլակի գիրքը կրած է շատ աղաւաղութիւն՝ անձմուա գրիչներու միջոցով: Եւ ասկէ է լեզուին ակարութիւնը բառերու և ոճերու անհարազատութիւնն ու երբեմն առ հասարակ մթութիւն: Հայերէնը կը համարուի թարգմանութիւն՝ հաւանաբար ասորի բնագիրին:

Ս. Լուսաւորիչի ու Հայոց քրիստոնէացման պարագայից վրայ իբրեւ պատմութիւն մասնական՝ այս գիրքն ունի իր յատուկ արժէքը:

Զենոր Գլակի գրոց երկու թարգմանութիւններ եղած են՝ փրանսերէն:

Ներսէ Պարբեւէ չունինք թէպէտ յիշատակ մը մատենագրական՝ բաց 'ի քանի մը աղօթներէ ու հանգըստեան շարականներէ՝ բաց իր ժամանակի հոգեւորական իրաց վրայ իր հրաշալի ազդեցութեանց համեմատ՝ կը մակարերուին նաեւ իր մատենագրական ազդեցութիւններն ալ, մանաւանդ իր աշակերտներուն և իր շառաւիղներուն միջոցով:

Ինք՝ Փառներսէի վախճանէն ետք՝ Հայոց մեծամեծաց և ժողովուրդին միաձայն հաւանութեամբ ընտրուեցաւ հայրապետ: Յուսիկի թոռն և Ագաթանգեղոսի ու Տիրան թագաւորի Բամբիչն քրոջ որդին էր, որ ուսմամբ և բարեկապաշտութեամբ զարգացաւ 'ի Կեսարիա: Եւ մտաւ զինուորական կարգի մէջ որպէս սեննեկապետ և զինակիր արքայի: Քաղցրաբարոյ էր բարձրահասակ ու գեղեցկանձն :

Կաւանդուի նաեւ՝ անցած ըլլալ Կ. Պոլիս և հոն Յունաց երեւելի իշխանի մը աղջրկանն հետ ամուսնացած, որոյ պատուղն եղաւ Ս. Սահակ Պարթեւ: Իր կաթուղիկոսութեան ատեն՝ իր հայրեննեաց խեղճութեան և անկումին միակ դարման համարեց Ժառանգաւորաց կըր-

թութիւնը : Բոլոր Հայոց մէջ բազմացուց վանքերը դարձմանոյները , որոնց թիւն ոմանք կը հասցունեն 2000ի և որոնց բարեկարգութեան համար սամանեց կարգեր կանոններ՝ ըստ յունական կրթութեան :

Հոգիներու վրայ Ներսէս Պարթեւի աղղեցութիւնը շատ մեծ եղած է , որոյ համար նաև կոչուած է մե՛ծ ու աշխարհակալ հոգւոց , Ս . Գրիգոր Լուսաւորիչէն ետք մեծ բարեկարգիչն հայ աղղին :

Ամանք իր արդիւնքը կը համարին նաև Մաշտոցը , եթէ ոչ պատարագամատոյցն ու ժամագիրքն ալ : Կը համարուի նաև՝ որ ինք Ս . Բարսեղի պէս յարդարած ըլլայ մասմբ եկեղեցական մատեանները :

Հոգեւորի մասին իր ամբաւ գործունէութիւններն ու արիական մահը թունաւորեալ՝ նշան են թէ ինք անկեալ ու ապաշնորհ շրջավայրի մը մէջ կատարած է բոլորանուէր ճգամբ հոգւոց երկրորդ վերանորոգութեան գործն՝ ի Հայո մեծ ու խանդաղատելի հեղինակութեամբ մը՝ պատրաստելով իր անմիջական մեծ յաջորդացն յարդարեալ կալուած մը կրօնական ու մատենագրական սրբագործութեանց :

ԳԼՈՒԽ ի Պատրիարքի մատուցութեան մասին

Պարոյր կամ Պրոյերեսիոս հայկազն ալ՝ եր նշանաւոր պերճախօս 4րդ դարու մէջ :

Իր նախնական կրթութիւնն առաւ Անտիոքի մէջ Աւլափիանոս հուետորէն . ապա Աթէնք անցնելով բարեկամացաւ Հեփեստիոն կոչուած յոյն ուսանողի մը հետ : Երկուքն ալ աղքատ էին և ունէին միայն մէկ ձեռք հագուստ . երբ մին դասի կերթար՝ միւսն սափալուած էր հագուստի չգոյութեան համար տունը փակուիլ : Երկուքն ալ մեծ հմտութիւն կը ցուցընէին ճարտասանութեան մէջ , բայց Հեփեստիոն վա՛ղ մեռաւ . և Պարոյր , Աթէնքի ճարտարիսօսութեան ուսուցիչ Յուլիոսի մեկնելէն ետք , անոր տեղ ճարտարիսօսութեան վարպետ նշանկառւեցաւ :

Ունեցաւ շատ նախանձորդներ , այլ իմաստութեամբ տոկալով անոնց հալածանքին՝ շարունակեց իր փայլուն դասախօսութիւններն և եղաւ արժանի Աթէնքի քաղաքագետին Կոստանդին կայսրին ու Հռոմի աղնուականներուն գնահատութեան :

Իր հակառակորդներն՝ անդամ մը յաջողեցան Աթէնքին աքսորել տալ զի՞նքը : Այդ աքսորանաց մէջ ապրեցաւ աղքատութեամբ , բայց քիչ ատենէն նորէն դարձաւ Աթէնք . հոն բաղդն օգնեց իրեն , քաղաքին բդեշին առաջարկեց որ ճարտարախօսք ընտրեն իրենցմէ մէկն՝ որ խօսի լաւագոյն ճառը , , պայմանով որ իրմէ ետքը Պրոյ-

Երեսիոս ճառէ . խմաստակները վախնալով՝ Պրոյերեսիոսի
անունէն յայտարարեցին՝ որ առանց պատրաստութեան
չեն կը ըստ ճառել : Պրոյերեսիոս մէջտեղ ելաւ և աներ-
կիւղ առաջարկեց իր ոստիսաց՝ որ ընտրեն ուզած նիւ-
թերնին ու ինք ճառէ առժամայն անոր վրայ . ոստիսներն
ալ ընտրեցին ու առաջարկեցին ամէնսադժուար նիւթ մը .
հայ մեծ հուետորն այն ատեն ինսդրեց՝ որ նշանագիրներն
՚ի գիր առնուն իր խօսելիքն և բովանդակ լսարանը
լուսութեամբ ունկնդրէ մինչեւ վերջն՝ տուանց ծափանարե-
լու : Իր ատենախօսութիւնն այնքան սքանչելի ու խաս-
տալից եղաւ՝ որ ունկնդիրք նեղսրտեցան պարտադրեալ
լուսութեան և չծափահարելու պատուէրին վրայ . նշանա-
գիրք հազիւ կը հասնէին խօսողին արագութեան :

Երբ աւարտեց այսպէս իր ճառը՝ կարելի է, ըստ,
սխալ բան մը ըսած ըլլամ կամ սխալ նշանագրած ըլլան,
ու սկսաւ ծայրէ ի ծայր նորէն կրկնել ճառը : Ասոր վրայ
ունկնդիրք հիացմամբ զինքը կը հոչակէին նոր Հերմէս
մը, ճարտարխօսութեան աստուածը :

Եւ Պարոյր փառաւորուեցաւ արժանաւորագոյն ա-
թուով մը . բայց ոստիսաց նախանձը փորձեց նորէն ձգել
զինքը, որուն հարկ եղաւ կենալ յԱթէնս իրրեւ սոսկա-
կան մէկը : Այսպէս քանիցս տանելով բարձրացման անկ-
ման ներհակները՝ վերջապէս կոստանդ մեծ պատիւով
դրկեց զինքն Հռոմ . հոն՝ յաւիտենական քաղաքին մե-
ծերուն ստիպումով՝ խօսեցաւ գովեստ մը այդ քաղաքին
վրայ և յայտնուեցաւ իբրեւ ճարտարախօս գերտգոյն :
Հռոմայեցիք ընծայեցին իբրեն պղինձէ արձան մը՝ վրան
դրոշմելով սա պահածալի տողը :

Թագուհին Հռոմ՝ քագաւորի բանին . Յուլիանոս
ինքնական ալ անոր գրած մէկ թուղթին մէջ անուանեց

զինքն «Յորդառատ և անարդել գետ պերճախօսու-
թեան, և հզօր ասացուածովն ամենեւին նման Պերի-
կղեայ :» Վերջապէս կամաւ հրաժարեցաւ Աթէնքի իր
ճարտասանական աթուուէն, զի արդէն իննսունամեայ ծե-
րունի մը . եղած էր : Այն ատեն էր ահա՝ որ Եւնարիոս,
իր կենսագիրը, տամնլեօթնամեայ պատանի մը՝ աշա-
կերտեցաւ իրեն հինգ տարիի չափ :

Պրոյերերիոս մեռաւ իննսունինգամեայ լի փառ-
քով . «Ճեսի զնա, կըսէ Եւնարիոս, ալեւոր սպիտակա-
ներ արծաթափայլ, տնցեալ զութսունեւեօթնամօք, որ-
պէս ինքն ասէր, բայց էր ժիր յոյժ, որպիսի ալեւոր
չէի երբէք տեսեալ, և համարեցայ զնա անմահ ոք :»

Մե՛ղք որ արդոչինչ ունինք գրաւոր՝ այդ բանաւո՞ր
անմահէն . . . :

ՊԼՈՒԹՈ ԽԵ,

Qորրորդ դարու եկեղեցական մատենագիրներուն կարեւորագոյններէն է նաև Փաւոռոս Բուզանդ պատմագիրը, որուն թէ՝ ազգին և թէ՝ կիրարկած լեզուին վրայ տարբեր կարծիքներ կան:

Ասոնցմէ հաւանագոյնն է՝ թէ Փաւոռոս Բուզանդ հայ եկեղեցին մէջ երկար ատեն պաշտօնավարող յոյն հոգեւորական մըն էր, որ իր ուսումն առած էր զլխաւորապէս Բիւզանդիոնի մէջ, աստիճանով նպիսկոպոս թելակալ (հոգաբարձու) Ներսէս Պարթեւի մօս՝ տեսուչ աղքատանոցաց :

Բուզանդի յոյն ըլլալուն զլխաւոր նշան մըն է նաև իր նախատական լեզուն, որով կը նշաւակէ Հայոց քրիստոնէութիւնն իբրեւ մոլորութիւն և մարդկային կրօն :

Բուզանդի եկեղեցական պատմութիւնը Ս. Լուսաւորիչէն սկսելով՝ կը պարունակէ մինչեւ 387 թուեն սրբազն պատմութիւնը, ուր ընդարձակ կը զրէ Արիստակէսի, Վրդանէսի, Գրիգորիսի, Յուսիկի, Դանիէլի, Ներսէս մեծի և այլոց վրայ :

Բուզանդարանը բամնուած է չորս դպրութեան. և կը պարունակէ 29 տարուան պատմութիւն: Սկսելով Խոսրով երկրորդի ժամանակէն՝ մինչեւ Խոսրով երրորդի թագաւորութեան և Առաջուրակէսի կաթողիկոսութեան վերջը կը ժամանէ: Բուզանդ կը խօսի մանաւանդ եկեղեցական

երաց վրայ և կը սկսի երրորդ դպրութեանէն՝ թերեւս առաջին ու երկրորդ դպրութիւններ համարելով իրմէ առջի պատմաբաններու (Ղերուբնայի և Ագաթանգեղոսի) գրածները, կամ ինք գրած ըլլալով առջի երկու դըպրութիւններն ալ՝ որ կորուուած են արդ:

Երրորդ դպրութիւնը կը պարունակէ՝ Ս. Գրիգոր Հուսաւորիչի և որդւոցն ու թոռանց հայրապետութիւնը մանր կարգով: Չորրորդը կը պարունակէ գլխաւորապէս Մեծն Ներսէս Պարթեւի պատմութիւնը, անոր գործունէութիւններն անուշ մանրախօսութեամբ մը: Հինգերորդ դպրութիւնը կը պարունակէ աւելի քաղաքական իրեր և Մեծն Ներսէս Պարթեւի մահուան պարագաները: Վեցերորդը կը պարունակէ Հայոց իշխանութեան երկու մասի բամնուիլը - յունական բաժին և պարսկական բաժին - և քանի մը եպիսկոպոսներու կենսագրութիւնները:

Բուզանդի գործը կը պարունակէ նաև՝ շատ հետաքրքրական բաններ նախարարութեանց տոհմային սովորութեանց և աւանդութեանց վրայ՝ սրտաշարժ ու ճարտարաբան ոճով:

Լեզուն առ հասարակ պատմական պարզութեամբ մը օծուած է, ուրեք յայնբան և անոնք:

Ս. Լուսաւորիչէն ցայսլայր՝ այս քանի մը յառաջապահ մասնական մատենագիրներով կողշունուի վերջապէս մեր մատենագրութեան բուն Ոսկեդարը, որուն դրօւակիր կը ընալու դնել —

Ս. Սահակ Պարթեւը, որ էր որդի Մեծն Ներսէս Պարթեւի՝ յոյն ազնուական մօրմէ ծնած: Իւր սրբազնն հօրը մահուան ժամանակ կը դտնուէր Կ. Պոլիս՝ ուսումնասիրելով հաւանաբար Ակումիտներու մեծ վանքը: Հնաւասաւ մանաւանդ յունական մասնագրական մեծ լե-

զուն, զոր իւրացուց հայրենի լեզուին հաւասար հմտութեամբ և, ըստ Փարայեցւոցն, Յունաց վարդապետներն իսկ կը գերազանցէր. զիսէր նաև պարսկերէն ու հաւանաբար ասորերէն, առաջինն իբրեւ տիրող լեզու 'ի Հայո, երկրորդն իբրեւ ցայնվայր մատենագրապէս կիրարկեալ լեզու մը: Հոն՝ որպէս զի իրմով չըսպառի Ս. Լուսաւորիչի նուիրական ցեղն՝ ամուսնացաւ ալ. գրժբաղդարար միակ Սահականոյշ աղջիկ մը ունենալով՝ Ս. Սահակ չհասաւ իր նկատեալ գալափարին, որով Ս. Լուսաւորիչի վերջին շառաւիղն եղաւ ինք Ս. Սահակ Պարթեւ:

Դարձին 'ի Հայո՝ Ասպուրակէս կաթողիկոսին վախճանէն ետք՝ ժողովուրդն համայն՝ Խոսրով թագաւորին հետ՝ Ս. Սահակի յանձնեց հայրապետական աթոռը, և Վռամչապուհ ուսումնաօքրին թագաւորութեան ժամանակ՝ Ս. Մեսրոպ ալ գալով առ Ս. Սահակ, երեքին հեղինակաւոր ջանիւք վերջնական հիմը դրուեցաւ հայ մատենագրութեան Ոսկեղարին:

Ս. Սահակ ու Մեսրոպ՝ խանդացած ազնուական եռանդով օծուած քրիստոնէական վեհանձնութեամբ և թեքուած յունական նուրբ կրթութեամբ՝ Հայոստանի շատ կողմերը բացին կրթարաններ հայ մանկութեան ու երիտասարդութեան համար, միւս կողմէն ալ քարոզելով հաւատքի վսեմութիւնն և բարուց մաքրութիւնը: Հայոց գիրերը գտնուելէն ետք ալ այդ կրթարաններէն ելնող յաջողագոյն աշուկերաններ զրկուեցան ժամանակին զիտութեան մեծ կենդրուններն՝ հետեւելու համար թարգմանչական և իմաստասիրական ուսմանց՝ իրենց վարդապետաց ջանքն ու իղձերը պսակելով բարունական կատարելու համար թարգմանչական և իմաստասիրական ուսմանց՝ իրենց վարդապետաց ջանքն ու իղձերը պսակելով բարունական կատ-

Պրականին հաւասար՝ վարչական ու մերթ քաղաքական բարձր գործերու միջամտութեամբ, առաքինի հայրապետի մը անդուլ գործունէութեամբ՝ Ս. Սահակ, երբեմն հայրապետական բարձր կատարէն երբեմն հրաժարեալ առանձնութեան մէջէն, չդադրեցաւ իր վերանորոգեալ հօտին վրայ հսկելէ՝ ազնիւ և քրիստոնեայ ժրութեամբ մինչեւ որ վերջին ընտրութեան ատեն «Թահանայանալ 'ի վերայ տիրանենդ ժողովրդոց ո'չ կարեմ» ըսելով՝ քաշուեցաւ Դուին քաղաքին քովերն, և ապա Բագրեւանդաց մէջ կնքեց իր սրբական կեանքն իր ինմըսնմեայ՝ 439ին:

Մ. Խորենացին այսպէս կը կնքէ՝ այդ կեանքին յիշատակալից պատկերը, «Մահկանացու ծնեալ՝ անմահ զիւրն յիշատակ եթող. պատուեաց զպատկերն, պատկառեաց 'ի կոչնականէն, փոխանորդեաց զկեանսն»:

Իր գրաւոր յիշատակաց մէջ նշանաւոր են իր թարգմանութիւնները, մանաւանդ՝ Ս. գրոց սքանչելապարզ թարգմանութիւնները, որ մեծ մասամբ ծնունդ են իր ոսկելէն գրիշին^(*): Ինքնագրաց մէջ նշանակելի է կանոնական բուղը մը վեց զլուխ, զոր գրեց Վաղարշապատի ժողովէն ետք՝ գեղեցիկ շարագրութեամբ:

Սար Խորագիրներն են. —

Ս. Յաղագս Եպիսկոպոսաց թէ ո'րպէս պարտ է ունել զլնամիս Ս. Եկեղեցւոյ:

Բ. Թէ ո'րպէս պարտ է զկանոնական զկարգն հաստատուն պահել յեկեղեցիս Աստուծոյ:

(*) Տե՛ս մանասնադ Հ. Արսէն Բաղրատունիի Վերջաբանն առ վարժապետս, էջ 630 - Քերականութեանն 'ի պէտս զարդացելոց. տպագրութիւն Վենետիկ 1852.

Գ. Կարգ քահանայից առ ժողովրդականս, և նոցին ժողովրդականաց հնազանդութիւն, և կարգ ուղղութեան առ քահանայս :

Դ. Թէ ո'րպէս սահմանեցաւ կարգ ուխտի և որոշման վանաց :

Ե. Թէ ո'րպէս պարտ է եպիսկոպոսին պահել զգանձօնեկեղեցւոյ, կամ ո'րոց ո'րպէս մատուկարարել :

Զ. Գիր աւանդութեան յաղագս կարգի սպասաւորաց Սրբոց Եկեղեցւոյ և պալոց ժողովրդականաց ընծայելոց՝ ի տուն Աստուծոյ :

Ա. Սահակի կրնծայութին նաեւ Մաշտոցի Քահանայոհնեկը, Քահանայարապը, Աշխարհարապը, գիշերային ժամերգութեան չորս Քարոզները, Աւագ շարթուերգուած Շարականները (բացի քանի մը օրհնութիւններէ), որոցմով կը յայտնուի նա ինքն հոգերգու քերթող՝ միանդամայն երաժիշտ սրբագան :

Ասոնցմէ զատ կան իր Թուղթերն ալ :

Եւ այս ամէնուն մէջ կերեւի նա՝ վե՛հ մեծանձն և առաքինի՝ առաքնալ մը լուսոյ և կրօնին Լուսոյ,



ԳԼՈՒԽ ԻՉ.

Ս. ՄԵՍՐՈՊ

ԳԹԻՑ ԳՐՈՅ

~~ՀԵՂԱԿ~~

Ինչ որ Պիւթագոր աշխարհիմաստ լայնագոյն հոգեաեսութեամբ եղաւ Յունաստանի՝ մանաւանդ Մեծն Յունաստանի (Իտալիայի)՝ վերածնութեան համար նոյնը, կը ընանք ըսել, եղաւ՝ աւելի տեղական իմաստութեամբ և համեստ սրբագործութեամբ, Ս. Սահակին ետք, Ս. ՄԵՍՐՈՊԻ հին Հայոց գաւառաց համար, որ թէպէտ նորոգուած կենդանագործուած քրիստոնէութեան լոյսով՝ կը կարօտէին բնիկ լուսամփոփի մը Ս. միջնորդութեան :

Տարօնի Հացեկաց գիւղէն Վարդանի մը որդին էր Մեսրոպ՝ մանկութենէն վարժուած ժամանակին հելլէն դպրութեան, ինչպէս կըսէ Կորիւն իր կենսագիրը, և ապա արշակունի թագաւորաց քով գիւանապետ հրամանտար, Հոն՝ փորձառու եղաւ աշխարհակեաց կենցառ զի ու զինուորական կարգերու, և իր իմաստութեամբը սիրելի շատերու : Երիտասարդութեան իր այս պարագաներուն վրայ՝ աւելի բան մը չաւանդէր Կորիւն, որով իր աշխարհական քաղաքական կեանքն ու ամուրի՛ կամ ամուսնացած ըլլալն՝ անծանօթ կը մնան :

Ապա նուիրելով ինքզինքն Երկնաւորին և առնլով
աւետարանական խաչը՝ կրօնաւորեցաւ չարքաշութեամբ՝
վարժուելով ծարաւի քաղցի խարագնազգեսա գիշերա-
յին տքնութեանց և մսահատ խոտաճարակութեան^(*):

Իրեն յարեցան շուտով դաս[”]մը զգաստասէր աշա-
կերաներ, որոնց հետ զնաց Դողին դաւառն՝ իր վարդա-
պետութեամբ և առաքինագործութեամբ սրբելու զայն:
Հայ գիրերու չգոյութեան պատճառով մատնուեցաւ շատ
դժուարութեանց, ասոր համար դիմեց Ս. Սահակի, որուն
հետ ոգի ՚ի բոլին աշխատեցաւ՝ ապաւինելով երկնային
օգնութեան:

Վոամշապուհ իմաստասէր թագաւորն ալ՝ լսելով
Ս. Մեսրոպի ջանքը՝ զրկեց զայն աշակերաներով ՚ի մի-
ջազետս Ասորեց: Հոն պատահեցան Դանիել անուն ա-
սորի եպիսկոպոսի մը, որուն քով հին նշանագիրներ կու-
յին, հաւանաբար հին Հայոցմէ մնացած քամներկու նշաւ-
նագիրները: Բայց երկար աշխատութենէ ետք ո՛չինչ
օգտուելով՝ Ս. Մեսրոպ բոլորովին ապաւինեցաւ Աս-
տոծոյ շնորհած ներչչութեան, որ իրեն անօր կընտէ
սուրբ հոգիները: ու զիշեր ցերեկ կազօթէր յայտնել
իրեն փափագելի նշանագիրները: Յանկա՞րծ արթնական
տեսիւթի մը մէջ, զոր նոր դիտուններէն ոմանք սկըզ-
բունքով մը կամ կը լրեն կամ կը ժխտեն, տեսաւ՝ ոչ
թէ «ներհումի երազի մէջ» այլ հոգիի բաց աչքով՝ աջ
ձեռին թաթ մը երեւութեացած իրեն, որ քարի վրայ կը
գրէր կը գծագրէր ձիւնովերջ տեսակ մը դիրի հանգա-

(*) Մեծ սրբանուիրեալներէն շատերը բուսակեր էին՝ ինչպէս Պիտ-
թագոր, հաւանաբար Մովսէս, մեծ մարգարէք, Պլուտարքոս, Նեւտոն,
Ֆրանզին և այլք.

մանք, որոնցմով աստուածաշունչ հոգեատեսութեամբ
ստեղծեց Ս. Մեսրոպ՝ հին նշանագիրներէն ալ օգտուե-
լով արուեստաբար՝ հայ նշանագիրներն ամրողապէս, Ս.
Եպիփանի աշակերտ Ծուլիմոսի հետ. այս Ս. Եպիփանը
կը նշանագրէր տեսլապատում գիրերն «ըստ անսայթա-
քութեան սիլորայից հելենացւոց»:

Այս հրաշագիւտ և գերարուեստ գիրերով ահա՝ իս-
կոյն ձեռնարկեց վերասին թարգմանօրէն յարդարել Ս.
Գիրքը՝ սկսելավ Սողոմոնի առակներէն: Իր աշակերտ-
ներէն Յովհան և Յովլէփ կօգնէին իրեն: իսկ մանկա-
գոյն աշակերտները վարժեցուց նոր գրչութեան արուես-
տովը:

Առնելով նորագիւտ նշանագիրները՝ Ս. Մեսրոպ
բերաւ անոնք Ս. Սահակին և Վոամշապուհի, որ անհնա-
րին ուրախութեամբ հրձուեցան՝ երկրաւոր գիտութեան
յանկա՞րծ լծորդուող այս երկնային անակնկալին համար,
և անմիջապէս ժողվելով ուշիմ փափկածայն և աշխա-
տասէր մանուկներ ու կանգնելով ամէնուրեք դպրոցներ՝
տարածեցին, մինչեւ իրենց վախճանին աշխարհասուզ
օրը, ուսումը բովանդակ Հայոց աշխարհին մէջ:

Ապա երթալով Վրաց սահմանակից աշխարհն ալ՝
Ս. Մեսրոպ (^(*)) ստեղծեց անոնց համար ալ նշանագիրներ

(*) Մաշտոց և Մեսրոպ անուան ծագումին վրայ՝ ներհունն Քէորզ
Ասման սապէս կը գրէ. «On ne saurait dire si ce sont des noms
propres ou des surnoms, Mesrob veut dire peut-être secré-
taire. On a cru que maschtotz était un titre ecclésiastique;
c'est probablement un simple prénom syriaque. On connaît
un patriarche d'Arménie du nom de Maschtotz, de même plu-
sieurs patriarches portent le nom de Mesrop. En tout cas,
des biographes ne le connaissent que sous ces appellations

ու կարգեց մանկավարժ վարդապետներ, որոց գլխաւոր վերակացու դրաւ Զաղա անունով մէկը:

Ս. Մեսրոպ Բիւզանդիոն ալ զնացած է թերեւս քանի մը անգամ՝ ուսումնասիրութեանց և պատգամաւորութեանց համար: Առաջին երթալուն՝ գլխաւորապէս օթած և իմաստասիրած կը թուի ակումբաւան կոստանդինու-պղու-պղուսական միջնազգային մեծ վանքը (*), որ ապա փոխադրութեցաւ 'ի վերնակողմն Վոսփորի (արդի Զըռպուքը) եւ Բաշա-պահճէ-Սուլթանիէի) կողմերը. աշխատեցաւ այդ ուղեւորութեանց առիթներով բանալու դպրոցներ՝ մանաւանդ յունական բաժինին մէջ գլունուող Հայոց համար ալ: Ստացաւ 'ի կոստանդինուպոլիս Ատարկոս հայրապետէն ու կայսրէն Ակումիս (անքսւն հսկումով ուսումնասիրող) ախտղոսը:

Գնաց նաեւ Աղուանից աշխարհն և հոն ալ նորոգեց նշանագիրները, բացաւ վարդոցներ՝ օգնութեամբ բնիկ կրօնականներուն և աշխարհականներուն, որով նաեւ եղաւ մեծ կենդրուացուցիչ մը (իմացապէս և հոգեպէս) հայ իշխանութեան՝ այլեւայլ շրջաբնակ ցեղերու և գրուներու վրայ պարունակաբար և բարյապէս տարածուելուն. գործ դժուարին և Ակարի՛ դժուարին...: Կոր-

et se contenteut de dire que son (de Mesrop) père s'appelait Vardane. (K. Aslan. Etude sur le peuple arménien, page 212). Իսկ Հայոց Մոնղէսրիէն ըստ կշուալ պատմագրութեան՝ Մեծն Վարդան վարդապէտ՝ Մեսրոպ անունը կանչացեալ, յարազուարն, բերկեալ կրմանյա՛ ստուգարաննելով սեմականին վրայ, որպէս արարերէն մէւրու բերկեալ ըսել է (Վարդան վարդապէտի Հաւաքումն պատմութեան, էջ 500, սպազրութիւն վենեսիկ):

(*) Տեղ մը յիշատակուած է նաեւ 'ի Սկիւտար-Թրիսուպոլիս' զոյդ Զամլճաններու միջեւի զեղեցիկ կիրճ-հովիտը, ուր կար մեծ վանք:

իւն, իր կենցաղամուտ աշակերտացեալը. կը վերագրէ իրեն շատ ճառեր ու քարոզներ, ինչպէս այժմեան հայագիտաց մէջ շատեր կը վերագրեն Յաճախապատումը՝ նոյն ինքն երանելուոյն Ս. Մեսրոպի:

Այսպէս՝ ըստ Կորիւնի՝ երանելիին գործունէութիւնը մեծ եղաւ յունական բաժինի Հայոց մէջ ալ՝ «աեղ տեղ ժողովելով բազմաթիւ մանուկներ՝ կարգել կուտար անոնց արքունուստ ունիկ և դարման, որպէս զի անզրադապէս ուսանին. ինք ալ լուսաւոր վարդապետութեամբ կուսուցչապետէր անոնց և կաւանդէր նորակազմ նշանագիրները»: Սյա նշանագիրներէն չշը կային հաւանաբար առաջուընէ ու թերեւս էին անոնք՝ որ կը ճանչուին Դամնիէլեսնք անունով, և հետեւեալներն էին. Ս. Բ. Գ. Դ. Ե. Զ. Է. Թ. Ի. Կ. Ղ. Ն. Ծ. Ո. Պ. Ռ. Ս. Վ. Տ. Բ. Փ. Ք. որ յայոնապէս կը մօտին յունական աւապետաց, ինչպէս կըսէ Գէսրդ Ասլան ալ (*), նորագոյն հայ ուսումնասիրող մը—ֆրանսերէն լեզուով սակայն—. իսկ Ժ. Լ. Խ. Մ. Հ. Զ. Զ. Մ. Ց. Զ. Զ. Ի. Ց. Բ. բաղաձայնները ծագումով ուրիշ՝ ըլլաւնին չէ՛ բացայալ. ոմանք ասորի և ոմանք ալ զենտի կը կարծեն. իսկ և. օ. Փ. նոր ձայնագիրք՝ ապա ուրեմն վերջի գարերուն աւելցած են աւարտապէս՝ 39ի լրացունելով հայ գիրերն ու ձայնագիրները ցայսօր:

Ներշնչօրէն Ս. Մեսրոպի հոգիին մէջ երեւութաշցածները՝ խառն իմն երկու տեսակին ալ մէջ տիրապետած համարելի են:

(*) Kévork Aslan, Etudes historiques sur le peuple Arménien (Paris 1909, page 214).

ՊԱՌՈՒԹԻՎ ԻՒ.

Սասոնց համեմատ՝ կրօնապէս, կենցաղապէս, քաղաքակրթապէս, ստեղծապէս ու հայրապետաբար՝ ամէն պարագայի մէջ մեծ երտնելի Ս. Մեսրոպ Վարդապետը, սկիզբէն մինչեւ 'ի վախճանը, հեղինակող սրբագործութեամբ, Հայուստանի ու շրջակայից «չորս կողմերն՝ հիմնեց կնքեց ու վարդապետեց նիւթական մանաւանդ բարոյական և իմացական և կեղեցիներ վարդեար հոգետուն և ձեմարան գիւանատուն, և ստանալով չնորհագիր շատ մատեաններ՝ ծովացուց երկնացուց գիտնական ու աստուածուցչական վարդապետութեանը խորութիւնը» ըստ իր մտերիմ կորիւնի ըսածին:

Ուղեւորութիւններէն դարձին 'ի բուն Հայս էր՝ որ Ս. Սահակի հետ հոգեցուարձ բերկրեցան՝ զրոց գիւտէն ցայն օր եղած երկնացին օգնականութեանց գործնական այս չնորհներուն համար, և փուռք տուին երկնից փառարագէ՛տ ալ իրենց փիլիսոփայութեամբը։ Մեծ զօրավեպն եղաւ Ս. Մեսրոպ՝ Մեծ Հայրապետին Ս. Սահակ Պարթեւի աստուածանչական թարգմանութեանց և կրթութեանց Ս. թարգմանչացը, Եղնիկի, Կորիւնի և այլոց։ Որոց երիտասարդ կորովին օժանդակութեամբ՝ երկրորդ անգամ թարգմանեցին կամ յարդարեցին Ս. Գիրքն ու կցորդ մատեաններ, հեղինակութեան մը հաւասար արժանիքով և հեղինակելո՛վ ալ։ Այնուհետեւ ա-

րի՛ զինուորութեամբ Ս. Կրօնի, ճանապարհորդեց դարձեւ և «հաւատքի սիրով համարձակելով միապէս թագաւորաց։ իշխանաց և ուամկաց հանդէպ, քարոզելով, յուսադրելով, ազատելով փորձանաւոր բանտեալներն ու տառապետները, փրկելով տագնապեալները, պատուելով շատ անիրաւագիր մուրհակներ և միտթարելով շատ սգաւորներ, կարձամիտներ, ծայրայեղացեալներ՝ 'ի չէնս և յանչէնս, դաշտաց ու լերանց մէջ, անապատներն ու քաղաքները, հայարձնակներն և անհայարձնակները՝ չարակրելով բազմիցս եւ նուատանալով և կարանապէս՝ լաւագոյն ըլլալով մնալ իրեն անդորր և անձնամոռ տկարութեան մէջ, որպէս զի հածի բնակի իր ներսը զօրութիւնն երկնացին։»

Իր վերջին ամերն ալ, ինչպէս միշտ, հեռի աշխարհակիր զբաղմունք և անապատներու մէջ մենացեալ չարակրեալ տեսլիմաստութեամբ, Ս. Սահակի մահուընէն ետք՝ տրտում տխուր արտասուազին վարանական — մասնաւանդ Ս. Գր. Լուսաւորիչի զարմին սպառումին համար — կը պաշարուէր աւելի հոգերով։ եւս առաւել կը խստանար իր կրօնաւորութեան մէջ՝ բովանդակ ներանձն գիտուն կրօնաւորներուն հաւասար և գերազանց իսկ ճգնութեամբ և չնորհքով, նոյն համանման վարուց սըրբութեան յորդորելով իր աշակերտները։

Ս.յավէս՝ պարթեւական մեծ ու վերջին Հայրապետին վախճանէն վեց ամիս ետք 439ին Մեհեկան ամիսին 17ին։ վախճանեցաւ ինք ալ յԱյրարատ 'ի նոր բաղաբն յետ սակաւօրեաց հիւանդութեան, պար առեալ իր շնորհաւ լից աշակերտներէն և ձեռքն երկինքն ամբարձած, լոյսը մեծ մայր Լոյսին ձգտելով վերըմբերձ։ Կորիւն ինենաւես խաչանշան մը երեւցած կաւանդէ երանելիին վախճանած ապարանքին վրայ։

Եւ թաղեցին հանդերձ փառօք, հայ հին գրականութեան վերջին այս Աւետարանիշն Յովհաննանման, Ս. ՄԵՍՐՈՊՆ ԱՆՄՄ.ՀԱԿԱՆ, առաջնորդութեամբ գլխաւոր աշակերտաց, աշխարհաժողով բազմութեամբ, Աւշականի (Օշականի) մէջ, ՕՇ՝ պահարան անմահացեալ հոգիին անմահանոտ սուրբ մարմինին, Համառօտապատում մեծն Վարդանն ալ, 13րդ դարու բազմահմուտ հայ պատմիչ մը, այսպէս կը ողաբանէ Ս. Մեսրոպի վրայ.—

«Սուրբն Մեսրոպ յօրինէ դպրութիւն հայերէն. քսան և երկու գիր առ Դանիէլի ասորուոյ գտեալ 'ի հին ժամանակաց, որ վասն ոչ պարզելոյն զընդարձակութիւն լեզուիս անհոգացեալ եղեւ յառաջնոցն, յոյն և ասորի և պարսիկ գրով շատացեալք, և ոչ Մեսրոպ կարէր նօքօք փոխել զաստուածաշունչ մատեանս 'ի հայ բարբառ: Վասն որոյ աղօթից տուեալ զանձն զործակցութեամբ սրբոյն Սահակայ, տայ նմա Աստուած զինդրելին, չորեքտասան դիրս, Աջով իւրով դրոշմեալ առաջի նորա որպէս մեծին Մովսէսի 'ի լեառն Սինայ, սմա 'ի լեառն Բալուայ, որպէս տակաւին ցուցանի դրոշմի աստուածագիծ վիմին և նկարք գրելոցն, և պատուի տեղին ինկօք և ջանիւք միշտ 'ի (տաճկաց և քրիստոնէից) բնակչաց տեղելոյն: Եւ զի լեալ է հայերէն գիր հոսցն վկայեցաւ 'ի ժամանակս կեւոնի արքայի, զի գտաւ դրամ 'ի կիլիկիա, հայերէն գրով դրոշմեալ զանուն կուապաշտ թագաւորացն Հայկազանց, զորոյ զթերութիւնն ելից նորս մեր Եղրաս, աստուածախառն չնորհօք լցեալ, նորսգիչ նորոյս Իսրայէլի և կարգաւորիչ: Որ և 'ի ձեռն աստուածատուր պարզեւացն զճառագայթս սրբոյ Երրորդութեանն առեալ, մարդարէիւք և առաքելովք և աւետարանչօք և երկնային գասուք և ամենայն արդա-

րոցն խմբիւք, գայր մտանէր 'ի Հայաստան աշխարհս, և գանձէր յեկեղեցիս մեր զմնասելի գեղեցկութիւնս 'ի զարդ հոգւոց և մարմնոց, և 'ի պարծանս յաւիտենից, զոր ոչ արար ամենայն ազգաց Տէրն բոլորից: Քանզի ոչ ճարտարօք և ոչ միջնորդովք իմաստնացաք, և առաջնորդեցաք առ նա, այլ 'ի յերկնապարզ և յաշխարհասեեղ Աջոյն գրեցաւ մեր դպրութիւն ուսման, և տեառն մերոյ և Աստուծոյ յիշատակն կենդանի' է 'ի մատեանս մեր, զօրութիւն տալով և չնորհս, որք հաւատովին մաշին եւ բանականապէս: Վասն որոյ փառօք պատիւ և գոհութիւն տուողին և օրնութիւն 'ի Տեառնէ ածողին առ մեզ, և պայծառութիւն յիշատակի անուան նորա 'ի զիրն կինաց . . . : (Հաւաքումն պատմութեան մեծին Վարդանայ վարդապետի էջք 49—50):

Իսկ Վաւաշագուռ բարեոք կատարեալ զկեանս իւր. և գնացեալ սուրբն Սահակ առ Յաղկերտ ինդրէ զիսուրով՝ որ կայր 'ի բանտի, և վերստին թագաւարեցուցանէ զնա, որ ոչ աւելի կացեալ քան զտարի մի՛ վախճանի: Եւ 'ի մեռանելն Յաղկերտի, նստի յաթոռն Վուա երկրորդն, որ և բազում չարիս խորհէր ածել 'ի վերայ Հայոց: Զոր իմացեալ սուրբն Սահակ՝ զնաց առ Յունօք, և առաքէ զսուրբն Մեսրոպ և զՎարդան թռոն իւր առ Թէոդոս որդի Արկադեայ, զոր ինդրութեամբ ընկալեալ, կոչեն զՎարդան ստրատելատ, և զՄեսրովք վարդապետաց վարդապետ, և դպրոցս հրամայեն կարգել Թէոդոս և պատրիարքն Ատամիկոս, և ոռծիկս յարքունի տանէ կարգեն: Եւ դարձան եկին առ սուրբն Սահակ, և կատարեն զհրամանն: Այլ սուրբն Սահակայ արարեալ դոյլն ժամանակս 'ի գաւառին Բաղրեւանդայ, ի՛ գեօղն Բլուր, կատարի առ Քրիստոս, ամփոփի յԱշտիշատ զկնի սաւ-

տակման Վռամայ և աիրելոյն Յազկերտի որդւոյ նսրա:
Զինի սորա վեցից ամսոց կատարի սուրբն Մեսրոպի
ի Վաղարշապատ, և դնի Ոչական գիւղն, խաչանման
լոյս երկնաւոր կալով՝ի վերայ դաղաղացն, մինչեւ եւ
դաւ՝ի գերեզմանի: Բայց զաթոռն տեղապահութեամբ
ինամէք Յովսէփ աշակերտ Մեսրոպայ, 'ի Վայոց ձորոյ,
'ի գեղջէն Հողոցմանց. և ասեն Սուրմակն կատարէր
զձեռնադրութիւն, մինչ կենդանին էր, զամս եօթն:(Հա-
ւաքումն պատմ. Էջ 52):

Այսպիսի հրաշարուեաս սուրբ գիրերն հայական ապա՝
մանաւանդ վերջին դարերուն և վերջին տարիններուս՝
արդե՛օք ի՞նչպիսի անարբութեանց և ստութեանց չպիտի
գործածուէին, մանաւանդ քաղաքաց հրատարակութեանցն
և հրապարակագրութեանց միջոցաւ . . . :

ԳԼՈՒԽ ԻՐ.

Առաջին քարգմանից. — Էռասաւորիչ, բանիւ եւ
գիրերով լուսատածիչ, լոյսի հաղորդիչ վերոպրեալ այդ-
սուրբ եւ երեց դասին անմիջական յաջորդք ու աշա-
կերտք, որոց հայտական միտքին տուին՝ յունական և
աստուածաշնչական ժամանակակից տարաշիարհիկ ու-
սումնասիրութիւնները՝ նոր վառք և մղում մը եւս,
անուանուեցան թարգմանիչք: Նաև Ս. Հարք-Հայրա-
պետք՝ բաւական լայնագոյն հեղինակական առումով մը,
այսու զի անոնց ձեռքով կատարուած թարգմանութիւն-
ները՝ լեզուին աւարտական ուկի կատարելութեան ճշդ-
նելու մը միջոցին՝ բերին արուեստին բովանդակ կատա-
րելութիւնները՝ ասորական, պարսիկ, յունական, թերեւ-
երբայական ալ լեզուներու ստացիկ կորովին ճահագրա-
բար լծորդեցին հաւատարիմ թարգմանութեամբ մը. այ-
սինքն՝ առանց ստնանելու բնադիրներու իմաստին՝ ազա-
տորէն խաղացուցին անոնց շաղուածքին մէջ բուն հայ
հին ոգիին ու լեզուին վաեմ պողպատը, որ եղծեալ վա-
գեսիի մը վրայ կրատեղծուէր՝ հոգիի կրօնական մաքրու-
թեամբ և ազնուականութեան բարեհնչութեամբ:

Դ. ու Ե. դարերուն թարգմանութեանց մեծ մասն՝
եղան գրաբառի ամէնէն գեղեցիկ ձեւերովից և բառերովը
—կա՛րճ իմա՛ստ խացունող գիտո՛ւն բառերովը զանգրի՛կ
ազուցի՛կ ձեւերովը կամ ոձերովը —նաեւ՝ արո՛ւ ներդաշ-

նակութեամբ մը , որ կը զուգաղրէ հայ լեզուին լեռնորդեաց խրոխտութիւնն հելլէն հաղորդական փափկութեամ՝ թարմատար խաւերովը ասորին պարսիկին և այլոյն՝ այսպէս արտադրելով խրոխտին և փափուկին միջին հաստատ— գեղեցիկ երանողը , որ ամէնէն մեծ կնիքն է այդ Ս . ժամանակի հայ գրականութեանց նուիրական մասին :

Այս թարգմանութեանց՝ ժամանակաց աւերումէն զերծած մասին զլիսաւորներն յիշենք հոս :

Ոսկեբերանի՝ Մեկնուրի նենեցը Մատթէոս աւետարանագիրին , Պօղոս առաքեալին , Եսայիի մարգարէութեան , Անդրիական հառերն և ուրիշ քանի քանի գրրուածները նոյն հրաշագիր Ոսկեբերանին . Եւսերիոս եկեղեցական պատմիչին Քրոնիկոնը . Կիւրեզ երուսաղէմացին Կոչումն ընծալուրեանն և քարոզնեցը . Իգնատիոսի քուղեցը . Եփրեմի մեկնուրի նեն աստուածաշոնչի և այլ զրուածները . Գրիգոր Նիւսացիի Յաղացու բնուրեան եւ կազմուրեան մարդոյ ու Երգ երգոցի մեկնուրի ներ . Գրիգոր Նազինաղացիի նառեցը . Բարսեղի Կեսարացւոց վեցօրիցն ու ձառեցը . Աթանաս աղեքսանդրացիի աստուածաբանական գրածները Ներբոյնեցը . Եպիփանի քանի մը գործերն ու հաւանաբար Հարանց Վարքն և Նեղոսի հառերն ու խրամնեցը :

Այս քարգմանից Կոչուածները կը բաժնուին երկու կարգի , առաջին քարգմանից ու Երկրորդ կամ կրսներ քարգմանից . առաջին թարգմանիներն ու զզակի Ս . Սահակի և Ս . Մեսրոպի անմիջական յաջորդները կը համարուին թարգմանչութեան մէջ , ու արդէն չափահաս ալ էին Ս . Մեսրոպի գրոց գիւտին տոնեն :

Ասոնք , որ անշուշտ ըստ կարի գործակցած էին մեծ

վարպետներուն թարգմանութեանց ալ , կը յիշատակուին այսպէս հետեւեալ կարգով .

Յովսէփ՝ Վայոց Զորէն , որ արժանիք ձեռք բերաւ ալ կաթողիկոսանալու , Նախագահեց Արտաշատի ժողովին՝ ըստ բանին Կորիւնի « . . . Որոց առաջին Յովսէփ , զլիսաւոր ժողովայն » : Իրեն հետ վերակացու կարգեցաւ նաեւ :

Յովհան՝ խոստվանող կոչուածը , սուրբ և ճշմարտապատմ աստուածաբան , որ չարչարուեցաւ ալ իրեւ խոստովանող :

Ղեւոնդ երէց՝ ՚ի վանանդայ , որ հրահողի՛ լեզուով դիմադրեց Հայաստանի պարսիկ մոդակրօնութեան : Զինքը Ս . Մեսրոպ տարուծ էր իր հետ Մելիտինէ քաղաքը . տպա դարձեալ Ս . Մեսրոպ Շողագոմք անապատին մէջ . առաջին դասու աշակերտաց ուսումն աւարտել տալէն ետք՝ նոյն անապատին վերակացու ըրաւ Ղեւոնդը , որ սակայն իր Բիւզանդիոնի ընկերներէն ետ չմնալու համար՝ Կորիւնի հետ անհրաման իր վարժապետ-վարդապետներէն , գնաց Բիւզանդիոն և գտաւ հոն՝ այլոցն հետ՝ մեծ պատիւ Մաքսիմինոս եպիսկոպոսէն :

Անկէ ետք դարձաւ իր վարպետաց քով՝ Նիկիացի ու Եփեսոսի տիեզերական ժողովներու կանոններովն ու աստուածաշունչի ընափեր յունագրերով :

Մուշէ Տարօնեցի և Տիրայր Խորձենացի , որ պարապեցան ուսմանց և քարոզութիւնանց՝ մանաւոնդ հեթանոսաց մէջ շատ աշակերտաց հետ . սուրբ և մատացի վորդապետներ էին այս երեքն ալ : Այս երեքն զա՞տ է նուև Կորիւնի յիշած Տէրը :

Յովսէփ պաղնացի և Յովհան Եկեղեցացի՝ առաջին թարգմանչաց զլիսաւորներէն և օգնական Ս . Մեսրոպաց

աշակերտաց հրահանգութեան և թարգմանութեանց մէջ՝
ըստ վկայութեան ծամանակակից կրտսեր հայ պատմիչ-
ներուն։ Եւ ասոնք ալ՝ վերիններուն պէս՝ ուղեւորեցան
բարգաւաճեալ շատ քաղաքներ ուսումնասիրելու և քա-
րովելու համար։

Ենովք ու Դանան՝ կրօնաւոր և յառաջադէմ աւե-
տարանի սպասարկութեան մէջ՝ վերակացու Ս. Մեսրոպի
աշակերտացը, որով նշանակելի կարողութեան տէր զրա-
կաններ եւս։

Երեմիա՝ Ս. Սահակի սարկաւագապեան ըլլաւով՝
անշուշտ մեծապաշտօն և սրբազան անձնաւորութիւն մըն
էր զրագէտ, որ կատարողապեան եղաւ իր Սուրբ Հայ-
րապետին թաղմանական հանդէսին՝ Տարօն գաւառին մէջ։

Թաղիկ կամ Թողիկ՝ աշակերտ Ս. Մեսրոպի զգաստ
և վարդապետասէր գրական վարդապետ մը, որ իր Մե-
ծին մահուլնէն ետք անոր տեղապահութիւնն ըրաւ՝ փոր-
ձանաւոր չարքաշութեամբ։

Գնիթ՝ եպիսկոպոս Դերջանի՝ որ Շաղագոմք անա-
պատին Ս. Մեսրոպի գլխաւոր աշակերտներէն էր։ Ար-
ձան արծրունի, որ տեղ տեղ կոչուած է նաեւ Արջեւան
կամ Արջուան, ընկերակից Կորինի, զատ համարուած
միւս Արձան կամ Արջան Արծրունիէն։ Այս Արձան-Ար-
ջեւանն առաջին աշակերտներէն մին էր, որուն համար
Ասորենացին կըսէ «յուլաբար ուղեւորեալ և ծուլաբար
դեղերեալք պարապեցան ՚ի Կեսարիա» և որոց զրուած-
ներէն բան չէ հասած։ Յիշատակուած են նաեւ Ղազա-
րիկ կամ Ղազրիկ մը՝ Փարապեցիէն զատ, Ստեփանոս
Տարոնացի՝ աշակերտ Ս. Մեսրոպայ։

Առաջին թարգմանիչք անունով ճանչուած վերո-
յիշեալ բոլոր անձերուն մէջ՝ գրականորէն ցարդ ծանօթ
են իրեն զլսաւորք Եղիշիկ Կողբացի եւ Կորիւն։

ԳԼՈՒԽ Ի. Թ.

Եղիշիկ Կողբացի՝ էր երիցագոյն աշակերտներէն Ս.
Սահակայ և Ս. Մեսրոպի, ուսած հոյն յոյն պարսիկ և
ուրիշ լեզուներ և տիրացած գիտնական պայծառ ոճի
և նուրբ բարձր ճաշակի՝ մասնաւորապէս յունականին
ներհուն կրթութեամբ։

Հայ գիրերու գիւտէն ետք՝ զրկուեցաւ Յովսէփ ա-
շակերտասկիցին հետ Ասորեսց Եղեսիա քաղաքը, որպէս
զի միասին փոխագրեն հոն գտնուած ասորի լեզուով գիր-
քերը, ապա գնացին Բիւլանդիին և սկսուն զրել ու
թարգմանել, Հռոմէական-յունական նոր մայրաքաղա-
քին մէջ գտան մեծ յարգ ու պատիւ՝ մասնաւանդ Մաք-
սիմինոս հայրապետէն։

Եղիշիկ՝ աւարտելով իր գործը՝ դարձաւ ՚ի Հայս միւս
ընկերացն հետ։ Տարօնի Աշտիշատ քաղաքը գտաւ իր
վարդապետները, Եփեսոսի ժողովին կանոններն ու Աստ-
ուածաշունչ զրոց «ասոյդ և հաստատուն» օրինակներն
յանձնեց անձնոց։ Ս. Սահակ ալ՝ Եղիշիկ գործակցու-
թեամբ՝ առաջին անգամ Աստուածաշունչի ՚ի պէս
թարգմանածը նորէն թարգմանեց իմ այս յունէն։

Բարձրացաւ Եղիշիկ նաեւ եպիսկոպոսութեան աստի-
ճանին՝ Բագրեւանդայ գաւառին վրայ, Ներկայ գտեսե-
ցաւ Յովսէփ Կամողիկոսի Աշտիշատ գումարած ժողովին։
Այսափ ինչ եղական Եղիշիկի կեանքին վրայ։

Գալով իր գրական արդեանց՝ նախ և առաջ կը ընանըք ըսել՝ որ Աստուածաշունչի թարգմանութեանց մէջ ունեցած է կարեւոր մասնակցութիւն, մանաւանդ Մակաբայեցւոց և մարզարէութեանց դիրքերուն և նոր Կտակարանի մէջ։ Ուսկերեանի մեկնութեանց սքանչելի թարգմանութիւնն ալ՝ թերեւս գրաբառակէ յոյն վարդապէսներու գործակցութեամբ՝ իր սքանչելի գրիչին ՚ի դէպ կը պատշաճաթուի, ինչպէս Բարսեղի Վեցօրէից զուգապատիւ թարգմանութիւնն և ա՛յլ նոյն ոճով թարգմանութիւններ։

Իսկ իր գոհարիկ Եղծ Աղանդոցը, որ մեր ժամանակները կարծուեցաւ նմանութիւն յոյն բնագիրի մը, ունի լեզուի կողմէն միաձոյլ բարձրութիւն մը աղամանդեայ՝ հիանալի հայկաբանութեամբ և աննման շարագրութեամբ, ինքն իրե՛ն միայն նման, որ հասուցած է հայ ինքնագրական լեզուն պղատնական քաղցր վեհութեանց։ Իմաստասիրական բնաբանական աստուածաբանական ու աղամդական հմտութիւններ՝ կը կալմէն գլխաւոր աստաղձներն այս ամենայնիւ գեղեցի՛կ մատեանին, որ մէկ հատիկ է հայ ինքնագիր գրականութեան մէջ և աննմանելի յետագայ ամէն դարերու մէջ։

Ժէ. Ժէ. Ժէ. գարերուն քանի մը մեծ հայ հեղինակներէ եղան փորձեր նմանելու այդ ոճին, որ ապաքէն հմտութեամբ ճոխութեամբ իմաստութեամբ կը ըցան հաւասարիլ Եղնրկայ հայկաբանութեան՝ դարուն գնացքին ներածին չափ, այլ անոր աղամանդաշար ոճն և սուրբ արդուածքը՝ միացին միշտ անհաւասարելի և Եղնակայ անունն եղական։

Իբրեւ հեղինակ՝ Բաղէշի Ամլորդւոյ վանքին (17 և 18րդ. դարերուն) Վարդան ու Բարսեղ մեծ վարդա-

պետները, իբրենց աշակերտք՝ Դր. Ծղթայակիր և Յովի. Կոլոտ Պատրիարքներն արժանաւոր յաջորդներովլը, Պալատցի Դէորդ դպիր Յովիանէսեան, Դրիգոր Փեղմալմէսան, Պօղոս Պատրիարք Գրիգորեան Աղրիանապօլիսցի, Զմիւռնացի Տէր Յովինան քահանայ Վանանդեցի, Ուուքէն Անդրէսս Փափազեան ՚ի Զմիւռնա, Խ. Պ. Միսաքեան, Յովի. Եղեկեան, Մկրտիչ Խրիմեան Կաթողիկոս, Յակոբ Ռոկան, Ուկթէս Յ. Պէրպէրեան, և այլ մէկ քանիներ։ Հ. Մկրտիչ Աղերեան Հ. Սրբէն Կ. Բագրատունի Հ. Յովսէփ Գոյթըրծեան և ընկերք, ու Հ. Գէորգ և Հ. Եղուարդ Հիւրմիւղիւան (Վայր-Որմիղդ)՝ իբրենց քանի մը գործերուն մէջ՝ մանաւանդ իբրեւ թարգմանիչ՝ յաջողեցան բարեբաղդ պայմաններու ժամանակներու եւ շրջավայրերու մէջ՝ մօտիլ և զուգընթանալ այդ անզուգական ոճին հայ գրականութեան։

—Կա՞ն քանի մը գրուածներ ալ, որ հասած հն Եղնիկի անունով, սակայն շատերէն անվաւեր կը համարուին աննոք—։

(Կուզէնք ոսկեգոհար Եղնիկով փակել՝ իբր Ռուկեդարու գրականութեան փայլուն կնիքով՝ մեր այս ՚ի մկրտանէ մինչեւ հինգերորդ դար հայ գրականութեան պատմութեանը Ա. մասը. բայց թուականնեալ սահմանով մը՝ հարկ է յիշել նոյն գարուն հետեւորդ քանի մը անուանի մատենագիրներ ալ՝ Ա. և Յ. թարգմանիչներէն։

Այլ նախ քան զայս՝ իբրեւ հանոն մը լեզուական ընտրութեան՝ կը յեռունք հոս 19րդ. դարու ականաւոր հայագէտ մեծ վարդապետի մը ծրագրական գրաւառ

դատաստանն՝ հայ գրականութեան նշանաւոր լէգէնին վրայ, մանաւանդ արժ, ուսուցչաց համար:

«Հարկ է և 'ի նսօխն խակ 'ի լեզուագէտ նախնին ընտրութիւն տանել, զի՞ ոչ ամենեքեան 'ի մի կարգ և ընդ մի համար են, և ոչ ամենեքին պատշաճք 'ի կրթութիւն հայերէն վայելչաբանութեան, եւ լընտիրմն անդ եւ նախամեծար ընտրելի են. կատարելագոյն մասունք նոցին և հատուածք՝ ըստ խրատուն կութիսափիանոսի, և յայնս պարտ է ստէպ ղեգերել և խոկալ: Գերակատարք նոքա՛ են, յորս ամենայն առերես ոյթ պարզութեամբն խրեանց ձեւ անալ դժուարին է և բազում քրտանց գործ: Իցեն թերեւս որ կերպարանիշին 'ի Յովհանն կաթուղիկոս 'ի Նարեկացին, յոն Եւլեկեայ և Անորենացւոյն և Անկերերանին(*), այլ չիք ո՞ք ուրեք երեւեալ միւս ոմն Եղնիկ կամ Եղիշէ կամ աստուածաշունչ գրոցն ոճոյ զրուական, թէպէտ և ջանան բազումք կամ թէեւ կարծեն եւս հասեալ: Եւ խնամով զգուշալի է վարժապեասց թէ զո՞ւ, և զո՞ւ քան զո՞ւ 'ի նախնեաց տայցեն նախ յօրինակ 'ի ձեռս համբակացն, զի կապիաբար զնոցուն և զկերպարանու առանեն, և որ կանխաւ ժամա՞կ օրէն՝ ունի, բռնանալ տիրել եւ զօրանայ յադրել:

Առ այդ ընարդութիւն գիտուն լիցի, զի և 'ի նախնին անդ կրկին երեւի լեզու հայկական, Մի բնիկ և սեփական համօրէն Հայաստանեաց, Շնարանոք վայելուչ և հասարակաց ասացուածոց ամենայն միջերկեաց Հայոց կազմեալ 'ի հեղինակաց և յառաջնորդաց լեզուիս, և անդստին 'ի չորրորդ դարէ և 'ի ժամանակէ թարգման-

չացն սովորաբար վարեալ մինչեւ յեօթն դար, մանաւանդ յաստուածաշունչ մպտեանն իրենց 'ի հասարակաց իմանալի, որ թէպէտեւ թարգմանութիւն է, սակայն հարազատութիւն հայերէն խօսից զրեթէ քան յամենայն գիրս 'ի նմա փայլէ. որ և ըստ մեծի մասին ծնունդ է սոկեղէն զրչի մեծին Սահակաց՝ վեհագոյն վարժապետի ճարտարաց ժամանակին: Վասն որոյ ԱՌԱՋին ԱՌԵՆ է ԸՆՏՐԵԼի, և ապա ըստ նմանէ որք յաւէտ կամ նուազ նմին նման գոն և հուզ ժամանակաւ, որպէս Ագաթանգեղոս, Յաճախապատումն Լուսաւորչին, Բիւզանդ՝ քաւ յանոն կակազելոյն, Եղնիկ, Եղիշէ, Կորիւն, Սորենացին՝ մանաւանդ յերրորդ գիրմն, զորմէ ասէ խակ ինքն հասարակաց խօսիւք անցեալ, Մանդակունին, Փարպեցին, և թարգմանութիւնք ինչ այնր դարու, որպէս Ուկերերանին, Յարալի, Սերերիանոսի, Կիւրզի Երուսաղիմացւոյ, Եւսեբեայ, Եղիբեմի, և մանաւանդ Ակեղեցական զրեանն՝ ժամագիրք, Պատարագամատուց, Մաշտոց, Շարական՝ որք ընդ աստուածաշունչ գրոցն հասարակաց 'ի պէտս աղգին գուլով՝ զրուն զհասարակաց ընդել ոճն ազգային մեզ 'ի գէմս բերեն: Եւ թէպէտ 'ի շարականսն զանալան զարուց երգանից են տալք, այլ իբր 'ի հասարակաց և հաշակաւոր երգարանի՝ ընտանի լեզուն հայկական և ոճ՝ հնոցն յարմարութեամբ պահեալ երեւի հասարակաբար, բաց 'ի քերթողական ազատութենէ ձեւոց՝ զոր յաճախագոյն վարեն: Սոցա պատկառ և ստէպ պարտ է կալ որում կամքն Եցեն յստակ և վայելուչ՝ միանգամայն պերճ և պայծառ ստանալ զոճն բնիկ հայացի: Այսմ տոնմացին ոճոյ աւանդապահնք կամ նախանձաւորք են Անանիա Շիրակունին, Գրիգոր Արշարունին, Ղեւոնդ երէց, Խոսրով Անձեւացի,

(*) Այս կարի կեղակարծ ըստ մեզ: Յ. Դ. Մ.

կաստիվերացին, իգնատիոս, Սարգիս, Ներսէս Շնորհամի, Մխիթար Գօշ և այլ սակաւ ոմանք մինչեւ յերկոտասան դար, որ զարծաթի դարն կացուցանեն զմերոյ դրականութեանս առ առաջնովքն՝ օր զոսկին» : (Հ. Արաքն կ. Բագրատունի 'ի Մխիթարեանց Ս. Ղազարուկենետկոյ, 'ի Քերականութեան 'ի պէտս զարգացելոց էջք 629-630 : Վերջաբան առ վարժապետսն, Յաղագուընտրութեան հայերէն լեզուի) :

ՊԼՈՒԹ Լ.

Առաջին թարգմանչաց քրիստոնէական ու պատմական իմաստամիրական բարձր հայկաբանութեան և Ա. Ոսկեղաբուն վերջին Կորիւնն է Կորիւն, որ յատկաբար Տրամաբան ալ յորջորջուած է իր ընդելոյդ հետեւանութեան և ագուցիկ՝ ըստ պարագային սեղմ ըստ պարագային լայնեալ՝ ոճին համար : Այս ոճը Կորիւնի՝ տեղ տեղ խրթնացածի պէս է արտուղաբար՝ գրչագրաց միջնադրութեան կամ սխալագրութեան և իր հելլէնամիտութեան ու տեսլաւէր եռանդին պատճառովը :

Ինք՝ Ղեւնդ երէցի հետ՝ Բիւզանդիոնի մէջ լրացուց իր ուսումը. ապա Ընձակայ հետ գնաց Երուսաղէմ, անկէ Հայաստան բերաւ Կիւրեղի երւսաղէմացւոյ Ապաշխարհող արձակելու կարգը :

Ուղելից եղաւ Ս. Մեսրոպի վարդապետող և քարոզող նժդեհութեանց, և նոյն սուրբին լուսաւորելէն ետք Վրաց աշխարհը՝ Ս. Սահակ Պարթեւէն ձեռնադրուեցաւ եպիսկոպոս Վրաց, ուր այդ կարեւսր պաշտօնին մէջ՝ հաւանաբար՝ կնքեց իր արդիւնաւոր կեանքը :

Իր թարգմանչակցական և միւս անձանօթ աշխատութիւններէն զատ, որ չեն հասած մեզի, զբած է գլխաւորապէս Ս. Մեսրոպի վարքը, որով հայ գրականութեան մէջ ի՞նք կը սկզբնաւորի առաջին կենսագիրը : Այս աշխատութեան յորդորած են զինքն Յովսէփ կաթո-

վեկոս և իր միւս աշակերտակիցները : Իրր ականատես ընթացակից ու ժամանակակից Ս. Մեսրոպի կենցաղին՝ մանաւանդ վարդապետական յիշատակելի երկրորդ մասին՝ վրայ հաւատարմութեամբ ու ատենին գրական պատմութեան վրայ գեղեցիկ կը տրամաբանէ , ընդելուզելով դէպերն ու գաղափարները բարձր ոճով մը և ոսկեդարեան հայկաբանութեամբ :

Որպէս հաւասարիք իր ճշգրտապատմութեան՝ կրտէ . «Ոչ եթէ 'ի հին համբաւոյ տեղեկացեալ , այլ որոց մեր խոկ ականատես եղեալ կերպարանացն , և առջմերակաց հոգեւոր գործոցն և լող չնորհապատոմ վարդապետութեանն , և նոցին (Ս. Սահակյ և Ս. Մեսրոպայ) արդանեակիք ըստ աւետարանական հրամանացն» :

Թէպէտ և չպատկերացւներ մասիր Ս. Մեսրոպի բովանդակ կենցաղը՝ սկիզբէն մինչեւ անոր վախճանը , այլ կը պատմէ անոր գերազանց գործունէութիւնները տեսլախտան պանծաբանութեամբ և հօգիխօս պերճ տրամաբանութեամբ , որ կըստելզեն զգայացունց համակրութիւն մը՝ ընթերցովին միտքին և սիրտին մէջ դէպի մ'եծ Հայրն հայ գրականութեան :

Կորիւնի միակ գործն է աս մեր օրերն հասած՝ իր համառօտութեամբն իսկ ճոխ ու երեւեցուցիչ իր անձին և գրականութեան , ճոխ իմաստով հաւատքով և գաղափարով : Հո՞ն կը ցոլայ , իրր անդորրական լճակի մը մէջ , Ս. Մեսրոպի ծովացեալ գործունէութեանց ու քարոզութեանց խառլոյս ամփոփումը — Սիրել հայրառար ու գալեկել հայ ժողովուրդն և անոր վարիչները , կրթել և լուսաւորել զիտո՛ւն չնորհքով , հալածել անոնց մէջէն թիրտ տգիտութիւնն և անդրագիտութիւնը , պարզեւել անոր հրաշալի բնիկ հայական գրականութեան մը սկրնական և օրինական ոսկի՝ տասնաբանեան :

Այս կենսագրութիւն՝ ունի շատ նմանութիւն Ագաթանգեղոսի և Յուզանդի գրոց հետ , մանաւանդ Ագաթանգեղոսի , ուրկէ մէջ կը բնրէ ամբողջ հատուածներ ։ Այս պատճառով՝ ուանք համարեցան թէ Կորիւն թարգմանիչն է 'ի հայ նաև Ագաթանգեղոսի . այլ հաւանական է որ անոր յաճախ ընթերցումով՝ իր ոճը խմորածլւայ անով ինչպէս և բիւզանդական շարագրութիւններով , որոց մէջ նախակրթուած էր :

Կորիւնով կեղերի հոռ՝ Ա. թարգմանչաց ոսկի շըղթան (հասած մինչեւ իրբեւ 450 թուականն Յ. Բ.) , հայ գրականութեան բուն Ոսկեղարք գերազանց ու մեր այս գրական պատմութեան Ա. մասը : Պարտ կը համարինք միւս անգամ մըն ալ ուժգնագոյնա յիշեցունել առ հասարակ՝ թէ ասո՞նց ցայսվայր յիշուած մեծ գրականներու՝ իրր առաջնակարգ սկզբնագիրներու՝ հետեւելու և համանմանելու են գրաբառի ու աշխարհաբառի ալ մէջ անոնք , որոց արժան պաշտօնն է սեւեռել իրենց ողին անուուտ յառաջդիմութեան մեծ սկիզբին : Այս յառաջդիմութեամ , որուն նիւգ ու խաղաղ խորհուրդն և սահմանն է՝ պահել նախնեաց և Ս. Հարց թողած բարի աւանդները , նմանիլ անոնց գեղեցիկ ճշմարտութեան և կատարելագործել 'ի դէպ և 'ի պէտս անոնց անկատարթողածը , այսպէս աղատելու համար անկումէ ապականութեան ու ապա ջնջումէ^(*) . . .

(*) Բ. թարգմանչաց և զրական Ս. Հարց զլուխ են՝ իրր հետեւորդը՝ հինգերորդ ոսկի դարուն մէջ բովանդակուած այլ բիշ շատ ընդհանութեան մէջ կը բնրէ ամբողջ հատուածներ ։ Ս. Հարց ու թարգմանչաց կրուն և զիտո՛ւն ֆայէն՝ Եղիշէ , Ս. Խորենացի , Դազար Փարպեցի ու նմանք , որոնցմով թէ պիտի սկիզբն Բ. մասն ու Բ. հատորն այս զործին :

ՅԱՃԱԽԱՊԱՏՈՒՄ

Ա. Գ. Բ Ի Զ Ո Ր Լ Ո Ւ Ս Ո Ւ Խ Ո Ր Ի Զ Ի

Հ Ե Կ Ո ւ Բ ի ւ ն

Հեղութիւն՝ լուսաւորութիւն է քահանայտկան չնորհն, զառաջնորդական միտս 'ի հանդարտութեան ունի, և ոչ տայ թոյլ ցասմամբ շարժիլ 'ի բարկութիւն և 'ի թշնամանս՝ անդիտացեալ զսր ինչ խորհրդոյն է ամբարտաւանիլ 'ի ցասումն։ Այլ հեղութեամբն մտացող եղեալ ըստ Քրիստոսի աւետարանութեանն՝ ուղղէ՛ զհրամանս իրացն առ սովին գիտութեամբն, և այնպէս լուսաւորեալք 'ի հեղութիւնն։ Որպէս զի տեսցին զգործուձեր բարիս, ասէ Տէրն, և փառաւորեսցին զհայրն ձեր որ յերկինս է։

Հեղութիւն որպէս ա'լ է անուշիչ խորոկաց, որ զհամեղութիւն ճաշակացն համահամ մտացն տայ։

Զի բանք ձեր, ասէ, որպէս աղիւ համեմեալ լիցին լի՛ չնորհօք և ճշմարտութեամբ, յարդարեալ հեզ վարդապետութեամբ, զի տացէ չնորհս լսողացն վասն հանդերձեալ դատաստամին արդարոց և մեղաւորաց, զի որք լուիցին՝ իմաստնասցին 'ի Քրիստոս։

Հեղութիւն տնարդամեծա՛ր է, որ զձենորս քարոզուար, և աղրիւր կենդանարար 'ի չնորհաց Ա. Հողւոյն՝ արբուցանելով զհաւատացեալին յաստուածդիտութիւն։

Հեղութիւն՝ պատկառ է յանդուցն և յանուր բարոց, որպէս Մովսէս և Դաւիթ վկայեն, ոմն առ ապստամբ

ժողովուրդն, և ոմն առ Սաւուղ բազում անգամ երեխ։ Հեղութիւն իմաստնոց՝ իմացուցանէ լողաց զբանս համարոյ, 'ի միտ առնուլ զարդարութիւն ճշմարիտ և ուղղել զիրաւունս և զամենայն առաքինութիւնս։ Հեղութիւն՝ զարդ երեւելի է առաքինեաց անձանց՝ հաւատոց յուսոյ, սիրոյ, սրբութեան, աղօթից, պահոց, խոնարհութեան, ժուժկալութեան և ամենայն բարեաց։ Հեղութիւն՝ սրբութեան զգեստ է որք մերկացան և ի բաց ընկեցին զաշխարհական զցանկութիւնն։ Հեղութիւն՝ մեծ քան զշուք և պատկա՛ռ է 'ի բազմամբով հրապարակաց, որ զհոգեւոր օրէնս հանդարտութեամբ ճառէ և հրեշտակ խազագութեան լինի առ ամենայն լսողն, և անուն Տեսան փառաւորի։ Եւ 'ի հեղոյն և 'ի մարդագորիքն Աստուծոյ փառաւորեալ՝ վերագրի 'ի կեանս, և լոէ 'ի Տետրնէ՛ ե'կ հաւատարիմ ծառայ և հեզ։ որպէ 'ի սակաւուդ հաւատարիմ ես, 'ի վերայ բազմաց կացուցից զքեզ։

Հեղութիւն՝ կերպարան փառա՛ց է Տեսան, և զիւտք հանգստարար յաւիտենից, որ իւրավքն 'ի ձեռն հեղութեան իւրոյ վանք է երկնաւորաց և երկրաւորաց, մտերմաց հաւատացելոց որբոց 'ի նա. որ խոնարհեցաւ յերկնից 'ի յերկիր 'ի մեծութենէ փառաց և էառ զծառայի զկերպարանս։ Զի ծառայքս զնորա զկերպարանն առցուք արդարութեամբ սրբութեամբ, վասն բարերար ամենօդուտ սիրոյն՝ և գրաւականաւն զոր էառ 'ի մէնջ՝ և ինքեամբ նասոյց ընդաշմէ Հօր 'ի բարձունս. և ետ յոյս վերսափին նորոգման ամենայն հաւատացելոց խոստացեալ աւետեօքն։

(Յաճախ. ճառ. ԺԱ. ապագը. Կ. Պոլիսի 1824)

ՓԱՒՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ

Ա. Ր Շ Ա. Կ Ա. Բ Ա. Ե Ա. Պ Ո Ւ Հ

Ապա թագաւորն Պարսից, քանզի զայս լուեալ՝ ի քաւդէիցն, առաջիկ ուղաւուք արձակէ ՚ի Հայու արս՝ զհուզոյ և զջրոյ, զի եկեսցեն բարձցեն նմա զհմայմն։ Եւ ընդ սակաւ աւուրս եկին բերին զայն ինչ՝ զորմէ յողեացն։ Ապա հրաման տայր թագաւորն Շապուհ, զիէս յատակին իւրոյ խորանին հարկանել ՚ի բերեալ հողոյն Հայոց, և զջուրն ցանել ՚ի վերաց նորա. և զիէմն ՚ի նոյն հողն զիւրոյ բնակութեան երկրին թողուլ։ Եւ ետ ածել զԱրշակ սիքքայ Հայոց՝ զառաջեաւ իւրով, և զայլ մարդիկն ՚ի բայ հրամայեաց կացուցանել, և զձեռանէ առեալ՝ շրջէր ձեմելով, և երթեւեկս առեալ ընդ խորանն. ասէ ցնա, յորժամ ՚ի Պարսիկ ՚ի հողոյն ՚ի վերաց ձեմէին, թէ ընդէ՛ր եղեր իմ թշնամի, Արշակ արքայ Հայոց, զի ես որպէս զորդի սիրեցի զքեզ, և կամեցաց տալ քեզ զդուստը իմ ՚ի կնութիւն, և որդի ինձ առնել զքեզ. իսկ դու խատացար ընդ իս, և քովք կամօք՝ առանց իմոց կամաց՝ եղեր ընդ իս թշնամի, և այս լի երեսուն ամ է, զի պատերազմեցար ընդ իս։ Ասէ Արշակ արքայ, թէ, մեղմոյ քեզ և յանցեայ զի ես եկի և կոտորեցի և յաղթեցի թշնամնաց քոյ. և ակն ունէի ՚ի քէն պարզեւ կենաց, և թշնամիք իմ հրապուրեցին զիս

և արկին երկեղոււկս ՚ի քէն, և փախուցին ՚ի քէն։ Եւ երդումն իմ զոր երդուայ քեզ, յառաջ ածին զիս. և եկի առաջի քո. և ահաւասիկ ծառայ քո ՚ի ձեռս կամ, զինչ և պարտ է քեզ՝ արա զիս զինչ և կամ իցէ. սպա՞ն զիս, զի ես ծառայ քո առ քեզ կարի յանցաւոր եմ, մահապարտ եմ։

Իսկ Շապուհ արքայ առեալ զձեռանէ նորա՝ շրջէր ձեմելով ՚ի չքմեզու. առեալ զնա ածէր ՚ի հայակողմն ՚ի հողն հարեալ յատակն. իսկ իբրեւ յայն տեղի հասանէր և զհայ հողն կոփէր, մեծամեծս ըմբոստացեալ հպարտացեալ՝ ա՛յլ ձայն շրջէր. սկսանէր խօսիլ և ասել. ՚ի բաց կաց յինէն, ծառայ չարագործ, տիրացեալ տերանցն քոց. այլ ոչ թողից զքեզ և որդւո՛ց քոց զվրէժ նախնեաց իմոց և զմանն Արտեւանայ արքայի. զի այժմիկ ձեր ծառայից զմեր տերանց ձերոց զբարձ կալեալ է. բայց ոչ թողից, եթէ ոչ տեղիդ մեր առ մեզ եկեսցէ։

Իսկ դարձեալ առնոյր զձեռանէ, դարձեալ տանէր յայն հող Պարսից. ապա աշխարհէր զասացեալսն, խոնարհէր, բուռն հարկանէր զոտից նորա, մեծապէս առպաշխարելով զզմամբ զասացեալ բանսն։ Իսկ յորժամ առեալ զձեռանէ՝ զնա տանել ՚ի հայ հողն, եւս խատագոյն քան զառաջինսն բարբասէր. իսկ դարձեալ միւս անդամ հանէր յայնմ հողոյն, բանիւք յապաշխարութիւն դառնայր։

(Փ. Բուզանդարան)

ԱԴԱԲԱՆԳԵՂԵԱՅ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ.



Արդ ելից՝ ի մտաց երկվարն, և յարմարեցից զաւապարէջն հանճարոյ, ուղղեցից զնպատակն խորհրդոց, և թափ տաց ուշի բազկացս, և ձգեցից՝ ի կորովս գրչի մատանց և լեղուով զիմորհուրդս յուղեցից, և շրթունք շընջել խմաստոնս կարացեն, և կարգել հաստատական, յեղեղուկ, հոլովել զանիւ պատմութեան բանիցս, զի կամակարագոյնս նաւիցեմք զալեօք ժամանակագրական ծովու, որք հարցեալ զհայրական մատեանսն՝ պատմեցի նոցա և գծրագիր կարգեալս, և ասացի նոցա:

Ընթերցեալ զթորդոմեան ազգիս զհայատան աշխարհիս զաստուածապարգեւ աւետեաց աւետարանին քարոզելոյ բանին կենաց, ո՛րպէս կամ զիա՛րդ ընկալան, և որպիսի արամք, կամ ո՛ ոք ուստե՞ք՝ որ զայս այսպիսի չնորհով աստուածեղին երեւեցաւ, Եւ վասն նորին լուսաւոր վարդապետութեանն և հրեշտակակրօն վարուցն առաքինութեան կարգաց, ազնուական համբերութեամբն չնորհալից մեծազօր նահատակ, որ և խոստվանող Քրիստոսի գտեալ և վկայ ձշմարտութեամ. և կամ որպիսի յայնմհետէ շինութիւն և խաղաղութիւն, լիութիւն, պատղաբերութիւն և բժշկութիւն աղօթիւք նորա շնորհեցաւ յԱստուծոյ: Եւ թէ զիա՛րդ նորուն աստուածամբութեամբն և Քրիստոսի զօրութեամբ նմատալով, անկան վշրեցան ունայնութեան պաշտամունքն, և աստուածապաշտութիւն տարածեցաւ ընդ ամենայն երկիր Հայոց, կամ ո՛րպէս շինեցան եկեղեցիք, ընդ ա-

մենայն երկիր Հայոց, և քակեցան ունայնութեան պաշտամունքն, այն որ ՚ի սովորական մոլորական նախնեացն ընդվայրակոչկոմ, գրթախաղաց քարանցն և փայտից յիմարութիւնք էին, և ուրուապաշտ թմբրութիւնքն անզդայութեանց. իբրեւ արբեալք էին ստութեամբն պակուցիչք շուալլութեամբն մեղաց, դիւցախելար մբրաւ գնային՝ ՚ի մէջ ծովացեալ մեղացն չարութեան որ կամօքն՝ Աստուծոյ քարոզ գտեալ արդարուսոյց ամենեցուն հայաստան աշխարհիս, չկապել ընդ գարշապարս մեղաց ՚ի ծովանման յաշխարհիս յայսմիկ: Այլ ՚ի հողմուխաղաղ անքոյթ մտեալ աստուածահօրն շինութեան ՚ի նաւահանգիստն կենաց՝ նոցա օթեւանս պատրաստեաց:

Իսկ իմ անցեալ սահեալ շրջեալ ՚ի վերայ յորձանախոր, լայնանիստ, յարածօծ, անդնդապտոյտ, սառսւասէր, անհանգիստ, արշաւասոյր, օդավար, յուզակ ալեւացն սրավարացն մոլեգնելոցն, ձգտեալ ՚ի կղզիս քաշաքացն և յաշխարհն հեռալնակս- գտեալ լցեալ մեծաբուռն տաբեռունս, ինչ ինչ պատուական և արդոյ, ՚ի զարդ և ՚ի յօդուտ եկեալ հասուցաք ՚ի կայս հանգստեան ձերոյ օգտութեան. փութացեալ բացցուք զթանգարական վաճառս խանթից. վաճառեսցուք լսելեաց զգիւտս աշխատութեան մերոյ, առնուլ զունկընդբութիւն և տալ զպատմութիւն. մանաւանդ վասն քո հրամանիդ, քաջ արանց Տրդատ արքայ Հայոց մեծաց. բերեալ զշահ վաճառին. աշխարհի շինութիւն, քեզ ի գանձ յաւելցուք ՚ի մերոյ ծովավաստակ հաւաստեաց:

(Ազաթանգեղեայ պատմ. Յանաչարանին մասն վերջին, էջը 23-27 տպագր. Միսիթարեանց Վենետիկի 1862):

ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՒԻ ՇԱՐԱԿԱՆ

Թ.Ա.Դ.Մ.Ս.Ն. ՎՐԻՄՏՈՒՄ



Պարդեւատուն ամենեցուն՝ այսօր ինդրի պարդեւս
՚ի Պիղատոսէ, և արկողն զլոյս որպէս զօթոց՝ հաւանի
պատիլ ՚ի Յովսեփայ:

Կենդանատուն ամենեցուն՝ այսօր դնի ՚ի նոր գերեզ-
մանի: Եւ գանձն անմահութեան՝ կնքի մատանեաւն քա-
հանայից:

Սրարածոց փրկութիւն՝ Քրիստոս՝ այսօր եղաւ ՚ի
նորափոր վիմի: Զոր օրհնեն զօրք երկնից երդով՝ պահ-
պանի ՚ի զինուորացն:

Ս Ե Ս Ր Ո Պ

Զանապական գհոդեւոր զգանձն՝ յապականացու
կենցաղս ծագեցի. այլ առ քեզ միայն պաղատիմ, բա-
րերար փրկիչ, խնայեա ՚ի մեղուցեալ ծառայս:

Զցանկ հոգւոյ իմոյ քականցի և եղէ անբարունակ
որթ. այլ առ քեզ միայն պաղատիմ, բարերար փրկիչ,
խնայեա ՚ի մեղուցեալ ծառայս:

Ոստաքանց եղէ ես որպէս զարմաւենի, պտղակո-
րոյս՝ որպէս ձիթենի, այլ անյիշաչար և անոխակալ փըր-
կիչ, խնայեա ՚ի մեղուցեալ ծառայս:

ՅԱՌԱԿԱՑՆ ՍՈՂՈՄՈՆԻ

Յ.Ս.Ռ. Զ.Ի. Թ. Ա.Ր. Գ. Մ. Ս. Ն. Զ. Ա. Ց.

ԳԼՈՒԽ ԼԱ.

Տ զրբկի՝ երեք դստերք էին սիրով սիրեցեալք, և
երեքին սոռքա՝ ոչ յագեցուցին զնա. և չորրորդին ոչ
լցաւ ասել շատ: Դժոխք՝ և կորուստ՝ և սէր կանանց
և տարտարոսն: Եւ երկիր՝ ոչ յագի ջրով, և ջուր և
հուր՝ ոչ երբէք ասեն շատ: Ակն որ արհամարհէ զհայր,
և անարդէ զծերութիւն մօր, լոլեցին զնա ագռաւք
ձորոց, և գէշ գէշ արասցեն զնա ձագք արծուեաց:
Երեք են՝ զորս անհնար է ինձ իմանալ, և զչորրորդին ոչ
ձանաչեմ: Զհետս արծուոյ թուուցելոյ, և զձանապարհս
օծի ՚ի վերայ վիմի և զշաւիղս նաւի ընդ ծով զնացելոյ
և զձանապարհս առն երիտասարդի: Նոյնպիսի և ձանա-
պարհ կնոջ շնացողի, զի յորժամ գործէ ինչ լուանայ և
ասէ, իմ չիք ինչ գործեալ: Երեք շարժի երկիր, և չոր-
րորդին ոչ կարէ հանդարտել: Եթէ ծառայ թագաւորես-
ցէ. և անմիան՝ եթէ յագեցի հայիւ. և աղախին՝ եթէ
հանէ զտիկին իւր. և կին ատելի՝ եթէ դիպեցի առն
բարոյ: Զորք են որ փոքր են յերկրի. և նոքա իմաստ-
նագոյնք են քան զիմաստունս: Մըջիւն՝ որոյ ոչ գոյ

զօրութիւն, և պատրաստէ ամարայնոյ զկերակուր իւր ։
Եւ ճագար՝ ազգ անհզօր, որ արարին 'ի վէմս զդա-
դարս իւրեանց։ Առանց թագաւորի է մարտի, և զօ-
րաժողով լինի իւրեւ 'ի միոջէ հրամանէ օրինօք։ Եւ
սարդ՝ կոռւեալ ձեռօք յորմ, որ դիւրին է առ որսալ,
ընակէ 'ի յարկս թագաւորաց։ Երեք են որ պա՛րծ շըր-
ջն, և չորրորդն գեղեցի՛կ ճեմի. կորիւն առիւծու հզօր
է քան զանասունս, որ ո՛չ զանդիտէ և ո՛չ թիկունս
դարձուցանէ յանասնոց։ և աքազաղ՝ որ շրջի 'ի մէջ
մարեաց սիդալով. և նոխազ՝ առաջնորդ հօտի. և թա-
գաւոր՝ որ հպարտախօս լինի 'ի մէջ ազգաց։ Եթէ զանձն
դիւրութեան աացես, և ձեռն 'ի բերան կոռուով ձգիցես՝
անարգեսցիս։ Կթեա՛ կաթն՝ և եղիցի իւզ. ապա թէ
կարի ճմլեսցես զպտկունան, ելանէ արի՛ւն։ Եւ եթէ
ձգեսցես զբանս, ելցեն դատաստանօք և կոխւք։

Ա. ԹԱՐԳՄԱՆԻՉՔ

ՊԼՈՒԽ ԼԲ.

Փառ.ք Աստուծոյ ծածկեն զբան. փառ.ք թագաւու-
րի՝ պատուեն զհրամանս։ Երկինք բարձունք և երկիր՝
խորին. սիրտ թագաւորի առանց քննելոյ։ Փո՛րձ տե՛ս
զանդիրձ արձաթոյ, և սրբելով սրբի ամենայն։ Սատակեա՛
զամպարիշտո յերեսաց թագաւորի, և ուղղեսցի արդա-
րութեամբ աթոռ նորա։ Մի՛ հպարտանար առաջի թա-
գաւորի, և մի՛ 'ի տեղիս մեծամեծաց մատչիր. զի լը-
ւիցէ քեզ՝ թէ ասիցէ ոք. 'ի վեր առ իս մատիր, քան
թէ կորանայցես առաջի հզօրի։ Զոր տեսին աչք քո՛
խօսեա՛ց. մի՛ յանդուգն անկանիցիս 'ի մարտ, զի մի՛
յետոյ զզնանայցես։ Յորժամ նախատիցէ զքեզ բարեկամ
քո, խո՛յս տուր՝ մի՛ արհամարհեր՝ գուցէ նախատիցէ
զքեզ բարեկամն. և թշնամութիւն և մարտ քո ոչ մեկ-
նիցի. այլ լինիցի քեզ հանդոյն մահու. Շնորհք և բարե-
կամութիւն ազատք են. հաստատեա՛ զնոսա 'ի քեզ՝
զի մի՛ նախատ լինիցիս. և պահեա՛ զժամանակս քո
հաշտութեամբ։ Ասկի ինձոր ընդ սարդիսն յեռեալ, այն-
պէ՛ս է խօսիլ զբանս իմաստունս։

Ա. ԹԱՐԳՄԱՆԻՉՔ

Շ Ա. Թ Ա. Կ Ա. Կ

Որ արարեր զօրութեամբ զիմանալեացն աշխարհ
վերին. և 'ի նմա հաստատեցեր անամես զպեսս հրեղի-
նացն. օրհնեմք զանհասանելի զօրութիւնդ։ Որ տիրա-

պէս մեծատունդ ստեղծեր երկրորդ աշխարհ զգալի . և
'ի դրախտն որ յադենի տնտես եղեալ զմարդն առաջին .
օրհնեմք զանհասանելի զօրութիւնդ : Որ շինեցեր բարձ-
րագոյն զեկեղեցի քո խորհրդեամբ , և 'ի նմա կարգեալ
տնտես զքարողս բանին ճշմարտութեան , օրհնեմք զան-
հասանելի զօրութիւնդ . . . :

Որ զտիրականս առ 'ի քէն կարգեալ տնտես բնու-
թեան մերոյ . խմասութեամբ զպարտիս եթող քոյոց
պարտապանաց . թո'ղ և զմեր զյանցանս ողորմութեամբդ
քով Քրիստոս : Որ զպատմուճանն առաջին զոր զգեցուցիր
օժմամբ հոգեոյն , մերկացաք մեղօք ըստ նախահօրն
պատրանաց , զգեցո՞ զնոյն վերստին ողորմութեամբդ
քով Քրիստոս : Յաստուածային կայծակունս 'ի սրովքէիցն
անհպելին . անմաքրապէս մերձեցաք գոլ պարտապան
քում խորհրդոյն . չնորհեա զնոյն մաքրութեամբ 'ի թո-
ղութիւն մեղաց մերոց : Որ վառեցար 'ի յարիւոյն և ոչ
կիզար ըստ մօրենւոյն . այլ ետուր զհացն կենաց կերա-
կուր բանաւորաց . բարեկասեա՛ առ 'Քրիստոս չնջել զգիր
մեղաց մերոց :

Ա. ՍԱՀԱԿ-ՄԵԾՐՈՂ

Դատաւոր արդարութեան հաստատեցեր 'ի մեզ զմիտո
մեր , դատել զնողի և զմարմին . արդարապէս դատ-
մամբ ըստ օրինաց քոց Քրիստոս : Խսկ անիրաւ դատաւո-
րին որ 'ի քաղաք բնութեան մերոյ , ոչ ունելով զերկիւղ
քո առւրք , և անպատկառ 'ի մարդկանէ , ոչ առնելով դատ
զրկելոյն : Այլ անմա՞ սուրբ փեսայիդ այրի հոգի իմ
պաղատի . ուսա՞ զիրաւունս քո խմում դատաւորիս ,
առնել ինձ դատաստան արդար ընդ ոսովի մարմնոյ իմոյ :

ՆՈՅՆՔ

Դ. ԲԱՐՄԱՐԻ ՎԵՑՈՐԵՒՑՆ

«Երկիր , ասէ , աներեւոյթ էր և անպատրաստ» :

Գիտէք զի յորժամ ծովացեալ մօրացեալ կայցեն բա-
զում ջուրք յանդաստանս , խափանիչ լինին բուսոյ ծննդ-
եան երկրի : Ապա յայտ է թէ ջուրքն էին պատճառք
երկրին չերեւելոյ , և անպատրաստն լինելոյ նորա՝ նո-
քին էին դարձեալ պատճառք : Պատրաստութիւն կազ-
մութեան երկրի են բոյսքն , աղգի աղգի բազմատոնմ բող-
քովք խոտոց որովք զարդարին ձորք և հովիտք , և որ
ձեմին ճոճին 'ի վերայ երեսաց երկրի 'ի չնչել քաղցրա-
շունչ հողմոյ . մարդք ծաղկազարդք և դաշտք կանա-
չազեղք , արտք բուսարձակք և վիճակք պտղալիցք ,
լերինք անտառախիտք և բլուրք պրակազեղք , ծառք
վարսաւորք և տունկք հովանաւորք : Այս ամենայն
զարդք երկրին չեւ էին երեւեալ , մանաւանդ զի խա-
ւարն եւս ունէր զամենայն երեսս անդնդոց : Զի ճառա-
գայթք արեգական յորժամ անցանեն 'ի մէջ ջուրց , յայտ
յանդիման ցուցանեն զքարինս և զաղգի աղգի գոյնս որ
'ի ջուրս յոտակս 'ի ծանծաղուտ տեղիս , յորժամ կայցէ
ոք գեր 'ի վերոյ և հայցից 'ի ներքս . իսկ յորժամ խա-
ւար մթին աղջամդին իցէ , ոչինչ երեւի՝ 'ի մէջ ջուրց :

«Եւ առաց Աստուած . Եղիցի լոյս և եղեւ լոյս» :
Այսու բարբառով փարատեցաւ պարզեցաւ խաւարն որ
մածեալ ունէր զերեսս երկրի , և յայտնեցան աղգի աղգի
գեղք նորա , Յայտ յանդիման երեւէր և օդն իւրով ցան-
կալի վայելչութեամբն , լուսաւորեալ պայծառացեալ ա-
մենեւին 'ի քաղցրահայեաց լուսոյ ճառագայթից . քանզի
տարածեաց արկ լոյսն զիւր բոցաճաճանչ ճառագայթոն

զմեծածիգ երկայնատարած տարածիւք օդոյն, մինչեւ 'ի վերին եթերն և 'ի հաստատութիւն երկնից ձգեաց զտարածածն լուրոյ նշողազարդ լուսաւորութեամն։ Քանզի բնութիւն լուսոյ նոռը և երազ է, յանկարծածագ և վաղահաս, և չիք ինչ ա'յլ երագութիւն և ոչ ական թօթափել որ զուգեսցի երագածագ բնութեամն նորա։

Տեսցուք թէ զի՞նչ իցէ մեկնութիւն հաստատութեամն։ Այսուն հաստատութեամն, ըստ սովորութեան բանից գրոց, ինչ մի սերտ և հաստատուն՝ որ չիցէ խիստ յայտ առնէ։ Իսկ արտաքինքն զիի ինչ և սեղմ՝ որ ունիցի լայնութիւն և խորութիւն և բարձրութիւն՝ անուանեն հաստատութիւն։ Բայց ունի հաստատութիւն և օդ, զի թէպէտ և լոյծ և մեղկ բնութիւն է նա, և ոչ ունի սեղմութիւն և խստութիւն, կարէ 'ի վեր ունել զամպս որ կուտակեալ դիզանան 'ի վերայ նորա։ Ապա ըստ գրոց մտաց՝ ինչ մի հաստատուն է օդ, և 'ի վերայ նորա կայ լոյծ և խաղաց բնութիւն ջուրոց, ոչ թէ, որպէս ումանք կարծեցին, պաղեցան ջուրքն փոխել 'ի խստութիւն, ովպէս զվանականէ ասեն 'թէ 'ի ջուրջ՝ որ պաղեալ խստանան մեծաւ հստատուն կցուածով՝ դայ 'ի կերպարանս ականց պատուականաց, ըստ նմանութեամն պաղպաղակի։ Քանզի և նա բնութիւն լուսաւոր է պայծառագեղ ըստ լուսաւորութեան և սրբութեան օդոյ և ջոյ։

Թարգմանութիւն Ա. Թարգմանչացն՝ հաւանաբար և Եղնեկայ.

ՅՈՒՅ

ԳԼՈՒԽ ԼՊ.

Կրկեալ անդրէն Յորայ ասէ. Յո՞ մօտիցիս, կամ ո՞ւմ օգնական լինելոց իցես. ո՞չ ապաքէն այնմ որոյ բազում է զօրութիւն, և որոյ հզօր է բաղուկ իւր։ Ընդ ո՞ւմ խորհրդակից լինիցիս. ո՞չ ընդ այնմ որոյ ամենայն իմաստութիւն է. զոյց զհետ երթիցես, եթէ ոչ որոյ մեծ է զօրութիւն։ Ո՞ւմ պատմեցեր բան, և ոյր շունչ ել 'ի քէն։

Միթէ սկայք ճնանիցին 'ի ներքուստ ջրոյ, և 'ի դրացեաց նորա։ Մերկ են դժոխւք առաջի նորա, և չիք զգեստ կորստեան։ Զգեաց զհիւսիսի զոչընչիւ. կախեաց զերկիր 'ի վերայ ոչընչի։ Մրարէ զջուրս յամպս իւր, և ոչ պատառեցաւ մէգ 'ի ներքոյ նորա։ Որ ունի զերեսս աթոռոյ, թռուցանէ զնովաւ զմէգ իւր։ Հրաման պատեաց զերեսօք ջրոյ մինչ 'ի վախճան լուսոյ ընդ խաւարի։ Սիւնք երկնից թռեան և զարհուրեցան 'ի սաստէ նորա։ Զօրութեամբ հանդարտեցոյց զծով, իմաստութեամբ նորա տարածեալ է համատարածն։ Աղիսք երկնից սարսեցին 'ի նմանէ. հրամանաւ իւրով սպան զվիշապն ապստամբ։ Ահա այս է մամն ճանապարհի նորա։ և տակաւին զշիթս բանից նորա լուիցաք հովաւ. զդօրութիւն որոտման նորա ո՞ զիտէ յորժամ առնիցէ։

Ա. ԹԱՐԳՄԱՆԻՉԻՔ

ՅԱԿՈԲ ՆԱՀԱՊԵՏ ՕՐՀՆԵ 'Ի ԺԱՄ

ՄԱՍՀՈՒՆ, ԶՈՐԴԻՒՄՆ ԻՒՐ ՄԱՐԴԱՐԵՌՈՒԹԵԱՄԲ



Կոչեաց Յակոբ զորդիսն իւր և ամէ . Ժողովեցարուք , զի պատմեցից ձեզ ինչ որ պատահից ձեզ 'ի վախճանի աւուրց : Ժողովեցարուք եւ լուարուք , որդիք Յակոբայ , լուարուք Խրայէլի հօր ձերում :

Ուուքէն , անդրանի'կ եմ , դու զօրութիւն իս եւ սկիզբն որդւոց իմոց . խստութեամբ գնացեր եւ խստութեամբ յանդնութեամբ թշնամանեցեր : Իբրեւ զջուր մի' եռաւացիս . . .

Շմաւոն եւ Ղեւի եղբարք՝ կատարեցին զանիրաւութիւն 'ի կամաց իւրեանց : Ի խորհուրդս նոցա մի' մացէ անձն իմ , եւ 'ի ժողովս նոցա ոչ հաճեսցին միտք իմ , զի սրտմութեամբ իւրեանց սպանին զարս , եւ ցանկութեամբ իւրեանց կարթակոտոր արարին զցուլս : Անիծեա'լ սրտմութիւն նոցա . զի յանդուգն էր . եւ ոխութիւն նոցա , զի խիստ էր . բաժանեցից զնոսա 'ի մէջ Յակոբայ , և ցրուեցից զնոսա 'ի մէջ Խրայէլի :

Ցուդա' , զքեզ օրհնեսցեն եղբարք քո . ձեռք քո 'ի վերայ թիկանց թշնամեաց քոց . երկիր պագցեն քեզ որդիք հօր քո : Կորի'ւն առիւծու , Ցուդա , 'ի շառաւիղէ ելեր , որդեա'կ իմ , ելեր բազմեցար , ննջեցեր իրեւ զառիւծ և իբրեւ զկորիւն առիւծու . ոյ յարուցանէ զնա : Մի' պակասեցէ իշխան 'ի Ցուդայ , և մի' պետ

յերանաց նորա , մինչեւ եկեսցեն նմա հանդերձեալքն , և նա է ակնկալութիւն հեթանոսաց : Կապեսցէ զորթոյ զյաւանակ իւր , և զգնդակէն՝ զյաւանակ իշոյն . լուասցէ գինւով զպատմուձան իւր , և արեամբ խաղողոյ զհանդերձս իւր : Զուարթագին են աչք նորա 'ի գինւոյ և սպիտակ ատամունք իւր քան զկաթն :

Զաբուգոն յեղերս ծովու բնակեսցէ , և ինքն նաւահանգիստ նաւաց , և ձգեսցի մինչեւ 'ի Սիդոն :

Խսաքար բարւոյ ցանկացաւ , հանգուցեալ 'ի մէջ վիճակաց : Տեսեալ զհանգիստն զի գեղեցիկ էր , և զերկիրն զի պարարտ էր , եդ զուս իւր յաշխատել , և եղեւ այր արդիւնարար :

Դան դատեսցէ զժողովուրդ իւր իբրեւ զմի այր 'ի մէջ Խրայէլի : Եւ եղիցի Դան օձ դարանակալ 'ի ճանապարհի , հարկանել զգարշապար երիվարի , և ընկենուլ զհեծեալն յետու : Եւ մնալ գրկութեան Տեսոն : Գաղկնի կլցէ , և ինքն կլցէ հինիւ զհետ նոցա :

Սսերայ պարարտ հաց իւր , և ինքն տացէ կերակուր իշխանաց :

Նեփթաղիմ ծառ բարձրացեալ , աճեցուցանել արմտեօք , զգեցուցանել արմտեօք զգեղեցկութիւն :

Որդեա'կ աճեցեալ , Յովսէփ , որդեա'կ աճեցեալ նախանձելի , որդեա'կ իմ մատաղ , առ իս դարձիր : Զորբանսարկուք բամբասէին և դատափետ առնէին , և ոխանային ընդ նմա արք աղեղանց : Եւ փշրեցան զօրութեամբ աղեղունք իւրեանց , և լուծան Ջիղք բազկաց նոցա ձեռամբ հզօրին Յակոբայ , անտի որ զօրացոյց զիսրայէլ , յԱստուծոյ հօրն քո , և օգնեաց քեզ Աստուած իմ , և օրհնեաց զքեզ օրհնութիւն երկնից 'ի վերուսա , և զօրհնութիւն երկրի՝ լի ամենայնիւ վասն

օրհնութեանց ստեանց և արգանդի : Օրհնութեանց հօր քո և մօր քո , որ զօրացան քան զօրհնութիւնս լերանց մշտնջենաւորաց , և քան զօրհնութիւնս բլրոց յաւիտենականաց , եղիցի 'ի վերայ գլխոյ Յովսեփայ , և 'ի վերայ գլխոյ եղբարցն որոց առաջնորդեաց :

Բենիամին գայլ յափշտակող , զայդունն դեռևս ուտիցէ , և առ երեկա բաշլիցէ կերակուրս :

Ամենեքեան սորքա որդիք Յակոբայ՝ աղդք երկոտասան . և այս է զոր խօսեցաւ ընդ նոսա հայրն իւլեանց , և օրհնեաց զնոսա . իւլաքանչիւր ըստ օրհնութեան իւրում օրհնեաց զնոսա : Եւ պատուիրեաց նոցա և ասէ ցնոսա . Ես յաւելում առ ժողովուրդ իմ . թաւզեցէք զիս ընդ հարս իմ յայրի անդ որ է յագարակին Եփրոնի Քետացւոց : Յայրին որ յանդի անդ է , 'ի կըրկնում , յանդիման Մամբրէի յերկրին Քանանացւոց՝ զոր ստացաւ Սրբահամ զայրն յԵփրոնէ Քետացւոյ 'ի ստացուածս շիրմի : Անդ թաղեցին զԱրբահամ և զՍառա զկին նորա . անդ թաղեցին զԻսահակ և զՄերեկա կին նորա , անդ թաղեցին զԼիսա . 'ի ստացուածի աղբարակին և այրին որ է 'ի նմա առ 'ի յորդւոցն Քետաց : Եւ դադարեաց Յակոբ 'ի պատուիրելոյ որդւոցն իւրոյ , և առեալ զոտս իւր ամնդրէն 'ի մահիճմն՝ պակասեաց , և յաւելաւ առ ժողովուրդ իւր : (Ծննդոց Խթ .)

ԹԱՐԴՄ. Ս. ԱԱՀԱԿ-ՄԵԽՄՈՊԱՅ

ԱՌ ԲԱՆԱՍԷՐՈ

Այս առաջին մասին ու հատորին , որ մեծ մասով ցայսօր անկոխ ՚ի նկզբանէէ (ծագումէ) մը խմբագրեցաւ ըստ կարի խմաստամիրօրէն՝ ժամանակիս ու բարձրագոյն վարժարանաց արդեան պահոննչքին խելամտական համեմատութեամբ , իրեւ շարունակութիւն կըրնան գործածուի առ այժմ Հ . Գարեգին Զարբանէլեանի Հայ հին գպրութեան ընդարձակ Պատմութիւնն և Ամեն . Տ . Եղիչէ Դուրեան Սրբազն պատրիարքի՝ երիտասարդ վարդապետութեանն յօրինած միջնաշափ Պատմութիւնն հայ մատենագրութեան :

Հայ գրականութեան՝ մանաւանդ հինին՝ պատմութեան վրայ գրած են , 'ի մէջ այլոց . Հ . Սուքիսս Սոմալ , Հ . Մկրտիչ Աւգերեան , Եղ . Տիւլորիէ , Լը Վայեան ար Ֆլօրիվալ , Լընորման , Մկրտիչ էմինեան՝ Թուսահայ , Պրոփ . Հ . Գէլցէր (համառօտ պատմութիւն Հայոց) , Հ . Յակոբս Տաշեան՝ ընդարձակ նշանաւոր գործով մը , որու ապագրութիւնը գեռ չէ աւարտած , Խաւաթեան , Մելքիսեդէկ եպիսկոպոս Մուրատեան (պատմ . Հայ Եկեղեցւոյ) , Տոքթ . Թոփճեան (Ճեռաղիր) , Վ . Փափազեան :

1888ի Սրբաչք վերանորոգեալ վանքին նախկին վարդապետներն ալ՝ ունին ձեռագիր ընդարձակ աշխատութիւններ պատրաստուած իրեւ քեզ , Ս . Լուսաւորիչի , Եղիչէի , Խորենացիի , Նարեկացիի և այլոց վրայ առանձնախօսաբար :

ՏՊԱԳՐԱԿԱՆ ԿԱՐԵՒՈՐ

ՎՐԻՊԱԿԱԲ ՈՒՂՂԵՆՑԱԿ

Էջ	ՏԱՐ	ՀԱՄԱԳՈՒԼԾՈՒԹՅ	ՈՒՂՂԵՆՑԱԿ
18	15	համացուլուած	համաձուլուած
20	14	Առմենիս	Առմենիա
28	5	մինչեւ,	մինչեւ
42	5	Սրգուանի	Սրգուանի
46	28	բանափառողին	բանափառողին
47	15	կը կոչուի,	կը կոչուին :
50	16	գոլ	գոլ
59	27	զամոաց	զամսոց
62	3	երբեմն միջագետացի	
63	26	ընթերցեր	ընթերցիր
71	16	որդւոց Մանաւ-	որդւոյ Մանովաց» :
		վայ» :	
74	25	Տիւփիպ	Տիւփիւի
75	10	Դրդ	Դրդ
76	2	ՄՈՒՏՔԻ ԶՈՐ-	
		ՌՈՐԴ ԴԱՐՆ	ՄՈՒՏՔԻ Ի ԶՈՐՌՈՐԴ ԴԱՐՆ
77	1	Զորորդ դարուն	Երրորդ և Զորորդ դարուն
78	9	հատակատարներն	հատակոտորներն
80	11	տոհմին .	տոհմին :
87	16	Դրդ և Երդ	Գրդ և Դրդ
89	11	յանագէտներ	յունագէտներ
98	2	փաւոսոս	փաւոսոս
100	2	Փարայեցւոյն	Փարպեցւոյն
105	3	ամղողշապէս	ամբողջապէս
106	2	Զաղա	Զաղա
106	28	500	50
109	25	439	440
110	8	կը սղաբանէ	կը սղաբանէ
119	12	Վրայր	Վրոյր

ՀԵՂԻՆԱԿԻՒՆ ՀԲԱՏԱՐԱԿԱԾ ԳՈՐԾԵՐԸ

Ա.	ՀՈՒԳՈՆԻ ՓՈՍԿՈՒԵԱՅ և իպ. Պինդեմոնափ Տաղք գերեզմանականք (սպառած)	5
Բ.	ԿԵՆՑԱԴ. կամ գաստիքակութիւն Հերպէրդ Սրբալիքի	10
Գ.	ԱԼԷԼՈՒԻՍ. իսնեակ իմաստափրական Ա. տպագր. (սպառած)	5
Դ.	ՀԻՆ ՕՐԵՐ ՈՒ ԱՅԴ ՕՐԵՐՈՒ ՄԵՇԱՏԱԿԱՅ Ա. տպագր. (սպառած)	5
Ե.	ԱԼԷԼՈՒԻՍ. ՅԵՐՈՒՍԱՂԵՄ Խութագրական . .	10
Զ.	ՀԻՆ ՕՐԵՐ, Պուէտ Խաչատրէ Միսաք . .	7 ¹ / ₂
Է.	19ՐԴ ԴԱՐ և Յովհ. Պրուսացի Տէրոյնց . .	12 ¹ / ₂
Ը.	ՄՏՈՒԵՐՔ ՀԻՆ ԴէՄՔԵՐՈՒԻ տաճնեակ . .	5
Թ.	ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆ Թուրքահայոց . .	12 ¹ / ₂
Ժ.	ԱԼԷԼՈՒԻՍ. տաճնեակ իմաստափրական . .	7 ¹ / ₂
ԺԱ.	ՄՍՄՆԱԿԱՆ ՊԱՏՄ. ՀԱՅ ՄԵՇԱՏՈՒՆՆԵՐՈՒ .	10
ԺԲ.	ԻՍԼԱՄ. ՄԱՐԴԱՐԵՆ ՄԱՀՄԵՏ Թ. Քարլայլի .	5
ԺԳ.	ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ Մասն Ա.	7
ԺԴ.	ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԹՈՒՐՔԱՀԱՅՈՑ 19ՐԴ դարու ի բաժանորդագրութեան 700 էջի չափ . .	30

Կը ծախուին Կ. Պոլիսի և Բերայի գրավաճառներուն քոյլ
և Կ. Պոլիս Զաքմաքճրլար Մեծ-Նոր խան վերնայարկ թիւ 53.
ԲՀ. ԵՀ. և ԵԲ. օրերը. 5¹ է աւելի կանխիկ գնողին 25⁰/₀
գեղա:



Հայաստակի Ազգային գրադարան



NL0432447

64.680

